



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format


**Adapt** — remix, transform, and build upon the material



3618


49199-8

2-83



2010






25



2002



Printed in Turkey

# ԱՐԵՎԵՆԻ ԹԻՎԻ

ԲԵՐԵ Ե ՑԵՆՈՒԹԵԱՆ

# ՀԵՂԻՄԱԿԻՆ

## ՈՒՐՏԸ ԳՈՐծՔԵՐԸ

ՏՆՏԵՍՎԱԾՆ ՏԵՂԻՄԱԿՈՒԹԻՒՆՔ : (Քաղաքական պընդի-  
սութեան վրայ համաօս պէշէնիսլիննէր) :  
Գի՞ 15 զոտուուշ :

ՆԿԱՐԾԻՐ ԱԶԴԱՑԻՆ ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԵԱԾՆ : (Առ-  
գային դաստիարակութեան լուրութիւննէրը և  
զանոնչ զուիւու հանրագույնութեան վրայ) : Գի՞ն  
3 1/2 զոտուուշ :

ՃԱՐԱՏՈՒԹԵԱԾՆ ՃԱՄԲԲԱԾՆ : (Աւելացածիրութեան և իւ-  
նայն-ընուն վրայ օգտակար լուրագիննէր . անգ-  
շիերեննէն լուրգիմաննալ) : Գի՞ն 1 1/2 զուշ :

ՌՕՊԵՆՈԾՆ ԳԵՐՄԱՆԱՅԻ : (Գաղաքէրենին լուրգիմա-  
նէն նոր սէզոննէրու համար բարդապատճեան  
դիւրին գիրք ճը) : Գի՞ն 6 զոտուուուշ :

ՎԱՐՔ ՅԻՍՈՒԽԻ : (Յիսուսի վարուց համաօս պատճու-  
թիւնը . գաղաքէրենին լուրգիմաննալ հանդերձ  
այլպատճ ցատկագովնէ) : Գի՞ն 3 զոտուուուշ :

## ՄՈՏԵՐՄ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԵԼԻՔ


ՅԱԼԱԴԻՄ ԸՆԹԵՐՑԱՍՏՐՈՒԹԵԱԾՆ : (Կայ գիրք իսրա-  
յուս եղանակաւ մատարական մշակութեան հա-  
նէլու հարկաւոր լուրագիննէր) :

491.99-8

ԳԵՐԺԱՆԻԹԻԿԱ


ՐԱԹԵ ՌՑԵՆՈՒԹԵԸ

Ի ՊԵՏԱ ԴՊՐՈՑԱՑ



ԱՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԵՐԵՄ

ՆԻԿՈՂԱՅՈՍԻ Մ. ԶՈՐԱՅԵԱՆ




Ի ՊԱՏՐԱՐՔՈՒԹԵԱՆ

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ

Տ. ՅԱԿՈՎԵԱՅ ԱԶԳԱՍԻՐ

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ



Ի ՏՊԱՐԱՆԻ

ՅՈՎՀԱՆՆՈՒ ՄԻՒՀԵՆՏԻՍԵԱՆ

Ի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՏՈՒ

© 1851 ©

11927

ГРУЗИИ БАДІ

СОВЕТСКАЯ СОЮЗНАЯ  
РЕСПУБЛИКА ГРУЗИИ

СОВЕТСКАЯ СОЮЗНАЯ  
РЕСПУБЛИКА ГРУЗИИ



5438

38

## ՅԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎԵԱԿԱՆ ԹՒԻՆԵ

Կարուալը անշուշտ նախնական կը թութեան ամենէն կարեսոր մէկ մասն է . անիկայ գրեթէ բոլոր հմտութեանց բանալին է , ու տղայոց կարողութիւնները զարգացունելու համար հետզհետէ գործածուած հնարքներուն ալ առաջինը :

Այս երկու նկատմամբ տղայոց առջի դասագիրքերը մասնաւոր հոգողութեան արժանի են . և ազգային յառաջադիմութեան ճշմարիտ բարեկամ եղողին մտածութեանցն ալ ազնուական նիւթ մը :

Դժբաղդաբար այս մասին շատ ետ մնացած ենք : Մեր ազգային մանկանց դասագիրքերը ու կարդալ սորվելու եղանակը՝ շատ ուղղութեան ու փոփոխութեակարօտ են : Ով որ քիչ շատ ուղեկացեր է թէ ինչ է հասարակ կարդալ մը սորվելը , և թէ սրչափ ժամանակի մէջ կը սորվուի : կը յուսամ որ ինձի չի հարցու-

ներ ըսած ճշմարտութես ապացոյցները :

Ուստի, մեր վարժապետներուն դիւրութիւն մը բլալու և աղայոց կորսնցուցած ժամանակը շահելու և միանգամայն ուսման ընթացից մէջ իրենց առաջինքայլերը շահաւոր, զուարձալի ու ապահով ընելու համար՝ ընթերցանութե վարժութեան վրայ այս դոյզն աշխատութիւնս ուղեցի հրատարակել :

Այլ յուսամ, որ աղայք հետեւեալ վարժութեանց մէջ ուսմունքն ու զուարձութիւնը մէկ տեղ պիտի գտնեն . որոնց գլխաւոր նպատակը ամեն օր իրենց զգայարանաց տակը լինող իրաց վրայ օդտակար և ուղիղ հմտութիւն տալ և միանգամայն ուշադրութիւննին, յիշողութիւննին ու դատումնին վարժելու պատրաստութիւնը մը կամ սկզբնաւորութիւնը մը ընելէ :

Եւրոպայի դպրոցներուն մէջ, ըսեմ սրամիտ տղայ մը, այլ թանձրամիտ համարուած տղան անգամ մէկ տարուան մէջ հասարակ կարդալը կը սորվի : Անը ազգին դժբաղդ տղայոց վեց եօթը տարի պէտք է որ հասարակ կտրդալ մը բաւական սոր-

վին : Այս և նոյն բանի համար ծախուած ժամանակին այս զգալի տարբերութիւնը անշուշտ յայտնի ապացոյց մըն է՝ որ մեր գասագիրքերը ու կարդալ սորվեցունելու եղանակը աղեկ չեն . այո՛ , ոչ միայն պակասաւոր են , այլ և խելքի ալ դեմքն :

Վսանկ կարեւոր նիւթի մը վրայ մինչեւ հիմայ շատ քննութիւններ ու շատ փոք ձեր եղած են ուրիշ երկիրներու մէջ , և բոլոր այն քննութիւններէն սա հետեւութիւնը ելած է , որ Թոքը այն ժամանակը մայն հաճութեամբ ու շահելով կը Գործէ , Երբ իրեն ներկայացած իրեւը Շի-բութեամբ բառակ կը հասկընայ :

Այս կարծիքը որ հիմայ առ հասարակ ընդունելի եղած է , զիս ալ համոզեց , որ նոր կարդալ սորվելու տղայոց համար այս գասագիրքը աշխարհաբառ կամ տղայոց իրենց հասկրցած լեզուովը ընեմ :

Արդարե , ինչպէս որ նորածին մանուկ մը՝ դեռ լած ձայներուն նմանեցունելու կարողութիւն չստացած ու անոնց իմաստը չի հասկրցած հետը խօսելը զուր աշխատանկք մըն է , ասանկ ալ նոր կարդալ

սորվելիք տղայոց գլուխը՝ իրենց չի հառ  
կըսած լեզուէն բառեր խառն ՚ի խուռն  
դիզելը զանոնք ապուշ ընելու ջանալէն  
ուրիշ բան չէ : Խեղճ՝ տղայքը՝ թէ որ  
միայն իրենց հասկըսածը լսելու և կըրէ-  
նելու պարտաւորենք, կը նայինք որ այն  
կուլ ու բժամիտ համարած տղաքնիօ կը  
սկսին մէկէն ՚ի մէկ իրենց սրամիտ ու բա-  
ւական յօժար ըլլալնին ցուցունել, կար-  
դալու ժամանակ ըրած սխալնուն շառը  
կը պակսեցունեն ու հետեաբար ալ իրենց  
վարպետները ոչինչ սխալներու համար  
ստէպ ստէպ այն տղաքը ուղղելու իմառ-  
փակութեանը չեն դիմեր :

Կուղե՞ս որ տղայ մը շուտով կարդալ  
սորվի, և ուղիղ արտասանէ : բաւական  
է որ իրեն հասկըսած լեզուէն իրեն դաս  
մը տաս ու դուն ուղիղ և ընտիր ոճով  
արտասանես . ու անոր կողմէն ապահով  
եղիր, որ ապէնին, այսինքն երբոր անոր մը-  
տաւորական կարողութիւնները զարգա-  
նան, ան ալ ուղիղ կը կարդայ և ուղիղ  
կ'արտասանէ :

Տղու մը կարդալ սորվեցունել ուղած

ժամանակը՝ վարժապետին գործը Բնէ է .  
 — աղան պարագառորել որ չովետով շարուած գա-  
 լախարներու անունները հետզհետէ պայ : Ուրեմն  
 այս անժխտելի ճշմարտութիւնը մեղ կը  
 պարագաւորէ ու կը ստիպէ , որ որչափ որ  
 դպրոցներուն մէջ 'ի վաղուց 'ի վեր տը-  
 ղայոց կարդալու տրուած գրոց ազդե-  
 ցութիւնը մեր սրտին վրայ խորին կեր-  
 պով մը տպաւորեր է , ու զանոնք նոր կար-  
 դալ սկսող տղայոց ձեռքէն առնելը որ-  
 շափէ մեր չափազանց փափուկ խղճին կը  
 դպչի ալ նէ , տակաւին մեր բանականու-  
 թեանը ձայնին համոզուելով՝ զանոնք տը-  
 ղայոց ձեռքէն վերցունենք ու աւելի ար-  
 ժանաւոր ձեռքերու պահենք . և անոնց  
 տեղը՝ անանի դիւրին գիւրեր տանք , ո-  
 րոնց բառերը արդէն իրենց ստացած գա-  
 ղափարներուն անունները ըլլան . ու այն  
 ժամանակը ու միայն այն ժամանակը կը նա-  
 յինք՝ որ տղայք շուտով կարդալ կը սոր-  
 վին , կամ որ նոյնն է , տղայոց միաքը կա-  
 րող կ'ըլլայ իրենց մտացը ներկայացած  
 գաղափարները դիւրաւ ըմբռնելու : Բնդ  
 հակառակն , քանի որ այս հին ճամբռովք

Երթանք ու անոնց հետ ուրիշ լեզուէ խօս  
սելով ուրիշ լեզուէ կարդալու բռնադա-  
տենք, ամենեւին իրաւունք չենք ունենար  
յուսալու, որ տղայոց այս առաջին աշ-  
խատութիւնը երբէք իրենց դիւրին ու  
հաճոյական ըլլայ, ու անոնց մտաւորա-  
կան կարողութեանցը օր աւուր վրայ զար-  
գանալուն արգելքներն ալ պակասին :

Կարդալ սորվելը ըստ ինքեան տղայոց  
տաժանելի ու ձանձրացուցիչ զբաղմունք  
մըն է. վասն զի, անով զանոնք անանկ աշ-  
խատութեան մը կը պարուաւորենք, որ  
ոչ միայն իրենց ներկայ վիճակին բնաւ օ-  
գուտ մը ու զուարձութիւն մը չունի,  
այլ և իրենց աղայական աշխոյժ և միշտ  
շարժում սիրող բնութեանը արգելք մըն  
է՝ իր ընդաբոյս յօժարութիւնները կա-  
տարելու : Ուստի ջանալու ենք, որ ըստ  
ինքեան դժար եղած բանը՝ արտառոց հը-  
նարքներով ևս առաւել դժար ու ձանձ-  
րալի ընենք :

| Եզուէն ետեւ երկրորդ գլխաւոր հոգու  
այն եղաւ, որ մէջի գաղափարները պի-  
տանի, դիւրին ու զուարձալի ըլլան, ու

միայն նիւթական ու հասարակ իրերու գաղափարներ ըլլան , որպէս զի կարող ըւ լան այն իրերը ուղած ատեննին գտնալու :

“ Տղայոց ձեռքը տալիք գրոց ընտրու թեանը համար կ'ըսէ Քօռւան , շատ դա տում ու մարդուս միտքը աղէկ ճանչ նալ կ'ուղէ ” : Այնքան Ճշմարիտ է այս խօսքը՝ և այնքան ալ դժար է այս դատումը ու ճանաչումը , որ Եւրոպայի մէջ անգամ , դեռ մանր տղայոց կարդալու տեղ տեղ անանկ պատմութիւններ կուտան , որոնց մէջ կարդացուած անցքերը , սովորութիւնները ու հին յիշատակութիւնները մշյմ՝ ալ տեսնալիք չունին , անոնց վրայ խորհրդածելով իրենց ներկայ վիճակին խրատ մը հանելու կարող չեն . ու այն հնութիւններէն այնքան օգուտ մը ու զուարձութիւն մը կ'ստանան՝ որչափ որ շինական մը՝ հնագէտներուն ցանկալի դըրամներէն կը ստանայ : Անանկ գիրքեր տեսայ մանր տղայոց համար պատրաստուած , որոնց մէջ մարդուս հոգւոյն , անոր անմահութեանը , մարդուս երկու բնութեր ու անոնց իրարու հետ միշտ պատերազմի

մէջ ըլլալնուն , նիւթական փիլիսոփայներ  
 բուն մոլար վարդապետութեանը , խղճի ,  
 մուաց , անհունութեան , մարմնոյն հոգ-  
 ւոյն հետ միաւորելուն , անասուններուն՝  
 մարդոց վրայ ունեցած տարբերութեր ,  
 յաւիտենականութեան , ուղղութեան և  
 ուրիշ ասոնց նման կրօնական քնազանցա-  
 կան և իմաստասիրական խնդիրներու վրայ  
 դիրին խօսակցութիւններ կային տղայոց  
 համար : Հեղինակը կարծեր էր որ , եթէ  
 քիչ մը լեզուն պարզելու ըլլայ , նիւթերն  
 ալ ինքիրեննուն կը թեթենան , ու դիւ-  
 րաւ կը հասկըցուին : Ուրիշ շատ գիրքեր  
 ալ կան՝ որոնց մէջ ընտիր հեղինակներէ  
 գեղեցիկ բանաստեղծութեան հատուած-  
 ներ կան ժողոված , որ 10 կամ 12 տարու-  
 սովաք բերնուց սորմին , որ շատ անդամ  
 անանկ ալ վսեմնիւթեր կը պարունակեն ,  
 որ 40 տարեկան մարդիկ հազիւ կը հասկը-  
 նան : Ըստնկով այն ինչ բնութիւնը աղին  
 իր կարկանդակն (պէօրէկ) ու շաբարը  
 խորհել կուտայ , մենք ալ կը բռնադա-  
 տենք որ Վիրդիլիսսին ու Ավրատիսսին  
 ոգին հասկընայ ու անոնց վսեմութեանը

Խորհի ու զարմանայ :

Ուստի զարմանք չէ , որ տղայ մը այս  
կերպով տասը տասուերկու տարի չարչար-  
վելէն ետև քաշած նեղութելը , տանջան-  
քին , և ձանձրութիներուն պատճառաւ ,  
դպրոցէն ելած ժամանակը , տգէտ , ա-  
պաւշ , նեղսիրտ , խեռ , նախապաշարեալ  
ու բօլորովին անպիտան մէկը ըլլայ :

Տղայոց իրենց կարողութենէն վեր նիւ-  
թերու վրայ մտքերնին հոգնեցունելը՝ նեղ  
հագուստներու և ձիգ կապերու տակ ա-  
նոնց արեան շրջանին արդիլուելուն նման-  
ցուցեր են . և յիրաւի շատ բնական ու  
բարսյական վտանգներ ունի այս անյար-  
մար եղանակը . բայց մինչեւ անգամ ուա-  
միկ մարդու մըն ալ զգալի եղածը սա է  
որ , տղաք շատ ուշ և դժար կարդալ կը  
սորմին . այսինքն իրենց մտաւորական կա-  
րողութեանց զարդացումը ետ կը մնայ .  
և երբէք իրենց կարդացածներէն (թէ որ  
մտքերնուն մէջ տպաւորութիւն մըն ալ  
ըլլայ) , ընթերցասիրութե գեղեցիկ հուն-  
տերը սիրտերնուն մէջ սերմանելու գրա-  
գիւ մը չըլլար : Ճշմարիտ ազգասիրի մը

Համար անհնար է այս տիսուր ճշմարտու-  
թիւնները ճանչնալէն ետև միանգամայն  
չի ցանկալ, որ ազգին նախակրթուե՞ այս  
թերութիւր ժամ մը առաջ շտկըվի . սոսկ  
փափաքն ալ բաւական չէ, այլ որ և է  
կերպիւ ամէն մարդ իրեն կարողութեանը  
համեմատ աշխատելու է՝ որ այս օգտա-  
կար բարեկարգութիւր իրօք ալ կատարուի :

Ի՞նդ հանրապէս ճանչցուած բան է, որ  
տղայութեան ժամանակ սորվածներնուս  
յիշատակը մեր միտքէն դժար կը կորսը-  
վի . ու թէ որ այն մընացներն ալ ուղիղ  
և պիտանի բաներ ըլլան՝ ուրիշ աւելի  
ճոխ ու աւելի օգտակար հմտութեանց  
հիմունքը կ'ըլլան : Ուրեմն որչափ ցաւա-  
լի բան է տեսնելը, որ տղայոց սրտին մէջ  
վերջերը առատ հունձք մը տալիք օգտա-  
կար հունտեր ցանել տալու տեղերնիս ,  
թող ենք տուեր որ խեղճ տղաքը իրենց  
էն պատուական ժամանակնին թութակի  
պէս իրենց անիմանալի ձայները կ'արտա-  
սանեն ու կը կրկնեն . ու իրենց մտացը  
կարողութենէն վեր նիւթերու հետ կը  
մաքառին , որոնցմէ անտարակոյս այնքան

պիտի շահին, որչափ որ գաճաճ մը հըսկայի մը հետ պատերազմած ժամանակը պիտի շահէր :

Ուստի առաջիկայ վարժութիւնները պատրաստած ժամանակս, որչափ հնար է նէ աշխատեցայ, որ անոնց մէջ օդերևութաբանութեան, մագնիսական զօրութե, խտրագիմայութեան, ելեքտրականութե, հոգեբանութեան, մոգական լապտերի, մանրացոյցի, խոշորացոյցի կազմութեանը, բնալուծութեան ու բնաբանութեան օրինաց խօսքեր չըլլան :

Նոյնպէս աշխատեցայ, որ անոնց մէջ Եդիպտոսի բուրգերուն, կոթողներուն չափը՝ ու ծախուցը հաշիւը, Կարիւրինդոսի, ողիմպիական խաղերուն, Ելեսեան խորհրդոց, Ելեքիւլէսի գաւաղանին, դժոխոց պահապան Կերպերոսին, Խարոննաւապետին, մարդատեաց Տիմոնին և այլն, խօսքերն ալ չըլլան :

Վերջապէս շատ ջանացի, որ տղայոց կարդալու աս առջի գիրքերուն մէջ՝ Կիւրոսի պատերազմներուն, Տիւրոսի վաճառականութեանը, Կրեսոսի հարստութե,

Չինաստանի պարսպին, Պղատոնի հասա-  
 ռակապետութել, և հիւսիսային ու հա-  
 րաւային բևեռաց սառոյցքներուն խօսքն  
 ալ ըլլան. այլ թէ ազգային և թէ օ-  
 տար գրուածներէ ինչ որ տղայոց ամեն  
 ատեն պէտք ըլլալիք սովորական ու ընտա-  
 նի նիւթեր գտայ նէ՝ մէյ մէկ քիչ ժող-  
 վեցի, որոնցմով անոնց միտքը օգտակար ու  
 գործնական ճշմարտութիւններով զար-  
 դարտւած ըլլայ ու մեծցած ժամանակը ա-  
 նսնք սորված ըլլալնուն վրայ չփղջան։ Այս  
 ընտրութեամբը ուղեցի գլխաւորապէս  
 այն նախապաշարման առաջին հարուածը  
 զարնել, որով ոմանկը սիալաբար կը կար-  
 ծեն, որ ամեն օր խօսակցութեան նիւթ  
 եղած իբերուն վրայօք մեկնութիւն տա-  
 լով տղայոց ժամանակը կորսնցունելու չէ։  
 Հայց ասանկներաւն կը թագում որ երևելի  
 Որոյէնը ինք պատասխան տայ։ «Ո՞ւր մէջ  
 « հացէն ու կտաւէն յաճախ գործածուած  
 « ո բան չի կայ. և ասոնց երկուքն ալ ի՞նչ  
 « պէս կը շինուին։ Քանի գործողութիւ-  
 « ներէ ու քանի ձեզքէ պիտի անցնին որ  
 « մէկը հաց ըլլայ ու մէկալը կտաւ, գիտ-

"ցողներ գտնածլը խիստ դժար բան է :  
 "Եսն ալ բուրդէ կտաւներուն համար  
 "ըսելու է , որ ոչխարին վրայէն կտրուած  
 "բուրդին ամենեին չեն նմանիր . և ոչ  
 "ալ թուղթը կը նմանի այն կտաւի ջրն-  
 "ջաններուն՝ որ փողցներէն կը ժողվը-  
 "լին : Ինչու համար տղայոց չի սորվե-  
 "ցունենք բնութեան ու արուեստից այս  
 "զարմանալի գործքերը , որոնք ամեն օր  
 "կը գործածուին առանց վրանին մտմտա-  
 "լու . . . . : Ճարտար վարպետի մը հա-  
 "մար աղէկ հնարք մըն է , որ այս կերպով  
 "իր աշակերտին միաքը պիտանի ու զու-  
 "արձալի բաղմաթիւ ծանօթութիւննե-  
 "րով հարստացունէ ; և յարմար դատած  
 "ժամանակն ալ այն ծանօթութիւններուն  
 "հետ խորին խորհրդածութիւններ խառ-  
 "նելավ միանգամայն անոր սիրտը կրթէ  
 "ու բնութենէն գէպ ՚ի կրօնքը առաջ  
 "նորդէ . . . . . :

Ուստի ես ալ վարժութեանց առաջին  
 մասերը այսպէս ընդհանուր և ընտանի  
 աւեղեկութիւններու պահեցի :

Երկրորդ մասերը՝ բնական պատմուե-

ծանօթ եղած նիւթերուն վրայօք տեղեւ  
կութիւններ են :

Ենական պատմութիւնը՝ տղայոց միտ-  
քը զբաղեցունելիք ուսմանց մէջ կրնամ  
ըսեր առաջին կարգը դասելու խիստ ար-  
ժան է . վասն զի անոր Ճառած նիւթերը  
մեր գեայարանաց տակը կ'իյնան ու հետե-  
ւաբար ալ վերացեալ ու մոտաւոր գի-  
տութիւններէն աւելի դիւրաւ կը սոր-  
վին տղաք : Այս կարեւոր գիտութիւնը  
ոչ միայն մարդուս ամեն վիճակին մէջ պի-  
տանի է , այլ և անիկայ անարժան ու ո-  
զորմելի զբաղմունքներէն մարդս ետ կը  
կեցունէ ու անոր կրիցը խոռվութիւնը  
կ'արգիլէ : Այսու ամենայնիւ այս ալ խոս-  
տովանելու է , որ բնական պատմութեան  
ուսմունքը՝ որչափ թեթև կերպով ներ-  
կայացած ըլլայ , տակաւին բաւական ծանր  
է , մանր՝ մանաւանդ մեր կողմերու աղայոց  
համար . ուր դժբաղդաբար բնական պատ-  
մութեան նիւթերը բոլորովին կը պակաին ,  
այս օդտակար գիտութեանը համար ոչ  
մասնաւոր հաւաքում կայ , ոչ գիտցող և  
ոչ ալ սորվեցունող : Յիշաւի շատ գիտու-

թիւններ կան, որոնց սկզբունքները կամ  
 անոնց դիւրին երևոյթները տղայոց ձանչ  
 ցունելը շատ աղէկ կը յարմարի, բայց վե-  
 րսիշեալ պակասութիւններուն համար չեն  
 յարմարիր մեր տղոց. վասն զի Եւրոպայ՝  
 աղայ մը այս տեսակ գիտութեան մը վր-  
 բայ դպրոցին մէջ թէ որ դաս մը առնե՞  
 իրիկունը տունը իր հայրը եղբայրը կամ  
 մայրը կրնայ անոր վրայօք օգնութիւն մը  
 ընել կամ դպրոցէն տուն գացած ժամա-  
 նակը փողոցներուն մէջ անանկ բաներ կը  
 տեսնէ, որ այնօրուան իր ուսմունքը կը դիւ-  
 րացունեն. բայց մեր տղաքը այս դիւրու-  
 թիւններէն զրկուած ըլլալնուն՝ շատ ուս-  
 մունքներ ալ կան որ այս կերպով իրենց  
 չեն յարմարիր: Անոր համար ես ալ բնա-  
 կան պատմութեան նիւթերուն մէջէն ա-  
 նանկները ընտրեցի, որոնց շատը տներնին  
 կը գտնուի և չեղածն ալ կրնան դիւրաւ  
 գուրալ գտնալ: Իմ միտքս առաւել անոնց  
 հետաքրքրութիւնը արթնցունելու իրենց  
 աւելի յաջող հասակին համար ախորժակ  
 մը տալ է. քան թէ բուն իսկ բնական  
 պատմութիւնը սորվեցունել:

Երբորդ մասը, երկրորդին մէջ եղած  
 նիւթերուն վրայ մէյմէկ առակներ կը պա-  
 րունակէ: Առակները երբոր բարոյակունի  
 վրայ հիմնեալ ըլլան, մարդուս աչքը կը  
 բանան, ու խելք սորվեցուցած ժամանակ-  
 նին միանդամայն կը զուարձացունեն: Ա-  
 սոնք խիտ մէծ տարբերութիւն մը ունին  
 աօնան ըստած կեղծեալ պատմութիւննե-  
 րէն, որոնք ընդհանրապէս ուրիշ բան չեն,  
 այլ մարդկային կենացը սուտ ու խաբու-  
 սիկ պատմութիւնները: Անոնց մէջ մարդ-  
 կային կեանքը իրեն ստոյգ գոյներովը նր-  
 կարուած չեն, թէ մարմնոյն և թէ հոգւոյն  
 թերութիւնները ու կատարելութիւննե-  
 րը իրենց վերջին աստիճանը ներկայաց-  
 ուած են: Ուօճաններուն շատը՝ կրնանք ծովի  
 մը հմանցունել, որուն մէջ սէրը, յասը,  
 երկիւղը, կասկածը, տտելութիւնը, նա-  
 խանձը և բոլոր ուրիշ բուռն կիրքերը շա-  
 րունակ իրար կը կոծեն ու կը մրրկեն: Ե-  
 րեակայութեան այս կերպ նկարները դիւ-  
 րաւ կրնան տղայոց սրտին մէջ նմանօրի-  
 նակ զգացումներ գրգռել, որոնց դժբաղ-  
 դաբար խիստ ընդունակ է սիրտերնին:

Իսյց առ ակները պարզ այլոքանութիւներ են . որոնց մէջ կազինիկ մը՝ կամ աղուէս մը կը տեսնենք որ նստեր մեղի խելք կը սորվեցունեն , ու ծանր և լուրջ վարպետի մը բերնէ յօրանջելով լսելիք խրատ ները՝ խնդալով ու զբօսանալով մտիկ կ'ընենք : Երբոր առակ մը բարոյականի ու խմաստասիրութիւն ոգւովը գրուած է , իրին մէջ հարկաւ ճշմարտութիւն մը կամ ճշմարտութիւններ պարունակած է . այն ճշմարտութեան հետ ուրիշ զարմանալու պարագայներ ալ կը միանան , որ աւելի մեր հետաքրքրութիւնը արթեցունեն ու առակին խմաստը միտքերնուս մէջ տպաւորեն : Կարճ խօսքով՝ առակը աներևոյթ ու ճարտար վարպետ մըն է , որ առանց իր խիստ գեմքը ցըցունելու մեղ կը կրթէ առանց մեր անձնական սէրը վշտացունելու , ու իր հաղարումէկ ձեւերովը ու հընարքներովը մեր ուշադրութիւնը կը գըրաւէ առանց մեղի գիտցունելու :

Աւստի ես ալ այս առակները ընտրելով՝ ուղեցի որ բարոյականի մէկ քանի ըսկը դրունքները գործնական կերպով մը տը



զայոց աչքին առջին դնեմ առանց անոնք  
ձանձրացունելու . և այս մտքով անոնց ի-  
մաստը գիւրացունելու և աւելի ախոր-  
ժելի ընելու համար ինչ փոփոխութիւն  
հարկ էր նէ անոնց վրայ կատարեցի . Առ  
որպէս զի ամեն մէկ առակին միտքը տղան  
դիւրաւ հասկընայ , զանոնք խրատի ձեռվ  
ամեն մէկին վերջը դրի :

**Չօրրորդ մասերուն մէջ ալ բոլոր վար-**  
**ժութեանց մէջ գտնուած գրաբառ բա-**  
**ռերը հաւաքեր եմ որ զանոնք կարդալով**  
**տղին բերանն ու ականջը (ինչպէս որ կ'ը-  
սեն ) գրաբառի , կամ որ նոյնն է՝ չի հաս-**  
**կըցածը կարդալու սովորի . թէ տղէտ այս**  
**վերջի մասերը բոլորովին չի պիտու աւե-**  
**լորդ է ինծի համար , բայց անոնցմով ալ**  
**ուզեցի որ քիչ մ'ալ անոնց կամքը կատա-**  
**րեմ որ անիմանալի լեզուներու վրայ տը-  
ղաքը չի տանջելը խղճերնուն կը դպչի :**

**Վերջապէս ամեն մէկ վարժութեան**  
**վերջը մէյմէկ քննութիւն պատրաստեցի**  
**հարցմունքի ձեռվ . մինչեւ որ տղաք այն**  
**հարցմունքներուն աղէկ պատասխան չի**  
**տան մէկ վարժութենէն մէկալին անցնե-**

լու չէ : Ասանկով տղայք՝ գիտնալով որ  
մինչև աղեկ պատասխան չի տան՝ չի պիտի  
կրնան առաջ երթալ, կը սկսին դասերնին  
ուշադրութեամբ սերտել, ու աղեկ կար  
դալու վարժութի ըրած ատենին միանց  
գամայն կարդացած տեղեկութիւննին ալ  
միտքերնին պահել, որով մասնաւ որապէտ  
յիշողութիւննին ալ կը սրի : մինչև մաս

Ինչպէս որ կը տեսնուի, վարժութեց  
ամեն մէկ մասը այլ և այլ մեծութեամբ  
խօսն գիրերով տպուած է . որ կարդա  
ցող աղան քիչ ժամանակի մէջ այլ և այլ  
չափով գիր կարդալու սովորի : Ասանկ  
կարդադրութիւն մը թէպէտ խիստ ան  
օգուտ ու ծիծաղելի հնարք մըն է ինծի  
համար, բայց ինչ օգուտ, այս կարծիքին  
ալ պէտք է զիջանիլ, սպասելով որ ժամա  
նակը գայ ուղիղը սխալէն զատէ : Ա ան  
զի մանր կամ խոշոր գիրերը զատ ձեւերով  
չեն, ձայներնին մէկ է, անոնց վանկելու  
կամ հեգելու եղանակին մէջ տարբերութ  
մը չի կայ, բանը կը մնայ միայն ամեն մէ  
կին մասնաւոր մեծութեանը աչք սովորե  
լու, ան ալ ժամանակին ընելիք բանն է.

թէ որ իրաւ մանր ու խոշոր գիր կարդա-  
լու համար մասնաւոր վարժութիւն ընել  
հարկաւոր բան մը ըլլար , հարկաւ պէտք  
կ'ըլլար որ այլ և այլ գոյն մելանով տպաւած  
գիրքեր կարդալու համար ալ մասնաւոր  
վարժութիւններ ընէին տղաք :

'Ասե ինչպէս որ կը տեսնուի , ուղեցի ,  
որ այս վարժութեանց մէջ նօար գիր կար-  
դալն ալ մէկէն սորվավիր անոր համար տը-  
ղան հասարակ գիր ճանչցած ժամանակը  
նօտր գիրերն ալ ճանչցունելու է : Եւրո-  
պայի մէջ տղաք կարդալն ու գրելը մէկ  
տեղ կը սկսին , այսինքն բոլոր գիրն ու  
նօտր գիրը մէկ տեղ կը սորվին , ասիկայտը-  
ղուն ժամանակը չի կորսնցունելու շատ  
կ'օգնէ . ու մասնաւորապէս կարդալ սոր-  
վելու աշխատած ժամանակը՝ լսածը գրե-  
լու կարող ըլլալովիր յիշողութեանը զօ-  
րաւոր օգնական մը ունեցած կ'ըլլայ :

Կարդալ սորվեցունելու համար ուրիշ  
հարկաւոր բաներ ալ կան խօսելիք , բայց  
անոնք մասնաւորապէս վարժապետներուն  
վերաբերեալ ըլլալուն՝ հետևեալ յորդո-  
րին մէջ իրենց սլիտի խօսիմ :

## ՅՈՐԴՈՐ ԱՌ ՈՒՍՈՒՑԻՉՄՆ

Յարդի պարսններ .

Ո՞ւ աղդը թէպէտ շատ ատեն աղէկ  
բաներու նախանձախնդիր եղած է , բայց  
սա քանի մը տարուանս մէջ դպրոցները  
բարեկարգելու և տղայոց ուսմունքը դիւ-  
րացունելու համար ըրած մասնաւոր ջան-  
քը ամենէն աւելի եղան :

Այս աղնիւ դիտաւորութիւնը կատա-  
րելու համար ցըսուցած փոյթը ու առա-  
տաձեռնութիւնը ձեզի անանկ հնարքներ  
կամ կարողութիւններ պատրաստած են ,  
որ ձեր ընտրած աղնիւ ու միանգամայն  
փշալից ճամբուն մէջ ձեր նախորդները  
չեին ունեցեր : Ուստի , ընդ հանուր ազգը  
և աղդին մէջէն մասնաւոր բարերարները  
իրաւամբք կը յուսային որ իրենց խնամոցը  
և առատաձեռնութեցը փոխարէն դըպ-  
րոցներուն մէջէն հինցած անօդուտ ու  
խելքի դէմ եղանակները ու յառաջադիւ-

մութեան ուրիշ արգելքները կը պակսին .  
բայց այս փափաքը մինչև հիմայ լիովին չի  
լեցուեցաւ . վասն զի այս յոյսը փոխարի-  
նելու համար՝ ոչ միայն պէտք է որ դուք  
գիտուն ըլլաք , այլ և ուսուցանելու արուես-  
տըն ալ աղեկ սորվիք :

Ուսուցչի մը այս պատուական արուես-  
տը կամ յաջողակութիւնը ( որ իրեն համ-  
բաւ ու երջանկութիւն ստացունելիք միակ  
գործիքն է ), չի կրնար մէկը ուրիշ կեր-  
պով ստանալ , բայց միայն ուսման այլ և  
այլ մասանց մէջ մարդուս մոտացը գործա-  
ծած այլ և այլ կարողութիւններուն ամեն  
մէկին զատ զատ գործքը աղեկ մը քննե-  
լով ու որոշելով : Ուսուցչի մը համար  
շատ կարեւոր բան է որ կարող ըլլայ ինք-  
նիրեն ըսելու թէ , այս կամ այն դժուա-  
րութեան յաղթելու համար յիշողութիւն  
պէտք է , կամ դատում պէտք է , կամ ե-  
րեակայութիւն : Եօյն իսկ իմաստուն իրո-  
ւն ըսած է իր Ուսման հղանակին մէջ ,  
որ եթէ տղայոց կարդալ սորվեցունելու  
պարտաւորած ըլլար՝ շատ պիտի շփոթէր :  
Ուրեմն հասկընալու է թէ որչափ մտա-  
ծութեան , քննութեան , ջանքի ու աշխա-  
տութեան կարօտ է այս ազնիւ ու սուրբ  
արթեաստին ուսումը :

Աշակերտնիդ պատշաճ կերպով աշ-  
խատցունելու համար, նաև սէտք է որ  
սորվեցունելիք բաներնիդ գուք ալ աղէկ  
մը հասկըցած ըլլաք, որ անոնց մէջ ո՞րը  
աղէկ է, ո՞րը բնական է և ո՞րը գէշ կամ  
խելքի գէմ է՝ կարող ըլլաք որոշելու։

Վերջապէս ձեր յաջողութիւնը մէյմ՝  
աւ տղայոց ձեռքը տակիք դասագիրքեր-  
նիդ կախեալ է. անոր համար խիստ հար-  
կաւոր է որ անոնց մէջ աղէկ ընտրութի-  
ւնէք աղէկը տարածելու և գէշ կամ ան-  
յարմար եղածք բառնալու աշխատիք։  
Դասագիրքերնիդ թէ որ թէ նիւթին և  
թէ ոճին կողմանէ բոլորովին յարմար չըլ-  
լան ձեր նպատակին՝ ձեր ստանալիք յաջո-  
ղութիւնը միշտ պակասաւոր կ'ըլլայ։

Այս առաջիկայ փոքրիկ հատորը՝ որ  
ձեզի և աշակերտներնուդ դիւրութիւն  
մը ըլլալու իբր առաջին փորձ մը կը հը-  
րատարակեմ, խիստ սահմանաւոր պարա-  
պութեանց մէջ շուապաւ պատրաստուած  
գիրք մըն է. ասիկայ կատարեալ ըլլալու  
համար ուրիշ ժամանակի կարօտ է. ուս-  
տի ես ալիր արդի վիճակին մէջ կը հրա-  
տարակեմ, որպէս զի ուրիշ փորձառու և  
հմուտ ձեռքերու առիթ մը տալով աւե-  
լի յարմար գիրքեր յառաջ գան։ Այսու

ամենայնիւ կը յուսամ որ այս փոքրիկ գիրքը՝ տղայոց կարդալ սօրվելու ժամանակը բաւական կը կարձըցունէ :

Երբորքիչ մը յաւաջաբանութեն մէջ գրուածներսան վրայ մամբոտաք՝ իսկոյն կը համոզուիք, որ հին եղանակաւ կարդալ սորվեցունելը շատ ժամանակ կը կօրսընցունէ սորվողին, անոր միտքը կը յոգնեցունէ ու սորվեցունողին շատ նեղութիւն ձանձրութիւն կուտայ :

Դիտեմ որ շատ ռամիկ մարդիկ պիտի գտնուին, որ խելվոնին չի հասնելով՝ չի պիտի ուղեն որ տղաքնուն այս գիրքէն կարդալ սորվեցունէք, ու առջի գիրքերը և առջի եղանակը նախապատիւ համարելով, կամ մանաւանդ առանց ընտրութիւնը ընելու կարողը լսալով՝ մի միայն նորութիւնը չի մոցունելու համար դէմ պիտի կենան այս գիրքին գործածութեանը. վասն զի տղիտութիւնը կասկածու ու յամառելը լսայ: Եայց ուուք որչափ ձեր գիտութը անոնցմէ վեր լլուք, այնքան առաւել պիտի ջանաք, որ անսնիք քաղցրութիւնը յորդութէք ու համազելու նայիք քաղաքափար կերպերով՝ առաւել անսնաց ռամկութեան թէ արհամարհելով: Ճշմարիտ արդիւնքը համեստ կ'լլայ, մա-

նաւանդ տգետներուն առջին՝ դուք ձեր  
գիտութիւնը և իրաւունքը աղէկ աշա-  
կերտներ հասցունելով պէտք է որ հաս-  
տատէք : Երբոր մէկ անգամ դուք ձեր  
կողմէն քաղցրութիւն փոյթ ու խելք ցու-  
ցունէք, հոգրերուն սիրով շահիք, ու  
ձեր պարորը ճանչցողի համբաւ ու վրա-  
տահութիւն ստանաք, ալ անկէ ետեւ ա-  
մեն ուղածնիդ կրնաք յաջողեցունել . ձեր  
խօսքերուն ընելու չի կրցածը օրինակնիդ  
կը կատարէ :

Աւառւցանելու արուեստը շատ դժար  
է, քննութիւններով ու մտածելով կը սոր-  
վավի ըսի . ուրեմն պէտք է որ ժամանակ-  
նուդ մէկ մասն ալ շարունակ այս սուրբ  
ու աղնիւ պաշտօնին նուիրէք . գործա-  
ծելու եղանակներնուդ վրայ քննութիւներ  
ընէք, նոր եղանակներ վնասուէք, և երբոր  
աղէկ գիւտ մը ընէք՝ պէտք է որ խկոյն  
ուրիշներուն ալ հաղորդէք աննախանձա-  
բար : Վ այ ան մարդուն, որ իր անձնական  
շահուն համար աղդին օդտակար եղած մէկ  
բանը կը ծածկէ :

Վ մեն ատեն կը լսենք որ դպրոցի հոգա-  
բարձու եղողները և դուք միշտ կը գան-  
գատիք տղայոց ծնողքներէն, որպէս զի  
տղաքնին բաւական երկար ժամանակ դըպ-

բոցներուն մէջ չեն ձգեր, ուստի նքնին չի  
կատարած կ'առնեն արհեստի մը կուտան  
որ ապրուստի կողմանէ քիչ մը օգնութի  
ըլլայ նրենց . ասով կ'ըսէք, մէր ալ աշխա-  
տութիւնը անպառուղ կը մնայ և ազգին  
ալ յոյար պարապը կ'ելլէ , թող այն բու-  
րերաբներուն բրած ծախքը՝ որ բոլորովին  
կ'ոչնչանայ : Յիրաւի , ցաւալի և խիստ  
ճշմարիտ գանգատ մըն է այս բրածնիդ , և  
այս է գլխաւոր պատճառին մէկն ալ որ ազ-  
գին մեծ մասը՝ գոնէ յարմար նախակրթուի  
մը անգամ չի կրնար կոր առնել . բայց ի՞նչ  
շահ , բաած ծնողքնուդ շատը աղքատ մար-  
դիկ են . անոնց շատը կարդալուն յարգը  
չի ճանչնալուն չէ որ տղաքնին գոնէ նա-  
խակրթութեն սկզբունքները չառած գըպ-  
րոցէն կ'առնեն . այլ կարօտութիւնն է՝ որ  
իր երկաթի ձեռօքը կը ստիպէ ու կը բըռ-  
նագատէ այն խեղճ ծնողքը անանկ գառն  
որոշումը ընելու :

Բայց դիցուք թէ այս ծնողաց մէջէն  
անանելիներ ալ գտնուին , որ դպրոցին բըռ-  
նած կարգին ու անոր ուսուցանելու ե-  
ղանակին չի հաւնելով տղաքնին քաշեն  
ուսմունքը չի լմբնցած դուրս առնեն . թէ  
որ կ'ըսէմ ասանկ ծնողքներ ալ գտնըվէին՝  
միթէ իրաւունք չէին ունենար այսպէս

ընելու : Ի՞նչ կը սորմին մինչև հրմայ այն  
տղաք , որ ծնողքնին դպրոցին պահանջա-  
ծին չափ ժամանակ թող կուտան որ եր-  
թան գան . . . . : Յաէ պէտ ես չեմ ուզեր ,  
որ այս կերպ խնդիրները հոս քննեմ , բայց  
աս միայն կը հետեւցունեմ աս ըսածներէս ,  
որ աղքատ ծնողաց այս ըրածը՝ ձեզի ա-  
ւելի ազդու գրգիռ մը պէտք է ըլլան՝ որ  
կարճ ու դիւրին եղանակներով տղայոց  
նախակրթութիւնը յառաջացունելու հր-  
նարքները փնտուէք :

Երբոր կը լսէք՝ որ մէջերնուդ մէկը նոր  
եղանակ մը սորմիւր կամ հնարեր է , ըլլ-  
այ որ առանցքնելու արհամարհէք , կամ  
նախանձելով անոր վրայօք գէշ խօսիք :  
Վասն զի , չարախսութիւնը՝ մանաւանդ  
դաստիարակութեան պաշտօնէի մը բերնէ  
շատ ատելի ու անուանարկ չարութիւն  
մըն է . այլ պէտք է որ , ինչ նոր եղանակ  
լսէք՝ անոր վրայ փորձ փորձէք , ու թէ  
որ ձեր յոյս ըրածին պէս չելլէ , դուք ա-  
ւելի աղէկը հնարելու աշխատիք :

Կատարեալ ուսուցիչ մը ըլլալու հա-  
մար հրահանդ (գոնէ իր պաշտօնին վերա-  
բերեալը) հանձար ու եռանդ պէտք է :

Ուսուցանելու արուեստին մէջ ամեն  
բանէն աւելի եռանդ պէտք է : Եռանդը

մարդը հանձարեղ կ'ընէ . և երբեմն ալ  
հրահանգաց պակասութիւր կը լեցունէ :  
Ի՞նչ գիտուն վարպետներ տեսնուեր են ,  
որ եւանդ չունենալինուն համար աշակերտ  
ներնուն բան մը չեն կրցած սորմեցունել .  
ընդ հակառակին , ինչ տգետ վարպետներ  
ալ տեսնուեր են , որ մի միայն իրենց ե-  
ռանդովը զարմանալի յաջողութիներ ստա-  
ցեր են իրենց աշակերտներէն :

Պազած վարպետի մը առջին աշակերտ  
ներն ալ սառոցք կը կարին , իսկ թէ որ  
ուսուցիչը եռանդ ունենայ , սյն եռան-  
դը անսնց ալ կը հաղորդի :

Ուրեմն , թէ որ կ'ուղեք յաջողութի  
ստանալ թէ՛ ձեզի և թէ՛ աշակերտներ-  
նուդ համար , պէտք է որ եւանդ ունե-  
նաք ձեր պաշտօնը ըստ արժանւոյն և պատ-  
ուօվ վարելու . ապա թէ ոչ՝ անօդուտ  
կ'ըլլայ ձեր աշխատութիւնը և ծնողաց  
յոյսն ալ պարապը կ'ելլէ :

Ո՞ինչեւ հիմայ խօսածներուս քանի մը  
ընդհանուր դիտողութիւն ալ աւելցու-  
նելով կը վերջացունեմ , յուսալով , որ ա-  
նոնք ոմանց օգուտ կ'ընեն :

Ա . Դարրոցի մը առջի պէտք եղածը  
կարդին է : Ուրեմն ամեն բանէն առաջ դըպ-  
րոցներնուդ մէջ կտրդ մը հաստատեցէք ,

ու այն կարգը բռնել տալու համար հնար  
եղածին չափ քիչ խօսեցէք : | Հոռին պօ-  
տալով լրութիւն չըլլար . այլ միշտ իր ա-  
շակերտներուն հետ զբաղելով , հաստա-  
տութեամբ ու իր պարոքերն ու խոստա-  
ցածները կատարելու ճշգութեամբն է  
որ լրութիւն կ'ատացուի :

Նայեցէք որ հնար եղածին չափ քիչ  
պատժէք : Պատիմները մարդուն բնութիւն  
կը նուաստացունեն ու խիստ քիչ անգամ  
օգուտ մը կ'ընեն : Օգուշանալու է որ  
տղայ մը պատժուելու չի տուրի . և անոր  
ալ միակ ճարը՝ աշալուրջ հոգողութեամբ  
անոր ընելիք յանցանիքներուն առջին առ-  
նելին է :

Երբոր կը նայիք որ մէկը աղեկ բանի մը  
ջանիք կ'ընէ անոր քաջալերութիւն տուէք .  
ու երբոր իր պարոքը կը կատարէ՝ վար-  
ձատրեցէք . ու նայեցէք որ շատ անգամ  
պատժելը՝ խոսանցուած վարձքը չի տա-  
լով ըլլայ :

Աշակերտներնուդ հետ բարեսիրտ ,  
համարձակ (ազքք) ու հեղահամբոյր ե-  
զիք : Երբոր պատժել հարկ ըլլայ , աւելի  
տիրութիւնուցուցէք քան թէ խստութիւն :  
Առաւել նայեցէք որ ձեզի անհաճոյ երե-  
նալու վախը աշտկերտներնուդ ազդէք՝

քան թէ պատժուելու . վասն զի , առջի  
երկիւզը մարդուս բնուիր կ'ազնուացու-  
նէ , իսկ վերջինը կեղծաւոր ու գերի կ'ընէ :

Վերջապէս միշտ յիշեցէք որ դպրոցը  
կարգի ու կանոնի մէջ պահելու լաւագոյն  
հնարքը՝ տղայք միշտ զբաղեցունելով  
կ'ըլլայ : Պարապ տղայ մը հանդարտ չի  
կրնար կենալ ու այս ալ անկէ պահանջելը  
բարբարոսութիւն է :

Ք : Դպրոցին մէջ կարգ կանոն հաստա-  
տելէն ետև ուսուցչի մը երկրորդ հոգը  
այն պիտի ըլլայ՝ որ ուսմունքը տղայոց  
գործք մը կամ սակ (գապալա) մը չընէ :  
Թէ որ կարգալ սորվիլը՝ պատիւ , յարգ ,  
զուարձութիւն կամ զբօսանիք ստանալու  
միջոց մը հասկրցունելու ըլլաք տղայոց ,  
անշուշտ անոնք ինքիրեննուն փափաք կ'ը-  
նեն սորվիլու : Եզք կը հաստատէ թէ այս  
կերպով . Եռսիտանիացւոց մէջ կարդալ  
գրելը անանկ Տօֆո մը ու նախանձելի բան  
մը եղած է , որ չեն կրնար իրենց տղաքը  
այս երջանիկ փափաքէն ետ կեցունելու :  
Եռսիտանիացի տղաք կարդալ գրելը ի-  
րարմէ կը սորվին . ինչպէս որ մեր կողմը  
իրարմէ խաղ կը սորվին : «Օր մը՝ կ'ըսէ  
ով վերցիշեալ երեւելի իմաստասէրը , բա-  
յրէկամի մը տուն դացեր էի , լսեցի որ

" անոր փոքրիկ աղջիկը կարդալ սորվելու  
 " յօժարութիւնի չի ցըցուներ եղեր : Ականք  
 " անոր տռ ջին այն օգուտներուն ու ար  
 " տօնութիւններուն վրայ խօսիլ , որ ի-  
 " րեն մեծ եղայրները ունեցեր էին իրենց  
 " կարդալ գիտնալովը , որով անանկ յարգի  
 " պարոններ ու ամենուն ալ սիրելի եղեր  
 " էին : Վերջապէս խօսքը անանկավ կա-  
 " պեցինք , որ իբր թէ անոնց փոքր եղ-  
 " բայրներուն ու քոյրերուն համար հոգ  
 " չէր , թէ որ նախապատիւ համարին  
 " կրնան տգետ մնալով բիրա ու կոպիա  
 " ըլլալ : Այս խօսակցութիւն անանկ տպա-  
 " ւորութիւն մը ըրաւ աղջկան մոքին վը-  
 " րայ , որ անկէ ետե ուզեց կարդալ սոր-  
 " պիլ ու միշտ գափաքով դաս առնելու  
 " կերթար : Տարակոյս շունիմ կը շարու-  
 " նակէ յիշեալ երեւելի անձը , որ այս կերպ  
 " վարպետութիւններ ուրիշ տղայոց հա-  
 " մար ալ կրնայ գործածութիւն . և երբոր  
 " անոնց յօժարութիւնները հասկընանք ,  
 " կրնանը անոնց մէջ անանկ խորհուրդ մը  
 " մոցունել , որ ուսմունքը իբր խաղ և  
 " իբր զեօսանք անոնց խնդրել տալու պատ-  
 " ճառ ըլլայ : Ուստի աշխատելու է որ  
 " ուսմունքը բնաւ երբեք իբր գործք կամ  
 " իբր հարկ անոնց վրայ չի դրուի , Ըստ

" գիւրին կերպեր կաս զքօսանաց ձեռվ  
 " տղայոց կարդալ գրել սորվշցունելու .  
 " սրոնց ընարութիւնը տղոյց բնաւորու .  
 " թեանը յարմարցունելով կ'ըլլայ : Այս  
 " կերպով կը սկսին տղայք կարդալ սորվիլ  
 " անիկայ իբր զքօսանք մը համարելով ու  
 " կը սկսին անոր մէջ խաղալ , երբոր ու  
 " ըիշները ծեծ կուտեն անոր համար : Եր-  
 " բոր ասանկ քաղցր հնարքներավ տղայք  
 " գիւրին ու իրենց տկար կարողութիւն  
 " ներուն համեմատ յարմար գիրքէ մը կը  
 " սկսին կարդալ , անկէ զգացած զքօսանք  
 " նին զիրենք կը յօժ արեցունեն կամ կը  
 " գրգռեն ուսմունքնին շարունակելու ու  
 " քաշած նեղութիւններնուն վարձքը ա-  
 " ռած կ'ըլլան" ,

Յէ որ կ'ուղես որ աշակերտ սորվե-  
 ցունելիք բանիդ վրայ սէր ձգէ , նախ  
 գուն քեզ անոր սիրցուը , և այս ալ տուա  
 նալու համար նախ գուն անոնք սիրէ . ա-  
 նանկով անտարակոյս կը յաջողիս :

Տղայք առանց աշխատելու յառաջա-  
 դիմութիւն չեն կրնար ընել . ուրեմն  
 պէտք է որ անոնց աշխատութիւնը գիւ-  
 րացունելու ամէն բան մտածէք ու հո-  
 գաք , վասն զի անոնք աշխատութենէ կը  
 վախնան : Ինաւ չըլլայ որ աշակերտ մը ը-

սածնիդ չի հասկընալուն համար չեխէք  
կամ յանդիմանէք . վասն զի , խիստ շատ  
անդամ անոր չի հասկընալուն պատճառը  
դուք էք . կամ աղէկ չէք կրցեր հասկը-  
ցունել , կամ աղէկ մտիկ ընելու իղձ մը  
չէք ազգեր իր սրտին մէջ :

Կ . Երբոր տղու մը կարդալ սորվեցու-  
նել կ'ուզուի , վարժապետը պէտք է որ  
ծանր և զգոյշ կերպով քալէ : Տղաք բը-  
նականաբար շարժումը կը սիրեն ու հան-  
գարտ չեն կրնար կենալ . ուստի անոնց աշ-  
խոյժ ու ժիր բնութեանը դէմ ընելու  
համար՝ դաս առած ժամանակնին պէտք  
չէ զանոնք երկար ժամանակ վար դնել :  
Երբոր տղայ մը անհանդիստ ըլլալ կը ցը-  
ցունէ՝ թող տալու է որ իր տեղը երթայ :  
Անանկ մատաղ հասակի մը մէջ անոր իր  
կարողութենէն վեր Ճիգ ընել տալը՝ ընե-  
լիք յառաջադիմութիւնը ուշացունել է .  
մանաւանդ որ ուսման մէջ յառաջադի-  
մութիւնը երկար ատեն շարունակ մի և  
նոյն բանին ետևէն իյնալով ըըլլար , այլ  
հաստատութեամբ դէպ ՚ի մի և նոյն նը-  
պատակը կրկին կրկին դիմելով կ'ըլլայ :

Հոս կարծեմ անտեղի չէ նաև դիտելը ,  
որ այս երբորդ կանոնին համեմատ վար-  
վելու համար տղայոց դասերն ալ երկար

ընելու չէ . այլ նայելու է որ զանոնք ա-  
 զէկ սորված ըլլան : Յառաջադիմութիւնը  
 դասին շատութենէն չի յուսացուիր , այլ  
 անոր աղէկ սորվուելէն : Ի՞նդ հանրապէս  
 մեր դպրոցներուն մէկ գլխաւոր պակա-  
 սութիւնն ալ այս է , որ ուսուցիչները և  
 կ'ամչեամ ըսելու , մինչեւ հոգաբարձունե-  
 րուն շատերն ալ՝ տղայոց յառաջադիմութիւնը  
 Քերականին ու Հեգերէնին երեսներէն ,  
 Ասղմոսին կանոններուն , Կտակարանին և  
 Կարեկին գլուխներուն վրայ կը չափեն .  
 Ինչպէս որ Ճանապարհորդ մը կամ նաև ա-  
 պետ մը՝ իր յառաջադիմութիւնը քալած  
 մզոններուն ու ասպարէզներուն վրայ կը  
 չափէ : Ասկէ այն գլխաւոր գէշութիւնը  
 ծագած է , որ ծնողք ալ գէշ օրինակ առ-  
 նելով իրենց տղոցը յառաջադիմութիւնը  
 փորձել ուղած ժամանակնին , անոնց քիչ  
 մը բան կարդալ տալով առողջանութիւնին  
 հասկընալու տեղերնին՝ իրենց սովորական  
 փորձաքարը ձեռք կ'առնեն ու անոնց կը  
 հարցունեն թէ Ասղմոսիդ որ կանոնը հա-  
 սար . Ե՞րբ պիտի հասնիս Ո՞ինախանձիրին ,  
 կամ Ա՞ծ և տէր կեանքին և այլն . . . իբր  
 թէ տղաքնին ձիերու պէս արշաւանաց աս-  
 պարէզը հաներ են , ու որը առաջ նպա-  
 տակին հասնի վարձքը այն պիտի առնէ :

Ասանկ անխելք ճամբաները տղայոց յա-  
 ռաջադիմութիւնը խափանելէն ետև սա  
 գլխաւոր գէշութիւնն ալ կ'ունենան, որ  
 տղայք ասանկ անխելք ու բռնաւոր վար-  
 ժապետներուն անգիմութենէն ազատե-  
 լու համար, կերպ կերպ սուտերու ու խո-  
 րամանկութիւններու կը դիմեն ու բռնի  
 կեղծաւորութիւն կը սովորին: Կարծեմ  
 դպրոցի մէջ լուծմունք ըրած ժամանակս  
 համարներուս մէկ երրորդ մասն անգամ  
 ծայրէ ՚ի ծայր լման սորված չէի. այլ միշտ  
 ընկերներնուս մէջ կտոր կտոր կը բաժնէի,  
 ամեն մէկերնիս մէյմէկ մաս կը սորվէինք.  
 վասն զի անկէ աւելին սորվելու ժամանակ  
 չէինք ունենար, ու յետոյ համարին տու-  
 ներուն կարգաւը վարժապետին առջին կը  
 նստէինք ու նոյն կարգաւն ալ կը վերջա-  
 ցունէինք. անոր համար շատ զգուշութի  
 կ'ընէինք որ որոշած կարգերնիս չի խան-  
 գարի, վասն զի վերջը ծեծ կար: Եւ այս  
 խորամանկութեան բոլոր պատճառը ու-  
 րիշ բան չէր, այլ վարժապետնուս շատ  
 համար տալու քիչ ժամանակի մէջ ուղելը  
 դ: Երեւելի պատկերհան մը ըստ որ  
 « առանց գիծ մը քաշելու օր մի անցու-  
 ներ »: Եյս խօսքը թէպէտ ամեն կերպ  
 ուսման համար օգտակար է, բայց ուղ-

դայոց կարդալ սորվեցունելու համար ա-  
մենէն յարմար եղանակն է : Տղաք միշտ  
նորէ նոր ու այլ և այլբաներ լսելու ու  
սորվելու սէր և յօժարութիւն ունենալ  
նուն՝ թէ որ մի և նոյն տպաւորութիւնը  
շարունակ անոնց միտքին վրայ չըլայ՝ շու-  
առվ կը կորսուի : Ուստի ծնողք պէտք է  
որ աղաքնին ոչինչ պատճառներու համար  
դպրոցէն ետ մընալու թող չի տան . ու  
վարժապետներն ալ ջանան որ աշակերտ-  
նին առանց գոնէ դաս մը առնելու օր  
չանցընեն : Այս նկատմամբ կը հասկընանք,  
որ մանր տղայոց համար տասը կամ տաս-  
նը հինգ օր պարապութի (վաքանցա) ը-  
նելը ոչ միայն օգուտ մը չունի այլ և վր-  
նասակար է : Պարապութիւնը մտօք զբա-  
զող ուսումնականներուն համար հարկա-  
ւոր է , իսկ մանր տղայք , որոնց ամեն օր-  
ուան աշխատութիլը ինչպէս որ ըսինք իբր  
խաղ մը կամ զբօսանք մը պիտի ըլայ ,  
կընան առանց պարապութիւն ունենալու  
մնալ :

Ե . Կատ մարդիկ կը տեսնենք , որ կար-  
դացած ժամանակնին յստակ և որոշ արտա-  
սանութիւն մը չունին : Ասոր պատճառը  
կարդալ սորվելու գացած ժամանակնին  
համարի ատեն վարպետնուն խիստ մօտք

կենալնին է . վասն զի , վարպետը իրենց  
հետ մէկ տեղ գիրքին վրայ կը նայի , ա-  
շակերտը թէ և բառերուն կէսը միայն  
արտասանէ , վարպետը դիւրաւ ըսածը կը  
հասկընայ : Այս պակասութե՛ն դեղը դըտ-  
նալը դժար բան չէ . աշակերտը պէտք է  
որ վարպետէն բաւական հեռու կենայ .  
ու այն ժամանակը երբոր կը նայի որ վար-  
ժապետը իր թերի ըսածը չի հասկընար ,  
կը պարտաւորի ուղեղը ու ճիշդը արտա-  
սանելու : Ասոր համար պէտք է որ վարպե-  
տը տղոց դասագիրքին մէկ օրինակն ալ իր  
ձեռքը ունենայ դաս տուած ժամանակը :

Հեռու կայնելուն օգուտը միայն ու-  
ղեղ արտասութիւն չէ . այլ ասանկով տը-  
ղան համարձակութիւնն ալ կ'ունենայ ,  
կարդալու չի կապկապուիր , ու քիչ սխալ  
կ'ընէ . վասն զի հեռու կենալովը քիչ վախ  
կ'զգայ :

Դ . Տղայոց աղէկ առոգանութիւնն մը  
ստացունելու համար կարդալ սորված  
ժամանակնին իրեք բանի գլխաւորապէս  
ուշ դնելու է . նախ , որ աղաւաղեալ ար-  
տասանութիւնն մը չունենան . երկրորդ ,  
անբնական կամ արաւեստակեալ հնչմունքներու  
չի սովորին . և երրորդ , անորոշ յօդաւո-  
րութիւններ չընեն :

Եղաւաղ արտասանութիւն մը ունեան յալը՝ յարմար ուսմունք կամ ատենին յարմար խնամք չի տեսնել մը կը ցըցունէ : Այս մշյմ՝ աղ որ այն գույք արտասանութեան սովորութիւնը հաստատուի, աղ դիւրաւ չեւ շահութիւ :

Ենթական հնչմունք ընելը կամ ձայնը պէտք չեղած ուղղանքը ցածցունել կամ բարձրացունելը այնքան խորիժ ու անհամայք քանի է, որ ասանկ պակասութիւնն մը մէջ ըլլողը իրեն պէս ուրիշ մէկի մը կարդալը մտիկ ընելու ըլլայ, իսկոյն կը ջանայի կարդալը շոկելու : Այս պակասութիւնը արտասանութիւնն բոլոր շնորհքը ու գեղեցկութիւնը կը եղծէ . ուղիղ ու այրական պէրճարանութիւնն մը աղդուռութիւն, պէսպիսութիւնը ու կիրք շարժող զօրութիւնը կ'ոչնչացունէ . անոր համար ամենայն ջանիւք աշխատելու է, որ տղայք պղոփիկուց ասանկ գույք ունակութիւններ չատանան . և չեմ երկնչիր ալ բաելու, որ այս պակասութիւնն մէջ իյնալուն շատ առիթ կուտայ չեւ հասկըցուած լեզուէ բան կարդալը :

Յօդաւորութիւնները պատշաճ կերպով իրարմէ չի որոշելը՝ ուրիշ գլխաւոր պակասութիւնն մըն է :

Ասով ալ բառերը իրար կը խառնուին ,  
իմաստները իրար կ'անցնին , որով ունկըն-  
դիքներուն հասկընալու մեծ դժուարուի  
կը պատճառի : Ասոր ալ առաջքը առնելու  
համար ամեն բառ և ամեն վանկ պէտք է  
որ արտասանութեան ժամանակ որոշ մը  
լսուին . կայնելու և հանգիստ առնելու  
տեղուանքը անուշագրութե զանց չառ-  
նուին , շեշտերը և ուրիշ վանկական նը-  
շանները իրենց յարմար տեղուանքը դըր-  
վին , ու աղդուաբանական նշանները յար-  
մար բառերուն վրայ յայտնուին :

Ես իրեք գլխաւոր յատկութիւնները  
ստացող մէկը՝ թէ որ 'ի բնէ յատակ ու  
հաստատ ձայն մըն ալ ունեցած ըլլայ ,  
կրնայ ես աղէկ առողանութիւն ունիմ ը-  
սել ու պարծիլ :

Ա երջապէս՝ պարոններ , տղաք աղէկ  
կամ գէշ աշխատելը ձեզնէ կը սորվին :  
Կզգին աղէկութիւնն ու գէշութիւն ձեր  
ձեռքն է : Զ անացէք որ ձեր վրայ դրուած  
յոյսը պարապը չի հանեք . վասն զի , ան-  
կէ ծագած պատիւն ու շահը հարկաւ ձե-  
ըլ կ'ըլլայ :

15  
the same time, the author of the present work, who had  
been educated at the University of Cambridge, and had  
been a student of the law, was induced to write a history  
of the English law, and to publish it in 1759, under the  
title of "A History of the English Law, from the Earliest  
Times to the Present Day." This work, which was  
written in Latin, and published in two volumes, was  
soon after translated into English, and was published  
in 1761, under the title of "A History of the English  
Law, from the Earliest Times to the Present Day."  
The author of this work, who was a man of great  
learning and ability, was a member of the Royal Society,  
and was also a member of the Society of Antiquaries.  
He was a man of great integrity, and was highly  
esteemed by his contemporaries. He died in 1772, at  
the age of 65, and was buried in the church of St. Paul's,  
London.

# ՎԵՐԺՈՒԹԻՒՆ Ե.

---

## ՄԵՍՆ Ե.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

Մարդս իր ոտքին վրայ չե  
տակ կը կայնի . անոր գլուխը առ  
ջին չի կախուիր : Երեսը տափակ  
(տիւզ) է : Անասուններուն կըն  
ձիթը (բերանը) երկայն է : Ա  
նոնց մարմինը վար ծռած է :  
Մարդս երկու թե ունի, եր  
կուք ալ սրունք (պաճախ) : Այլէն  
բան ձեռուըներովը կը բռնէ :  
Մարդուս դարշապարը (թապան)  
գետնին վրայ կը կոխէ :

Գլուխը աջ ու ձախ կողմը

կը ծռի : Գլխուն վրայի ու ետևի  
 կողմը ականակ կ'ըսուի : Մազերը  
 սկաւառակին վրայ են : Ուղեղը  
 (պէյն) սկաւառակին մէջն է :  
 Ուղեղը իբր թէ ոսկորէ սնտուկի  
 մը մէջ գոցուած է : Այս սըն  
 սուկը՝ ուղեղը հարուածքներէ  
 կը պահէ : Մարդուն աչը, ժիւ, բե-  
 րանը ու ականջները երեսին վրայ են :  
 Քառակ (շաքաք) աչուրներուն ու  
 ականջներուն մէջ տեղերն են :  
 Եչքերը երեսին մերի կողմն են :  
 Արքանունչը (կէօղ քափաղը) աչ-  
 քին վրայ տարածուած է :

Արտեանունքը աչքը չափա-  
 զանց օդէն ու չափազանց լոյսէն  
 կը պահէ : Եչքը ջրով մը թրջը  
 ված է որ արտասուք կ'ըսուի :  
 Բնքուիները աչքերուն վրայ են :  
 Շակատն ալընքուիներուն վրայ  
 է : Մարդս իր մօտը եղած բա-  
 ները աչքովը կը տեսնէ : Կաև

շատ հեռուն չեղած բաներն ալ  
 կը տեսնէ : Քիթը բերնին ու աշ  
 քին մէջ տեղն է : Քիթին եր  
 կու կրողմի ծակերուն անգույք կ'ը  
 սեն : Հոտերը քիթին մէջովը  
 կ'առնուին : Յերանը երկու շրջ  
 մունք ունի : Ենոնց երկուքն  
 ալ կը շարժին : Կըլի (դունչ)  
 բերնին տակն է : Այտերը (եա  
 նագ) բերնին ու ականջներուն  
 մէջ տեղերն են : Եկուաները,  
 լեզուն ու քիմքը (տամաք) բեր  
 նին մէջն են : Եկուաները ծնօտ  
 ներուն (չէնէ) մէջ հաստատ  
 ուած են : Ծնօտները երկուք  
 են, ստորին և վերին : Եկուաները  
 դիմացէ դիմաց երկու կարգ են :  
 Կերակուրը ակուաներով կը ծամ  
 վի : Լեզուն պատառները կը շար  
 ժէ ու զանիկայ ակուաներուն  
 տակը կը հրէ : Այն միջոցին լոր  
 ձունքն (սալեա) ալ զանիկայ կը

Թրջէ : ԿԵՐԱԿՈՒՐԸ կոկորդը  
 (խրդլավուգ) կ'իշնայ ու անկէ  
 ալ սպանուց (միտէ) կ'երթայ : ԿԵ-  
 ՐԱԿՈՒՐԸ գեռ բերանը եղած ա-  
 տենը՝ լեզուով ու քմօք անոր  
 համը կ'առնուի : ԾԵՐԱՆԸ խօսե-  
 լու ալ կը ծառայէ : Չայնը կո-  
 կորդին միջոցաւը կուրծքէն կու-  
 դայ : Խօսքը՝ շրթունքներով, լե-  
 զուով, ակռաներով ու քմօք  
 կ'ըլլայ :

## ՄԵՇԻ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄԵՇՈՒ

ՄԵՇՈՒ (առը) ըսուած ճանճերը՝ շա-  
 տը մէկ տեղ ընկերութեամբ կ'ապրին ու  
 'ի միասին կ'աշխատին : Եյս կենդանի-  
 ներէն պահել ուզողը դանոնք կողովներու

(սէփէթ) մէջ կը ժողվէ : Այս տեսակ  
կողովները իւնակ կամ մշղուանոց կ'ըսուին :  
Վեղուները փեթակներուն մէջ քանի մը  
հազարը մէկէն կ'ապրին, իրենց վրայ մէ-  
ջերնուն մէկը գլուխ ընտրելով՝ որ նա-  
դունի կ'ըսուի ու ամենն ալ անոր կը հը-  
նազանդին :

Վեղըն ու մեղրամոմը (պալ մօմու) այս  
փոքրիկ կենդանիներուն զարմանալի ճար-  
տարութբը կը գոյանայ : Վեղրամոմով  
նախ մազի պէս ծակ ծակ աման մը կը չի-  
նեն . որ բժիճ կ'ըսուի . ու յետոյ շինած  
մեղրերնին անոնց մէջ կը դնեն : Վեղու-  
ները իրենց մեղրին մէկ մասը ձմեռը ի-  
րենց կերակուր ըլլալու համար կը զատեն .  
ուստի զանիկայ բժիճներուն մէջը դնե-  
լէն ետե՛ վրան մոմով կը ծածկեն . բայց  
մէկալ մասը՝ որ իրենց օրական կերակուր  
ըլլալու համար կը զատեն , բացը կը թո-  
ղուն , որ ընկերներնուն ամէն մէկը ուղա-  
ծին չափ գործածէ :

Վեղուաց կարգէն ուրիշ տեսակ մը  
ճանճեր ալ կան որ պիծակ կ'ըսուին . բայց  
ասոնք մեղը չունենալինուն համար անպի-  
տան են : Վեղուներն ալ պիծակներուն  
պէս ասեղի նման խայթոց (պիզ) ունին ,  
որ մարդուն միսը մոտած ժամանակը՝ շատ

ցաւ կուտայ : Բայց որ մեղուն որ իր խայը թոցը վէրքի մը մէջ կը ձգէ , խսկոյն ինք ալ կը մեռնի :

Ո՞ւղուները իրենց տէրոջը կ'ընտելանան ու սէր ալ կը կապեն : Դաղղիոյ Նանթքաղաքին մէջ , ազնուական կին մը քաղքին մօտ գեղի տուն մը ունէր , ամառները հոն կ'երթար : Այս տիկինը մեղու կը սնուցանէր (պէսլէմէք) , որոնք շատ կը սիրէր ու իր ձեռօրը կը խնամէր : Տարուանը մէկը այս տիկինը հիւանդացաւ մայիսի վերջերը ու քայլաք դառնալով շատ չանցաւ մեռաւ : Ո՞ւած օրը իր պահած մեղուներուն բոլորն ալ զարմանալի ազգեցութեամբ մը եկան իրենց տիրոջը ճաղին վրայ ժողվուեցան ու մինչև գերեզմանատունը գացին :

Նմանապէս անգղիացի պարոն մըն ալ մեղու կը պահէր : Երբոր ուղէր զանոնք իրեն կանչելու , մասնաւոր կերպով մը կը սուլէր (ըսլըք չալմաք) . և երբոր ուղէր զանոնք ետ խրկել , ուրիշ կերպով մը կը սուլէր : Ո՞ւղուները ասանկով իրենց տիրոջը հրամանին կը հնազանդէին առանց անոր վնաս մը ընելու :

ՄԵՍԻ Պ.

ԱՌԱԿ

ՄԵԽՈՒ ԵՒ ՄԺԵԶ միջարաց

**ԶՄԵՍԽՈՒԱՆ ԱՇ ՃԺԵՂԸ (սիլվիստրնէկի) գնաց մեղքը՝**  
ներուն աղաչեց որ իրեն տեղ ու կերակուր տան, ու փա-  
խարէն խօստացաւ անոնց որ ձագերնուն երաժշտութիւն  
(խանէնտէլիք) սորմեցունէ : Մեղուներն ալ պատաօխան  
տուին թէ չենք ուղեր որ ձագերնիս երաժշտութիւն սոր-  
մին . այլ կ'ուզենք անանկ արուեստներ սորմեցունել ա-  
նոնց . որով կարող ըլլան ինքզինքնին սահել և ուրիշնե-  
րու կարօտութեանն ալ օգնել, ու թէ զիրենք և թէ ու-  
րիշները աղքատութենէ ազստել : Իսկ երաժշտութիւնը  
որ հարկաւոր արհեստ մը չէ, այլ հաճոյական արհեստ  
մըն է՝ մեր ձագերը սորմին չե սորմին հոգ չէ :

### ԽՐԱՏ

ԱՅՍ առաջիւ օրինակ է անոնց՝ որ պատիկու-  
ծոյւկ անդոյլ իւնալով օգտակար արհեստ մը չեն  
սորմէր, ու մեծան նէ իրենք իւնալով ըլլալուն ետև  
իրենց հետն ի վեր ապրողներն ալ իւնալ իւնեն :  
Ամանապէս լոյն օրինակ առնեն այս առաջիւն այն  
ծնողչ, որ վերջը չէ մամալով՝ զա-կըներնին ար-  
հեստի մը պուած ծամանակնին չեն դնաբուեր, նայէր,

Ակ արդեօք սորվեցունել ուղած արհեստնին Եպաշ  
անոնց պիտի օգնելո Ակ չէ : Այս Ակ անմիտ դաստա-  
մուլ-Ակ-ն Տը ընելով կը նային, որ լա-կընին աղ-  
պոտ կամ կոշտ (խաղա) Երևած արհեստի Տը չէ  
պան (Ակ և Երօք շաբ ալ օգտակար ըւլայ այն ար-  
հեստը) . որպէս զէ, իրենց պատո-ոյն կամ անուա-  
նը չէ Եպաշ . Իբր Ակ Եպաշ լա-կընին ուրիշ օգ-  
նութեանը կարօպին նէ իրենց ա-ելի դառն Տը կ'ըւ-  
լայ = Ա Երջաղէս այս առակեն այն ծնողն ալ օրի-  
նակ կընան առանել, որ Գարաղար (պէտք չըլած) որ-  
դեսիրո-Ակամի Տը Գրգուեալ լա-կընին քանի Տը  
պարի նեղը, աշխատունել ու դասեցնել չէն  
ուղեր, անոնց սորվեցունելք արհեստներնուն պի-  
տանութիւն Քնառուելու պեղընին դիւրութիւն  
կը դնառեն ու անանիով պատճառ կ'ըւլան որ լա-  
կընին իրենց բոլը կեանչը Եփ-ըին արհեստներու-  
ու Գործուերու հետ զբաղչը պժուարութիւն ապրին :

Այն բանին վախճանն է Գովելլ = Ա'կը նո-  
յելու է որ ներկան աղագային զոհ (Գուրպան)   
ըւլայ . ու օգտակարն ու պիտանին ամեն բանի մէջ  
հաճուականն նախապատիւ (Վէր) Բուլըլլ =

## ՄԵՍՆ Դ.

ՎԱՐՁՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

Ա ԱՐՁՈՒԹԻՒՆ . ընդհանուր .  
տեղեկութիւն . տափակ . անաշ  
սուն . կնճիթ . սրունդ . գարշա  
պար . աջ . ձախ . սկաւառակ .  
հարուած . քունք . արտեւա  
նունք . արտասուք . ոնդունք .  
հիւթ . շրթունք . կզակ . այտ .  
քիմք . ծնօտ . լորձունք . կոկորդ .  
ստամոքս :

Ա Եղու . կողով . փեթակ .  
թագուհի . մեղրամում . ճարտա  
րութիւն . գոյանալ . փճիճ . պի  
ծակ . խայթոց . վէրք . ընտելա  
նալ . սնուցանել . խնամել . աղ  
դեցութիւն . սուլել :

Ա ՃԵՂ . փոխարէն . երաժըշ  
տութիւն . կարօտութիւն . հա

Ճոյական . արուեստ . ծոյլ . ան-  
փոյթ . փառամոլութիւն . կոշտ .  
տարապարտ . որդեսիրութիւն .  
գրգռիլ . դիւրութիւն . վախ-  
ճան . գովելի . ներկայ . ազադայ .  
զոհ . նախապատիւ :

## ՀԱՐՑՄՈՒՆՔ \*

Ի՞նչ տարբերութիւն ունին իշարմէ մարդուն ու  
անասուններուն բերանը : - Ո՞րն է քու մարմնոյդ վրայ  
արտեանունը : գարշապար , սրունդ ևայլն ըսուած մասե-  
րը : (Այս կերպով կրնայ վարպետք՝ մարմնոյն բոլոր մա-  
սերը զատ զատ հարցունել ) : - Մարդուս արտեանունըը  
ի՞նչ օգուտ ունի իրեն : - Ի՞նչ է արտասուքը : - Մարդու  
ինչով կը տեմնէ իր բոլորը եղած բաները : - Հոտերը  
ինչով կ'առնուին : - Ի՞նչ բանի կը ծառայեն ակռաները :  
- Կերակուր ուտելը ի՞նչ գործողութիւններով կը կա-  
տարուի , և բերնին ո՞ր մասերը ի՞նչ մասնաւոր գործք  
կ'ընեն այս գործողութեան մէջ : - Բերանը օւրիշ ի՞նչ  
բանի կը ծառայէ :

\* Այս հարցմանով վարդեպներուն իւշտին ու մարդարու-  
նեանը չժողուած է որ աղայոց չարողութեանը նայելով շապշու-  
նէն , պարւեն , դիւրացունէն , ու չափենին դրիւելով աղայոց  
ընդունմանը ցարմարդունէն :

## ( 11 )(

Ի՞նչ է մեղուն : - Ի՞նչ կրնաս ինծի պատմել մեզուին՝ ապրելուն ու իբ գործքերուն վրայօք : - Ի՞նչ պատմութիւն գիտես ինծի պատմելու մեղուին ընտելութեանը վրայ :

Մեղուին ու մժեղին առակը կրնաս ինծի բերնուց յիշել : - Ի՞նչ օրինակ առնելու ենք այս առակէն : - Քանի կարգ ծնողաց խրատ կայ այս առակին մէջ : - Ի՞նչ կը նշանակեն վարժութիւն, ընդհանուր, տեղեկութիւն, տափակ և այլ բառերը :

# ՎԵՐԺՈՒԹԻՒՆ, Բ.

---

ՄԱՍՆԱԿ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

ՈՒՐԻՇՆԵՐՈՒՆ ՃԱյՆԻՆ ՀՆՉՈւ-  
մը ու շառաչիւնը (շամաթա)՝  
ականջներով կը լսվի, ականջները գըլ-  
խուն երկու կողմերն են։ Մարմ-  
նոյն վրայ պատած հորիը (տէրի)՝  
իրեն դպած բաները կ'զգայ (ի-  
մանալ)։ Մարդոքիթովը, բեր-  
նովը, ականջներովը ու մորթո-  
վը կ'զգայ բոլոր գոյացութիւն-  
ները (ճիսմ)։ Աչուրներովը զա-  
նոնք կը տեսնէ. ձեռօքը զանոնք  
կը շօշափի՛ (տօդանմաք)։ Այս  
միջոցները՝ որով գոյացութիւն-

ները կամ մարմինները կը զգայ  
ու կը տեսնէ, զգայաբանք կ'ըսուին։  
Ուրեմն մարդս հինգ զգայարանք  
ունի։ Այս զգայարանքներն են՝  
պեսանելքս կամ աչքը, հոգովելքս կամ  
քիթը, ճաշակելքս կամ բերանը, լելքս  
կամ ականջը ու ջլախելքս կամ ձեռա-  
քը։ Չեռքը հինգ մատ ունի։  
Մարդուս մարմնոյն վրայի բոլոր  
կաշին (տէրի) նուրբ է։ Ուստի  
իր մարմնոյն դալած բաները լաւ  
կը զգայ։

Մարդս մեծցած ժամանակը  
կը սկսի իր անդամները (ազա)  
գործածել սորվիլ։ Ծնած ժա-  
մանակը զանոնք գործածելը չի  
գիտեր։ Անանկ մէկու մը կը կա-  
րօտի՝ որ իրեն կերակուր տայ,  
պաշտպանէ ու իրեն վեսս հաս-  
ցունելիքբաներէն ազատէ։ Մայ-  
ը իր կաթը կուտայ իրեն ու  
կը կերակրէ։ անով ուժ կ'առնէ

ու կը մեծնայ : Քանի կը մեծնայ  
 ու կը զօրանայ՝ իր մարմնոյն պէտք  
 եղած շատ գործքեր կը կատա-  
 րէ : Բայց և այնպէս իր կերա-  
 կուրը ու իր կենացը պէտք ե-  
 ղածը ինք չի կրնար ճարել : Յէ  
 որ հայր ու մայր կամ իր վրայ  
 ուրիշ խնամատարներ չունենայ,  
 անօթութենէ՝ ծարաւէ . ցրտէ,  
 և ուրիշ մարմնաւոր վիշտերէ  
 կը նեղի : Հայրը մայրը՝ և ու-  
 սուցիչները՝ օր մը ինքնիրեն ապ-  
 րելու և ուրիշներուն յարգը  
 ստանալու հնարքները (Եօլ) ի-  
 րեն կը սորվեցընեն : Մարդս իր  
 կերակուրը՝ իրեն հագուստը-  
 լալիք ու մարմնաւոր ախտերէն  
 բժշկուելիք նիւթերը երկրէն  
 ու անոր վրայ բուսածներէն կը  
 ժողվէ : Միայն մարդն է որ իր  
 կենացը հարկաւոր եղածները  
 երկրի վրայ կը գտնայ : Երկինքի

մէջ պատահածները կը սորվի,  
 որ հովերէն, անձրևներէն, ծիւ-  
 նէն, չափազանց ցուրտէն ու  
 չափազանց պաղէն չի վնասի :  
 Կաև երկինքի աստղերուն ըն-  
 թացքը կը սորվի որ ամեն մէկ  
 գործին յարմարագոյն ժամանա-  
 կը գիտնայ : Ուրեմն մարդս ու-  
 րիշ ամեն կենդանիներէն աւե-  
 լի կը վայելէ երկրի պտուղները .  
 այն միայն իր միտքը մինչև եր-  
 կինքը կը բարձրացունէ : Անոր  
 համար մարդս երկրի թագա-  
 ւորն է . ու ինչ որ անոր մէջ  
 կը գտնուին՝ իրեն կը ծառայեն :

## Մ Ե Ա Ն Բ .

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԿԱՏՈՒ

ԱՅՍ ՓՈՔՔԻԿ աղւոր կենդանին թեթև

մաքուր ու ճարպիկ է . և ինքնիրեն ալ  
շատ յաջող որսորդ (ավճի) է : Ինութիւ  
ամեն բռնադատութեան (զօռ) դէմըլլա-  
լուն , գլսաւոր բան մը սորմելու չի գար :  
Որսալու ժամանակ իր ամենամեծ վար-  
պետութիւնը իր անչափ համբերութիւնն  
է : Աւզած բանը դիտելու համար ան-  
շարժ կը կենայ , ու անանկ ալ ճարպիկ է  
որ քիչ անդամ կը պատահի ձեռքէն որս  
փախցունելը : Կատուն շատ մաքուր է .  
ու իր վրային աղէկ հոգ կը տանի : Վ րան  
գլուխը միշտ չոր ու փայլուն է . ու մութ  
ատեն թէ որ ձեռքդ վրան պտըտցունես  
կը փայլի : Կատուին աչքը գիշերը կը  
տեսնէ :

Կատուն թէպէտ խիստ կամակոր (ի-  
նատճի) կենդանի մըն է , բայց թէ որ  
մէկը ուզէ , կրնայ զանիկայ մանր խաղեւ-  
րու կըթել : Խել մը տարի կայ որ Փա-  
րիզ կատուաց ներդաշնակութի (ահէնկ)  
մը տեսնուեցաւ : Եյս աղւոր կենդանի-  
ները կարդաւ փոքրիկ նստարաններու վը-  
րայ շարուեր էին , առջենին ալ մէյմէկ  
նօթայի թուղթ ունենալով : Ենոնց մէջ  
տեղը կապիկ մը նստեր էր , որ ընկերնե-  
րուն երգոցը կ'առաջնորդէր : Երբոր նշան  
կուտար սկսելու , ամենը մէկէն մլայիւն

մըն է կը փրցընէին , ու որը ցածէն՝ որը  
բարձրէն անանկ խառն ձայներ կը հանէին  
որ քարերն անդամ խնդալու կը շարժէին :

Կերևայ թէ կատուն կարծուածէն ա-  
ւելի ալ խելք ունի , ինչպէս որ հետեւալ  
պատմութենէն յայտնի կը տեսնուի :

Դիշերով ցորեկով եղած ուսումնա-  
րաններու մէջ սովորութիւն եղած է որ  
կերակուրի ժամանակները զանդակի ձայ-  
նով կ'իմացունեն : Ուսումնարանին մէկին  
մէջ ալ կատու մը կար , որ մինչեւ կերա-  
կուրի ժամանակ սեղանատունը չիջնար՝  
ուրիշ ատեն ուրիշ տեղ իրեն կերակուր  
տուող չէր ըլլար . ուստի ինք ալ միշտ  
զանդակին ձայնին աղէկ ուշ կը դնէր : Օր  
մը կերակուրի ժամանակ սենեակին մէկին  
մէջ փակուած ըլլալով՝ զանդակին ձայնէն  
իրեն օգուտ մը չեղաւ : Ո՞եկ երկու ժա-  
մէն ետքը աղատեցաւ իր բանտէն , ու  
անօթութենէն ստիպեալ իսկոյն սեղանա-  
տունը վազեց , բայց դժբաղդաբար բան  
մը չի դտաւ ուտելու : Երկու վայրկեա-  
նէն ետեւ զանդակին ձայնը նորէն լսուե-  
ցաւ . ամեն մարդ այն անակնեալ հրաւե-  
րին (տավէթ) ինչ ըլլալը հասկընալ ու-  
ղեց . ուստի զանդակին եղած տեղը դա-  
ցին նայելու թէ ովէ չալողը . տեսան որ

5438

կատուն զանգակին չուվանին պլլովեր՝ բռ-  
լոր ուժովը կը շարժէր, յուսալով որ երկ-  
րորդ ճաշ մըն ալ բերէ :

## ՄԱՍԻՆ Գ.

### ԱՌԱԿ

ԿԱՏՈՒՆ ԵՒ ՀԵՒ

ՀԵՒ մը անզգուշութեամբ թունաւոր (զէհիրլի) կենդանի մը կերաւ ու հիւանդոցաւ, երբոր թեւերը վար կախած կ'երթար՝ կատու մը իրեն մօտեցաւ ու քա-  
ղաքավար կերպով մը իրեն ըստաւ. « Ո՛րդեակ, գեռ ճար մը շի գտա՞ր քեզ ըս ընտցունելու : - Հրամերես, պա-  
տասխանեց հաւը, մէկ խիստ ապահով գեզ մը գտայ որ  
միայն գուն կրնաս ընել : - Ի՞նչ է արգեօք այդ գեղը,  
սիրելիս, ըստ կատուն : - Պատասխանեց հաւը, այս  
գեղը քու մէկդի քաշուիլդ է, և այնչափ ալ հետու՝ որ  
շափ որ կարելի է :

### ԽՐԱՏ

Ը ԱՏ կեղծառոր մարդիկ կան, որ անուշ լեզ-  
ուով կը մօդենան ու երեսանց բորի իւրհուրտներ  
ալ իւրան որ կերպով ճը ուրիշ երենց նախորդը  
(քուղաք) յիշելը յանշակեն. Բայց դշու շդու

կենալու է որ անանիներուն վը խաբուինք , յիշե-  
ւը՝ որ ովարի մոլուի առի գոյլեր ալ կրնան պահ-  
ութիւն :

---

## ՄԵՍՆ Դ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

ՆՉԻՒՆ . շառաշխւն . մորթ .  
զգալ . գոյացութիւն . շօշափել .  
զգայարանք . տեսանելիք . հոտու  
տելիք . լսելիք . ճաշակելիք . շօ-  
շափելիք . նուրբ . անդամ . գոր-  
ծածել . պաշտպանել . խնամա-  
սար . վիշտ . ստանալ . ախտ .  
նիւթ . պատահել . ընթացք .  
յարմարագոյն :

Ճ'արպիկ . որսորդ . յաջող .  
բռնագատութի . անչափ . համ-  
բերութիւն . դիտել . անշարժ .  
կամակոր . կրթել . ներդաշնա-

կութիւն . նստարան . կապիկ .  
երգ . առաջնորդել . խառն . հե-  
տևեալ . սեղանատուն , ուշ .  
սենեակ . անակնկալ . հրաւեր .  
յուսալ . ճաշ :

Անզգուշութիւն . թունա-  
ւոր . ապահով . արդեօք . խոր  
հուրդ . թակարդ . յիշել . դայլ :

### ՀԱՐՑՄՈՒՆՔ

ԱՌԴԱ Բ'նչ միջոցաւ կը զգայ իր բոլորը գըտ-  
նուած բաները : - Քանի՞ հատ են մարդուս զգայա-  
րանկները . և ի՞նչպէս կը կոչվի՞ն : - Մարդս ծնած ժա-  
մանակը ի՞նչ վիճակի մէջ է : - Ուրի՞նք կ'ըլլան անոր էն  
առջի բարերարները : - Մարդս իր կենացը պէտք եղած  
բաները ուրկէց կը ժողվէ :

Կատուին բնաւորութեանը վրայ ի՞նչ գիտես ին-  
ծի զուրցելու : - Անոր դրսի տեսքին վրայ ի՞նչ մաս-  
նաւոր բան գիտես : - Պատմէն նայիմ ի՞նչպէս եղեր է  
ֆարիլ քաղաքի կաստաց ներդաշնակութիւնը : - Ի՞նչ  
ուրիշ պատմութիւն գիտես կատուին քով խելք ըլլա-  
լու ալ նշան մը սեպուելու համար :

Կատուին վրայ կլննան ինծի առակ մը զուրցել : - Ի՞նչ  
խելք սորվելու է աս առակէն :

Ի՞նչ կը նշանակեն հնչիւն , շառաշիւն , մորթ , լա-  
լիք եսյն բառերը :

# ՎԵՐԺՈՒԹԻՒՆ. Գ.

---

## ՄԸՍՆ Ե.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

Բուռը այն ընդարձակ տարածութիւնը որ գիշերը աստղերով ու ցորեկն ալ լոյսով լեցուն կը տեսնուի, երբէս կը ըսուի։ Արեւը երկինքն եղած ժամանակը կը կարծուի թէ աստղերը երկինքը չեն։ Վասն զի իր սաստիկ լոյսովը անոնց լոյսը կը խափանէ։ Արեւը երբեմն մեզի մօտ կը լլայ երբեմն հեռու։ Ո՞ւր բնակած տեղին մօտ եղած ատենը օրերը երկայն կը լլան։ Արկինքէն

պակսած ժամանակը՝ ուրիշ եր-  
 կիրներու լոյս կուտայ։ Երբոր  
 արևը մեր երկինքը կը թողու,  
 օրը կը մութնայ, ու ցորեկին ե-  
 տևէն երեկոյ ու գիշեր կուգայ։  
**Դիշերուան մթութիր ը-  
 ստու քիչ մը կը պայծառանայ որ  
 իրեն պէս շատ աստղերու մէջ  
 կը տեսնուի։ Բայց լուսինը միշտ  
 մէկ ձեռվշի մնար. Երբեմն կոր  
 (ծուռ) ձեռվշի մը կ'երևնայ այս  
 պէս ։ Ետքը քիչ մը աւելի կը  
 լայննայ. Ետքը կիսաբոլոր կ'ըլ-  
 լայ այսպէս ։ Ետքը բոլորածե  
 (կլոր) ու վերջապէս նորէն կը  
 սկսի նուազիլ։ Բոլորածե երե-  
 ցած ժամանակը լուսավանդ կ'ըս-  
 վի։ Երբոր քիչ քիչ կը մեծնայ՝  
 աճեցուն լուսավանդ կ'ըսուի. և Երբոր  
 նորէն կ'ըսկսի ամփոփիլ՝ նուազեալ  
 լուսավանդ կ'ըսուի։**

Ուսինը լրացեալ ժամանա-

կը՝ արել մտածին պէս Երկինքը  
 կ'երենայ. և մինչև որ արել նո  
 րէն ծագի, հոն կը մնայ: Այս  
 պէս, լուսինը լրացեալ ժամա  
 նակը գրեթէ բոլոր գիշերը լոյս  
 կուտայ: Երբոր կը նուազի՝ ու  
 երբոր կ'աճի, թէ որ գիտակով  
 (տիւլպիւն) աղեկ նայուի: կը  
 տեսնուի որ բոլորածե է. բայց  
 միայն մէկ մասը լոյս կուտայ,  
 միւս մասը խաւարը կը մնայ:  
 Երբեմն լուսինը մէկէն՝ ի մէկ իր  
 լոյսը կը կորսնցունէ ու մութ  
 երկինքին մէջ կը տեսնուի՝ լման  
 կամ ըստ մասնեայ: Ուրեմն լու  
 սինը ինքիրմէ լոյս չունի, իր լոյ-  
 սը արեէն կ'առնէ:

Օր 24 մասի բաժնուած է,  
 որ ծանչ կը սուին: Եօթը օրը լաբար  
 (հաֆթայ) մընէ: Այս օրերուն  
 կարդն ու անունները ասոնք են.  
 Կիրակի կամ Արշաբեր, Երիւլաբեր, Ե-

ըեւլաբնի, Չորեւլաբնի, Հինգլաբնի, Ուրբանի,  
 Շաբանի: Շաբթուանառջիօրը կամ  
 կիրակին՝ բարի գործքեր ընելով  
 Աստուծոյ նուիրելու համարէ.   
 մնացած վեց օրն ալ գործելու  
 համար սահմանուած են: Գրե-  
 թէ երեսուն օրը՝ ամիս մը կ'ընէ:  
 Տասուերկու ամիսը ապրի մը կ'ը-  
 նէ. և այս տասներկու ամսոց  
 կարգն ու անուններն ալ ասոնք  
 են. Յունաշը, Փետրվար, Մարտ, Ապրիլ.  
 Մայիս, Յունիս, Յուլիս, Օգոստոս, Սեպ-  
 տեմբեր, Հոկտեմբեր, Նոյեմբեր, Դեկտեմբեր:  
 Եսոնց մէջէն յունվարը, մարտը,  
 մայիսը, յուլիսը, օգոստոսը,  
 հոկտեմբերը ու դեկտեմբերը  
 31 օր ունին. ասզրիլը, յունիսը,  
 սեպտեմբերը ու նոյեմբերը 30  
 օր ունին. իսկ վետրվարը 28 օր  
 ունի. բայց չորս տարին անգամ  
 մը 29 օր կ'ունենայ ու այն տա-  
 րին կ'ըսուինականջ: Հարիւր տար-  
 ուան միջոցին դար կ'ըսեն:

## ՄԵՍՆ Բ.

ԲԱԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍԱՐԴ

ԱՅՐԴԸ կամ մամուկը հասարակ (պատեաղի) միջատ (պէօճէկ) մըն է, որ ամեն տեղ կը գտնուի. բայց շատ ալ զարմանալի կենդանեակ մըն է :

Քալելու համար ութը ոտք ունի. անոնցմէ զատ գլխունքովն ալ երկու թաթիկներ ունի որ ձեռաց տեղ կը գործածէ ու իր որսն ալ անոնցմով կը բռնէ ու կը դարձունէ :

Արդը քանի մը տեսակ է : Հասարակ սարդը ճակտին վրայ չորս զոյգ (չիֆտ) աչք ունի, ու փորին վարի կողմն ալ վեց հատ պտկունք ունի, որմէ կ'ելլան այն ամենանուրբ (խիստ բարակ) թելերը, որոնց զարմանալի կտաւովը բնակարաններ նուս չորս կողմը կը զարդարէ :

Կը կարծուի թէ մամուկը չորս հինգ տարի կ'ասպրի : Երաստվորական կերակուրը ճանձն է, որուն շատ հակառակ է, ու զարմանալի ճարպիկութեամբ տլ զանոնք

Եր շինած ոստայնին (էօրիւմձէկ) մէջ կը  
ձգէ : Կ'ըսեն թէ մարդիկ կտաւ շինելու  
արհեստը սարդէն սորված են :

## ՄԵՄՆ Գ.

### ԱՌԱԿ

ԱՌԱՎԱՐԱՐ ԵՒ ՃԻՃԱՐՆ

Օք մը մամուկը տեսաւ թէ ծիծառը (գոլանկը) ողին մէջ վեր վար թռչողիլզ ճանձերը կ'ուտէր իրեն բան չէր թողուր , ուղեց որ բռնէ : Ուստի իրեն թելքրէն որոգայթ (տուղախ) մը լարեց ծիծեռան ճամբուն վրայ , որ ճանձի պէս բռնրմի : Բայց ծիծառը անկէ անցած ժամանակը ոչ միայն պատռեց աւրեց անոր որոգայթը , այլ և մամուկին ալ հետը տարաւ դարկաւ պատին ճզմեց : Սամուկը երբոր կը մեռնէր , կուլար վայ ինձ կ'ըսէր , իմ մահս ես իմ ձեռօքս պատճառեցի . ճանձին շաղթեցի կարծեցի թէ մեծ կենդանիներուն ալ պիտի յաղթեմ . ահա իմ տկարութիւնն չի ճանչնալուս համար արժանի եղայ այս պատռհասին (պէլայ) :

ԽՐԱՏ

Անդր հարտիկ լէ որ պատի յաղթեցին մը

ընեն, իւ կարծեն լե աշխարհա ովացնին չե իւնաբ  
ելել. ու այս իւ լոզով իրենց մեծին հետ իւնան  
ու չարաչար իւ կրտսենին = Անոր համար իւ լայի  
յորտին միշտ մեղք իրադա կո-պան, որ ամեն բանեն  
առաջ ինչպիսին ճանանան :

~~ՊՐԻՎԱ~~

ՄԵՍՆ Դ.

ԱԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

Պ ՆԴԱԲՋԱԿ. տարածութի. .  
խափանել. օդ. երեկոյ. կոր.  
կիսաբոլոր. բոլորածև. նուազել.  
լրացեալ լուսին. աճեցուն լու-  
սին. նուազեալ լուսին. գիտակ.  
ամփոփել. ըստ մասնեայ. նուի-  
րել. ժամ. սահմանել. դար.  
նահանջ :

Աարդ. զոյդ. միջատ. որս.  
ոստայն. պտկունք. ծիծառ. ո-  
րոգայթ. լարել. պատուհաս.  
չարաչար :

## ՀԱՐՑՄՈՒՆՔ

Երեխն եղած ժամանակը աստղերը ինչու չեն երեւնար : - Օրերը Երբ Երկան կ'ըլլան : - Լուսինը ի՞նչ օքուտ կ'ընէ աշխարհքիս : - Լուսինը ի՞նչ ձեւերու կը մտնէ և ի՞նչ են այն ձեւերուն անունները : - Ե՞րբ լուսինը բոլոր գիշերը մեղի լրս կուտայ : - Օրը քանի՞ մասէ : - Ի՞նչ կ'ըսեն այն մասերուն : - Շաբաթը քանի՞ օրէ : - Կրնաս անոնց անունը կարգաւ ինծի զուրցել : - Քանի՞ օրը ամիս մընէ : - Ուրո՞նք են ամիսներուն անունը իրենց կարգաւը : - Ամիսներուն ո՞րը 30 օր ունի և ո՞րը 31 : - Ո՞րն է այն ամիսը օր 28 օր ունի : - Փետրվար ամիսը Երբ 29 օր կ'ունենայ , և ի՞նչ անուն կուտան այն ժամանակը անոր : - Դար ի՞նչ ըսել է :

Կրնաս մի ինծի նկարագրել սարդին ձեւը ու բնոււթիւնը : - Ո՞ւրկէց կը հանէ սարդը իր թելքը որով սատայն կը շինէ : - Ի՞նչ մտօք կը շինէ սարդը իր սստայնը : - Մարդիկ ի՞նչ կարծիք ունին սարդին վրայ :

Ի՞նչ առակ գիտես սարդին վրայ : - Ի՞նչ խելք սորվելու է աս առակէն : - Ի՞նչ կը նշանակէն ընդարձակ , կոր , դիտակ , բոլորաձեւ և այլն բառերը :

ՀԱՅ ԱՅ ՀԱՅԱՀԱՅ ԱՅ ԱՅ ՀԱՅԱՀԱՅ ԱՅ ՀԱՅԱՀԱՅ  
ԱՅ  
01 ՎԵՐԱԲԵՐՅԱՅ ՎԵՐԱԲԵՐՅԱՅ ՎԵՐԱԲԵՐՅԱՅ  
ՎԵՐԱԲԵՐՅԱՅ ՎԵՐԱԲԵՐՅԱՅ ՎԵՐԱԲԵՐՅԱՅ ՎԵՐԱԲԵՐՅԱՅ  
ՎԵՐԱԲԵՐՅԱՅ ՎԵՐԱԲԵՐՅԱՅ ՎԵՐԱԲԵՐՅԱՅ ՎԵՐԱԲԵՐՅԱՅ

# ՎԵՐԺԱՌԻԹԻՒԴԻՆ

ՄԱՍՆԱԿ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՆՔ

ՏԱՐԻՆ ՆԱԽ ՈւՐԲԻՇ ՀՈՐՄ ՄԱ-  
ՄԻ ԿՐԵԱԺՆՈՒԻ, ՈՐ ԻՐԱՐՄԵ ՄԱՐ-  
ԲԵՐ ԵՆ, ԹԵ ԱՆՈՆց Ամեն մե-  
կին մշջ բուսած պտուղներուն  
նայելով, թե օդին գոյնին, և  
թե արեին ընթացքին։ Այս  
հորս մասերը տարւոյն չորս եղ-  
նակները կը ըսուին։

Տարին կը վերջանայ ու նո-  
րէն կը սկսի ցրտով։ Այս ցուրտ  
ժամանակը՝ որ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10  
ԵՆ սկսելով մինչեւ Վարտ ամսոյն  
իններորդ օրը գրեթե իրեք ա-

միտ կը տեէ , յեւ կ'ըսուի : Այն  
ժամանակը ծառերուն վրայ գը-  
րեթէ բոլորովին ոչ տերե կը  
մնայ , ոչ պտուղ և ոչ ծաղիկ :  
Գետինը խոտ չի մնար , եղածն  
ալ կը խամրի (սօլմաք) : Ցրտի չի  
դիմացող տունկերը (մանր ծառ)  
կը ծածկեն : Ուստի լիմոնի , նա-  
րընջի (ժուրունջ) ծառերը ու-  
քանի մը տեսակ պտուղներ ու  
ծաղիկներ կամ ջերմանոցներու-  
մէջ կը դրուին կամ վրանին կը  
ծածկեն որ սառը չի մնասէ :

Այրդի , ճանձերու , թիթե-  
ռան (քէփէնէկ) ու ծղրիդի  
(ճրճըր) պէս փոքրիկ կենդա-  
նիները կամ կը պահուին կամ  
կը մեռնին : Թռչնոց մեծագոյն  
մասը տաք երկիրներ կ'անցնին ,  
վասն զի , այն ժամանակը մեր  
եղած տեղը ուտելիք չեն գրտ-  
նար : Եղները (սրդըր) , ձիերը ,

Դրաստները (բեռ կրող անաստն), ոչխարները ու այծերը (քէջի) ալ դաշտերուն մէջ կերակուր չեն գտնար։ Այս կենդանիները անօթի կը մեռնէին թէ որ մարդիկ առաջուց անոնց համար կերակուր չի ժողվեն ու ձմեռուան չի պահեն։

Այն իսկ մարդը՝ այս եղանակին մէջ իրեն պէտք եղած կերակուրը դաշտերէն չի կրնար ժողվել։ Անոր համար առաջուց կը հոգայ ու յիշաւան կը պահէ։ Քանի մը տեսակ կենդանիներ, ինչպէս են օձերը, մողէսները (քէրթէնքէլէ), գորտերը (քուրպաղը), խլուրդները (քէօստէպէկ), ոզնիները (քիփրի), գետնի տակը կը պահուին ու մինչեւ որ ցուրտը անցնի կը քնանան։ Չղիկանները (կէճէքուշու) ծակերու ու այրերու (մաղարա)

մէջ կը քնանան գլուխնին դէպ 'ի  
 վայր ոտուըներնուն կախուած .  
 և շատը մէկ տեղ կը կենան որ  
 ցութտին սաստկութիւնը չի-  
 մանան : Որ մէկը իրենց թե-  
 ւին տակը կը ծածկուին վե-  
 լարկու հագածի պէս . միայն  
 ձմեռուան վերջերը քանի մը  
 անգամ դուրս կ'ելլեն ջերմ ե-  
 ղած իրիկունները : Ցերեկին ա-  
 մեննեին դուրս չեն ելլեր : Ու-  
 րիշ թռչունները լոյսին ինչպէս  
 աղէկ կը թռչին նէ՝ անոնք ալ-  
 մութ պտեն անանկ աղէկ կը  
 թռչին : Չմեռը գետինը կամ  
 եղեամով (քռաղը) կամ ձիւնով  
 կամ սառով և կամ շարունակ  
 անձրեով ծածկուածէ : Եղեամը,  
 ձիւնը ու սառը ուրիշ բան չէ,  
 այլ ջուր է՝ որ ցրտէն կը պըն-  
 դանայ ու կը սառի : Եյս եղա-  
 նակին մէջ գիշերը ցորեկէն եր-

կար կ'ըլլայ : Յորեկուան մէջ աւ  
րեռւն լոյսը տկար կ'ըլլայ . ու  
երկինքը շատ անգամ ամպերով  
կը ծածկուի . կամ օդը մառա  
խուղով (փուսով) կը լցուի կամ  
սաստիկ հովերով կ'ալեկոծի :

Այս միջոցին երկրագործը  
արդէն ցորենին հունոը ձգած  
է հողին տակը . որ քիչ քիչ խո  
նաւութիւնը (նէմ) ծծելով  
կ'ուռի , արմատ (քէօք) կ'ար  
ձակէ , ու վերջապէս գետնէն  
դուրս ծայր կուտայ : Երկրագոր  
ծը մէկ կողմէն ալ երկիրը կը  
մշակէ՝ որ բակլա , ոլոռն (պի  
զելեայ) , լուբիա (ֆասուլիա)  
և ուրիշ պիտանի բոյսեր ցանէ .  
ու վերջապէս պարտէզը (պօս  
տան) կը սերմանէ : Դաշտերուն  
մէջ որիթերուն (ասմա) ու ծա  
ռերուն փոսերը կը պատրաստէ  
ու կը տանի զանոնք կը տնկէ :

**Զմեռան սկիզբը ձիթապտուղ**  
 (վէյթին) կը ժողվէ, կը ճմէ,  
 կը քամէ ու եղը կ'առնէ : Յե-  
 տոյ միս կ'աղէ ու միւս եղա-  
 նակներուն համար կը պահէ :

Դու դոմա յանձնաւ ու ու մաս ցո-  
 յա ամոց ասիս յամացիս միտ-  
 յանց նախացաց ու մարտացար մահց ցոշա-  
 սուց և մասու մայօթացասած ցոմուն  
 մասու մայօթացասած ցոմուն  
**Ա Ե Ս Ւ Բ .** յ ժայ դիզաւ  
 անու յանց բազմա դիզաւ ցնօթ և  
**Բ Ն Ա Կ Ա Ն Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ** նա ամ  
 ըլոց ու դիաց մայօթացասած ցոմուն  
**Շ Ո Ւ Ն**

**Շ Ո Ւ Ն** ընտանի կենդանիներուն ամե-  
 նէն աւելի տիրապէր ու մարդու մօտ ե-  
 ղածնէ : Ես վեհանձն կենդանին իր բա-  
 րեծեռութենէն, վառ վոռունութենէն, զօ-  
 րաւորութենէն ու թեթևաշարժութե-  
 նէն դատ, անանկ ներքին կատարելութի-  
 ներ ալ ունի, որով մարդկան շատ սիրելի  
 ու յարգելի եղած է : Իր բնական աղէկ  
 բնաւորութիւնը կրթութեամբ աւելի ա-  
 ղէկ կ'ըլլայ . մարդուն կամքը առաջ տա-  
 նելու գործակից կ'ըլլայ . անոր ապահո-

վութեանը համար կը հսկէ . անոր կ'օգանէ , զանիկայ կը պաշտպանէ ու կը դգուէ : Իր անընդհատ ծառայութիւններովը , իր կրկին կրկին գդուանօքը ուրախութեան ու տրտմութեան նշաններովը ու իր իւլձերը յայտնելիք ձայներովը կրնայ իր տէրը իրեն հետ հաշտեցունել , անոր սըրտին տիրանալ , ու էն խիստ բռնաւոր տէրը իրեն պաշտպան ու բարեկամ ընել :

Ըստները հասարակօրէն տասն և չորս տարիի չափ կ'ապրին . բայց մինչեւ տասն և եօթը տարի ապրող շուն մ'ալ տեսնուած կայ . բայց ալ զառամեր ( պունամաք ) , խուլցեր , ու գրեթէ համբ ու կոյրեղեր էր :

Ու որ մէկը նոր ծնած լակոտները իր մօրը քովէն հեռացունէ , մայրը կ'երթայ մեծ զգուշութեամբ բերնով զանոնք կը բերէ ու իրենց խշտիքը ( եաթաք ) կամ անկողինը կը դնէ . և կը կարծուի թէ այն ծագերուն ամենէն աղէ կը որն է նէ՝ նախ այն կը բերէ . անոր համար որսորդները թէ որ շուն առնելու ըլլան՝ մօրը ամենէն առաջ բերածը կ'ընտրեն :

Ըստնը այն աստիճան հաւատարիմ է որ առ հասարակ այս կենդանիին վրայ պատմուածները բանական մարդոց շատեւ

բուն ամրջնալ կը բերեն : Վ, մանապէս շանը խելքին ու յիշողութեանը վրայ ալ շատ զարմանալի բաներ կը պատմուի պատմութեանց մէջ :

Երեւելի վիրաբուժին մէկը՝ որ մը փողոցի մը մէջ շուն մը տեսաւ, որ ոտքը կոտրեր էր քաշքշելով կը աանէր : Աիրար չի դիմացաւ առաւ իր դաշկինակին մէջ պլեց տուն տարաւ, ոտքը կապեց ու քիչ օրուան մէջ ըռընտցուց . յետոյ թող տըւաւ : Ըստնը շատ սէր ու երախտագիտութիւն ցուցունելէն ետև ելաւ իր տեղը դնաց :

Տարիէ մը ետքը՝ նայն շունը նորէն բըժշկին դռանը առջին եկաւ սկսաւ հաշել պոռալ թաթիկներով գետինը փորել, ու այնքան աղաղակ բարձաւ, որ վերջապէս ստիպեցան դուռը բանալու : Վ, իրաբոյժը իսկոյն ճանցաւ իր բժշկած հիւանդը, որ սկսեր էր նորէն քիննել, սանդուխէն վար իջնալ վեր ելլել, երթալ գալ, վերջապէս այնքան ըրաւ որ վիրաբուժը հետը վար իջաւ տեսնելու թէ արդեօք Բ'նչ ունի իրեն ցըցունելու՝ և երբոր բակը ինջաւ, հոն ապշեցաւ մնաց . վասն զի, տեսաւ որ բակը ուրիշ շուն մըն ալ կար ոտքը կոտրած, որ անշուշտ առջի շունը

իրեն բերեր էր բժշկելու համար :  
 Իսյց մեր փողոցները գտնուած շու-  
 ները հասարակ շուներ են, անոնց բնու-  
 թիւնը աւրած են, աղտեղի ու շատերը  
 ցաւադար են . անանկ որ, անոնցմէ միշտ  
 հեռու կենալու է, անոնց դպչելու չէ :  
 Վասն զի, Երբոր բարկանան խսկոյն կը խած-  
 նեն, ու խածած մարդերնուն ալ շատը  
 կը մեռնին :

## ՄԸՍԱԿ

### ԱԹԱԿ

### ԷԾ ԵՒ ԸՆԱԿ

ՊԵՐՈՆ մը պղտի շուն մը ունէր որ Երբեմն սիրե-  
 լով հետը կը խաղար : Էշը զայն տեսնելով նախանձեցաւ  
 անոր Երջանկութեանը վրայ ու ինքնիրեն ըստաւ : «Ի՞նչ  
 ոկը այս շունը որ մեր տիրոջը այսչափ սիրելի եղած է .  
 որածը մի միայն քծնել, Երբեմն թաթիկները անոր տալ,  
 առջը խաղունել, ահա այս է անոր բռնը արդիւնքը  
 (մարդիքէթ) . թէ որ անով այսչափ սիրելի եղած է՝ եւ  
 ալ կ'ընեմ, ու քան զայն պղտի անասունը աւելի սիրելի  
 ոկըսամ մեր տիրոջը » : Աս ըսելով ելաւ ետքի երկու ոռ-  
 քին վրայ շանը ըրածին ահս տիրոջն առջն կոշտութէ

կայնեցաւ , սկսաւ զուալ , պոչը երերցնել և այլն : Իսկ  
աէրը զարմանալով՝ անոր կոշտ շարժմունքը ու սէրը շա-  
խորժեց , մերժեց . ու կանչեց ծոռայները որ վաղեցին ե-  
կան աղեկ փոյտ մը քաշելով հատուցում ըրբն անոր ար-  
դեանցը ու անոր հասկցուցին որ ամեն միաբերնուա ու  
սիրտերնուա անցածը չենք կրնար ընել առանց ծիծաղելի  
ու խորշելի ըլլալու :

• մաս . զըսնեմդ . ԴԵՐՈՅՑ  
մամ . իմաստանայ . իմանարա

ԱՄԱՆ Ք անանի հրապուրիւ վարժունաներ ո-  
վերջեր ունին , որ շուպով սիրելք ի՛շւլն ուրիշ  
ներուն : Տայց ասոնք անանի բնական պուրակեր են .  
որ առ հասարակ ամեն մարդու չով չեն գտնուիր :  
Ուստի ով ով ՚ի բնել անոնց յարձար հանճար ունե-  
ցեր ե այն յւերն ու կերպերը գործածելու՝ պիտի  
է որ այն միայն ցանկայ : Խոհեմ հարդը միշտ պիտի  
է ինչովնչը անե , որպես ով բնութիւնը իրեն ինչ  
յիր բութեր ե նե՝ այն միայն գործածէ որ իշուն  
պիտի ծաղը չըլլայ : Աշխարհի մշտ ուշտ ապրիւը  
բնասորութիւններ , ուշտ ապրիւը ախորժակներ ո-  
հանճարներ իան նե՝ գրելու այնքան ու ապրիւը ար-  
հեսպիներ , գործներ ու զբաղմուններ իան : Ո՞յն-  
չե որ մեկը այս արհեսպիներուն ու գործներուն  
մշկն իրեն իւելուն ու իարողութեանցը յարմարա-  
գոյն ելածը չելուրէ , իր գտնուած վեճակին մշտ  
երեւելք չենար ըլլալ , իր աշխատութեննեն առար-  
պառութ չենար ասովել ու իրեն և ու իշուներուն :

## ՄԵՍԻ Տ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՄՈՒ-

ՏԱՐԲԵՐ ԸՆԺացք ՄԵԼ  
 Եղանակ Խամրիլ Մունկ Նա-  
 րինջ Չերմանոց սառ սարդ  
 թիժեռն ծղրիդ Եզն գրաստ  
 այծ մողես գործադ Խամրան ող-  
 նի չղջիկան այր Եղեամ մա-  
 ռախուղ արմատ ողաբաց զն աշուկ մէրա ման  
 բարձր պահանակ առաջար առաջար առաջար

Տիրասէր վեհանձն բարե-  
 ձեռութիւն բնաւորութիւն  
 հսկել գգուել անընդհատ  
 իղձ զառամիլ համր կոյր  
 խշտիք բանական վերաբոյժ  
 դաշկինակ Երախտագիտութիւն  
 ստիպել քծնել աղաղակ սան  
 դուխ ապիլ անշուշտ աղ-  
 տեղի

Կախանձիլ . արդիւնք . հա-  
տուցում . մերժել . խորշելի .  
զբաղմունք . ախորժակ . քաղել :

---

### ՀԱՐՑՄՈՒՆՔ

Ի՞ն ԶՊԵՍ կը կոչուի տարւոյն առաջնն եղանակը : - Ե՞րբ կը սկսի , ձմեռը , և մինչեւ երբ կը տեէ : - Ի՞նչ փո-  
փոխութի կ'ըլլայ ձմեռը երկրի վրայ : - Ի՞նչպէս կ'ասպինն  
չշնիկանը , մողէսը և այլն ձմեռ ժամանակ : - Չիւնն ու  
սառը ուսկից կ'ըլլան : - Օդին ու արհգալին վրայ ի՞նչ  
փոփոխութիւն կ'ըլլայ ձմեռը : - Ի՞նչ կ'ընէ երկրագործը  
ձմեռ ժամանակ և ի՞նչ կը ցանէ :

Ի՞նչ գիտես շանը բնութեանը վրայ ինծի զուրցելսւ :  
- Քանի տարի կ'ասպինն չները : - Ի՞նչ կարդացիր գասիր-  
մէջ շանը լակոտներուն վրայօք : - Որսորդները ի՞նչ կար-  
ծիք ունին եղերլակոտներուն վրայօք : - Շանը յիշողու-  
թեանը ու խելքին վրայ ի՞նչ պատմութի գիտես : - Մեր  
փողոցներուն շուներուն համար ի՞նչ կարդացիր :

Ի՞նչ առակ գիտես շան վրայ : - Ի՞նչ խելք սորվե-  
լու է այս առակէն : - Ի՞նչ կը նշանակեն ընթացք , խամ-  
րիլ . խուրդ . չերմանոց և այլն բառերը :

---

ԱՅՐԺՈՒԹԻՒՆ, Ե.

---

ՄԵԱՆ Ե.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԱԿՈՒԹԻՒՆՔ

Ա, Ար տարւոյն սկիզբեն Ե.  
տեւ շատ չի քշեր օրերը կը սկը-  
սին Երկննալ ու գիշերները կար-  
ձընալ . արևին ըցսը աւելի պայ-  
ծառ կ'ըլլայ ու արևն ալ Երկին  
քին մէջ կը բարձրանայ : Քիչ  
քիչ անոր շառաւիղները աւելի  
կը ջերմանան, օդը առջի պէս  
ցուրտ ըլլար, հովերն ալ այն  
քան սաստիկ ու պաղ չեն ըլ-  
լար : Այն ժամանակը ուրիշ Ե.  
զանակ մը կ'սկսի, որ Գարուն (իլք  
պահար) կ'ըսուի : Այս Եղանակ

կը տարւոյն էն գեղեցիկ եղանակն է . և աս ալ Ամարտի ին ներորդ օրէն մինչև Յունիսի տասը կը քշէ : Օառերը կ'սկսին տերեւ արձակել . որ մէկն ալ ինչպէս է նշենին (պատէմ աղաճը) խոկոյն ծաղիկով կը զարդար ուի : Երկրի երեսը ամեն տեղ խոտ կը բողըոջէ (ֆիլիզլէնմէք) . ցորենը կ'աճի ու դաշտերը կը ծածկէ : Ցուրտէն փախչելով օտար երկիր գացող թուչունները կրկին կը դառնան ու ծիծառը իր հին բոյնը կը փնտըռէ : Վիւս թուչունները իրենց նոր բոյն կը շինեն . ուստի խոտ ցեխ (չամուռ) յարդի շիւղ , և բոյն շինելու պէտք եղած ուրիշ բաներ կը ժողվեն : Բոյներնին յարմար տեղեր կը շինեն , ձու (հաւկիթ) կ'աճեն , կը թիսեն (քօլոշկա նստիլ) , ու միայն կերա

կուր վնտուելու գացած ժամանակին անոնց վրայէն կ'ելլեն։  
 Վիայն կկու (քուքու) թռչուններ է որ իրեն բոյն չի շիներ, ու իր  
 հաւկիմները ինք չի տածեր, այլ  
 զանոնք ուրիշ թռչնոց բոյնը կը<sup>պահանջի</sup> մայրերնին հոն չեղած ժամանակը։ Թռչունը կուգայ ու  
 բնաւ բան մը չի գիտնալով կը-  
 կուին հաւկիմները իրենին պէս  
 կը տածէ։ Բայց երբոր կկուին  
 ձագերը կը ծնին, զիրենք տածո-  
 ղին բուն ձագերը բունէն վար  
 կը ծգեն։ Թռչնոց վառեակները  
 (ձագ) ծնածնուն պէս մայրեր-  
 նին անոնց յարմար եղած կերա-  
 կուրները կը բերեն։

Ո՞իծտուր իր ձագերուն ձանձ,  
 սարդ ու փոքրիկ միջատներ կու-  
 տայ։ Ճնճղուկը կամ ծիտը (սէր-  
 չէ) ու հունտերով ապրող ու-  
 րիշ թռչունները իրենց վառ-

Եակներուն հունտ կը բերեն,  
 որ նախ կը կըլեն կոկորդներնուն  
 մէջ կը պահեն ու հոն կակուղ-  
 ցունելէն ետև ձագերնուն կու-  
 տան : Բայց արծիւը, բազէն (շա-  
 հինը), ցինը (չայլաք) օդին մէջ  
 թռչուելով թռչուններ ու փոք-  
 րիկ չորքոտանիներ կը յափշտա-  
 կեն, զանոնք իրենց կտուցովը  
 ու ճանկերովը կը գիշատեն կու-  
 տեն ու անոնցմէ ձագերնուն  
 ալ մաս կը հանեն :

Գարնան ժամանակը օդին  
 մէջ շատ տեսակ մանր միջատ-  
 ներ կը տեսնուին որ ծաղկէ ծա-  
 ղիկ կը թռչին : Ուղուները որ  
 ցուրտին սլատճառաւը փեթակ-  
 ներուն մէջ պահուըտած են,  
 ալ հիմայ օրուան խիստ տաք ժա-  
 մանակը դուրս կ'ելլեն ու ծաղ-  
 կանց վրայ կը ցրուին, որ անկէ  
 իրենց մեղք շինելու հիւթ ու

իրենց կերակուր հանեն : Յոլոր  
 դաշտերը գեղեցիկ կանանչով մը  
 կը զարդարուին . օդը նորածին  
 ծաղկանց անուշ հոտերովը կը  
 լեցուի : Թռչունները տերևնե-  
 րուն մէջ տեղէն կ'սկսին եր  
 գել , ուրախանալով գարնան վե-  
 րադառնալուն վրայ : Անասուն-  
 ները ( տավար ) արածելու կ'եւ-  
 լեն ու այն թարմ ( թաղէ ) խո-  
 տերը որ նոր ծլեր են՝ ախորժե-  
 լով կ'ուտեն . ասով աւելի զօ-  
 րեղ , գեր ու առոյգ ( տիրի )  
 կ'ըլլան : Ոչխարներն ու այծերը  
 կը ծնին , ու այն նոր ձագերը կը  
 պահուին ու շահով կը վաճառ-  
 ուին : Ոչխարներէն ու այծերէն  
 կաթ կ'առնեն , անով կարագ ,  
 բանիր , մածուն , սեր , շիճուկ  
 կը շինեն . անոնց բուրդն ալ կը  
 կտրեն կ'առնեն . վասն զի , թէ  
 որ ատենին չի կտրեն ինքիրեն

Նուն կը թափին ու կը կորսուին :  
 Գիւղացին զուարթ դէմքով տու  
 նէն կ'ելլէ ու պահած ընդեղէն  
 ները (զահրէ) ու հունտերը կը<sup>1</sup>  
 ցանէ որ անոնց պառւղը մօտա  
 ւոր եղանակներու մէջ ժողվէ :  
 Յորենը ցանած արտերը տեսնե  
 լու կ'երթայ ու վախնալով որ  
 չըլլայ թէ գէշ խոտերը աճելով  
 դանոնք ծածկեն, կամ թէ անոնց  
 ծծելիք հիւթը իրենք ծծեն, այն  
 խոտերը կը քաշէ կը մաքրէ : Ո՞ւր  
 գերուն (չայրը) վրայէն առջի  
 բուսած չոր խոտը կը հնձէ ու  
 դանոնք կը փռէ . և երբոր աղէկ  
 մը կը չորնայ մարագին (սաման  
 լք) մէջ կը պահէ :

Այս տեսակ խոտը ամենէն  
 աղէկ ու ամենէն հիւթեղն է :  
 Ծառերուն ալ որ մէկին պտուղը  
 կ'սկսի հասուննալ . նուշը, կե  
 ռասը (քիրազ) ու ծիրանը (զէր

տալի ) կը ժողվեն :

Կսոնց հետ մէկ տեղ քանի  
մը տեսակ տանձեր ալ կը ժող-  
վեն ու անոնցմէ ետև ալ շոր-  
ները (սալոր) : Գեղացին որթերն  
ու պտուղները լաւցունելու հա-  
մար զանոնք կը պատուաստէ (աշ  
կ'ընէ), ու անանկով պտուղ չու-  
նեցող կամ գէշ պտուղ տուող  
ծառը՝ համեղ ու հիւթեղ պը-  
տուղ կուտայ : Զիթենիները կը  
տնկէ, որթերուն ցից (քազը.ք)  
կը տնկէ թէ որ չունին, ոմանք  
որթերն ալ կը յօտեն (պուտա-  
մաք) : Ամանապէս, պտուղ տա-  
լիք ծառերն ալ աչքէ կ'անցու-  
նէ՝ որ չըլլայ թէ շատ ճիւղ առ-  
լով պտուղնին քիչնայ :

Գիւղացի կինն ալ այս եղա-  
նակին վերջերը շատ ատեն տունը  
կը կենայ շերամներուն, (իփէկ  
պէօճէյի) հոգ տանելու համար :

Օանոնք թթենւոյ տերեւով կը  
կերակրէ ու մեծ զգուշութիւն  
կ'ընէ որ այն տերեւները թաց  
չըլլան։ Ատէապ ստէապ սեղաննին\*  
կը մաքրէ ու բնակարաննուն օ  
դը կը փոխէ։ Կը ջանայ որ մա  
քուր պահուին ու իրարու վրայ  
շատ չի դիզուին։ Օրուան խիստ  
տաք ժամանակը շերամատանց  
օդ կուտայ , կ'զգուշանայ որ  
չըլլայ թէ շառաշիւն(շամաթայ)  
մը հանելով կամ զանոնք սաս  
տիկ ցնցելով խռովէ , մանա  
ւանդ երբոր դեռ կը քնանան ,  
ու անոնց հիւանդները կը զատէ։  
Երբոր շերամները ալ կ'սկսին  
հաստանալ կոնակնին քիչ մը կը  
դեղնի , անոնց մօտ քանի մը կա  
պոց ցախ(չալը) կամ տերեւալից

\* Այն բախտահները իմանալու է , որոնց վեց  
չերաբները կը կենան ու կը չենան։

ոստեր կը դնէ, շերամները ա-  
նոնց մէջ կը քաշուին խոզակնին  
շինելու համար ու մէջը կը դոց-  
ուին : Շերամները գոցուելէն  
քանի մը օր ետքը խոզակները  
կը ժողվէ արեւը կը փռէ ու այն  
քան կը տաքցունէ մինչև որ մէջի  
կենդանին կը մեռնի : Բայց նախ  
անոնցմէ մէկ քանին կը զատէ ո-  
րոնցմէ թիթեռներ կ'ելլեն ու  
յաջորդ տարուան սերմ կը ձգեն :

---

## ՄԵՍՆ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

21

ԶԻ՞՞ մարդուն նուածած կենդանի-  
ներուն ամենէն ազնուականը կը համար-  
ուի : Այս կենդանին իր տիրոջը պէս սըր-  
տուտ է, անոր պէս վոանդը կը տեսնէ

ու կ'արհամարէ : Օ էնքի ձայներուն շուտով կը սովորի , զանոնք կը սիրէ ու կը փնտռէ . իր տիրոջը հետ որսի , նիզակախաղութեան ու արշաւանաց զուարձութեանը մասնակից կ'ըլլայ , կը շողայ ու կը փայլառակէ . բայց իր քաջութեանը չափալ հնազանդ է : Ինաւ իր կրակոտ բնութեանը չի յաղթուիր , իր շարժումները կրնայ զսպել : Աչ միայն իրեն առաջնորդող ձեռքին կը զիջանի , այլ և կարծեսթէ անոր իղձերը կը հետազօտէ (փղէմէք) , անկէ առած ազդեցութիւններուն հնազանդելով կը դիմէ . ինքզինքը կը սանձէ կամ կը կասի , միայն անոր կամքը կատարելու համար կը շարժի : Չին անանկ կենդանի մըն է որ ինքզինքը կը ձգէ ու իր տիրոջը համար կ'ապրի :

Ի արեծեութեան կողմէն ալ ձին շատերեելի կենդանի մըն է : Կենդանեաց մէջ չի կայ մէկ ուրիշը՝ որ իր մարմնայն ամեն մէկ մասը իր հասակին մեծութեանը հետայնքան համեմատութիւն ունենայ : Չին իր գլուխը վեր առնելովը գիտես թէ չորքոտանեաց կարգէն կ'ելլէ , ու այն ազնուական կեցուածքովը երես երեսի կը նայի : Չիուն աչուըները կենդանի ու բացեն . ականջները բարեծե ու չափաւոր :

Բաշը ( փէրչէմ ) խիստ յարմար ինկած է գլխուն վրայ , որուն ճիտը կը զարդարէ ու անոր զօրութեան ու պերճութեան եւ ըեռյթ մը կուտայ : Յաւ ու երկայն պո- չը խիստ յարմար կերպով մը ինկած է իր մարմնոյն վերջը , ու վրայէն ճանձերը քը- շելու շատ կ'օգնէ : Չին երբոր անօթի կամ ծարաւ ըլլայ , իղձ մը կամ որ և իցէ զգացում մը հասկըցունել ուղէ , ակու- ները կը ցուցունէ՝ կը խխնջէ ( քիշնէ մէք ) : Յէ որ հոգնած կամ յուսահատած ըլլայ ականջները վար կը կախէ . թէ որ տեղէ մը ձայն մը առնէ՝ ականջները հոն կը տնկէ , ու թէ որ մէկը առջին՝ մէ կալը ետին տա- նի՝ չարութիւն ու բարկութիւն կը նշա- նակէ :

Ոտրուկը ( թայ ) կամ ծիուն ձագը ինը ամիսէն կը ծնի : Երկու տարուան ըլլալէն ետե ախոռին մէջ կը տանին ու օր մը իրելիք հանդերձանկները ( թախըմ ) անոր կը ցուցունեն ու անոնց շառաչմանը կը սորվեցունեն : Տարիէ մը ետքը քիչ քիչ կը հագուեցունեն , նախ համետը ( էյէր ) կը ել ու սանձ առնել կը սորվեցունեն , բայց մինչեւ օր չորս կամ վեց տարուան չըլլայ , վրան նատելու չէ , վասն զի մինչեւ օր այն ժամանակին չի հասնի մարդ տա-

նելու ուժ չ'ունենար : Կառածիդ ձիերն  
ալ նմանապէս այս տարիքէն կ'սկսին նուա-  
ճել, զանոնք ուրիշ ընտելացեալ ձիերու  
հետ լծելով : Զին մէկ անգամ նուաճե-  
լէն ու կրթելէն ետեւ շուտով աշխատու-  
թեան կը սովորի : Առջի բերանը խնայե-  
լով գործածելու է, յետոյ նայելու է որ  
պարապ չի կենայ :

Զին մինչև 30 տարի կրնայ ապրիլ :  
Եղուր կենացը մէջ օգտակար ըլլալէն ետեւ,  
մեռնելէն ետեւ ալ օգտակար է : Անոր  
մորթը կը շահեցունեն . մազէն մաղ, նուա-  
գարանի աղեղ (քէմանէ) չուվան, բարձ  
եայլն կը շինեն . ոսկորները կը ճախարա-  
կեն ու շատ բանի կը գործածեն : Ոտքին  
եղունգները կը հալեցունեն ու անկէ կո-  
ճակ, տուփ եայլն կը ձուլեն : Ոորթէն  
շատ պատուական կաշի կը շինեն, որ հա-  
մետ շինելու շատ յարմար կուգայ :

Թէ որ հանդարտ թողուս անվեաս կեն-  
դանի մըն է ձին . բայց թէ որ նեղես կամ  
բարկացունես՝ վնասակար կրնայ ըլլալ . ա-  
նոր համար նայելու է որ ձի մը տեսած  
ժամանակիդ քովը՝ մանաւանդ ետի կողը  
մը չերթաք ու պոչը չի քաշէք . վասն զի  
շատ խեղճ տղաքներ տեսնուեր է որ փո-  
ղոցներուն կամ ախոռներուն մէջ տեսած

Ճիերնուն քովը գացեր պոչը քաշեր , քա-  
րով կամ գաւաղանով ձին գրգռեր են , որ  
ան ալ բարկանալով կից (թէքմէ) նետեր  
ըղեղնին տարտղներ , մէջքերնին կոտրեր ,  
ու այս կերպով շատ տղաք մեռեր կամ ցա-  
ւագար եղեր են :

‘Ճիերուն վրայօք շատ զարմանալի պատ-  
մութիւններ կան : Դաղղիոյ հեծազօրաց  
գնդապետներէն Պ. Պուզանէլ կը պատ-  
մէ թէ , իր գնդին մէջէն մէկուն ձին որ  
շատ գեղեցիկ ու շատ ալ վառվռուն կեն-  
դանի մըն էր , տարիքն առած ըլլալով ակ-  
ռաները այնքան մաշեցան որ ոչ խոտ կըր-  
նար ծամել և ոչ ալ վարսակը (եռւլաֆ)  
փշել : Ասոր երկու քովը երկու ուրիշ  
Ճիեր կային երկու ամիսի չափ կերակրե-  
ցին զանիկայ . բերնէն ծամած խոտը կը  
քաշէին ու իրենք աղէկ մը ծամելով կըբ-  
կին առջին կը նետէին : Վարսակին ալ ա-  
նանկ կ'ընէին , աղէկ մը կը մանրէին ու  
բերնին մօտ կը ձգէին : Այս անսովոր տե-  
սարանին հեծելազօրաց լման գունդ մը  
ականատես եղաւ :

## ՄԵՍԻ Գ.

ԱՌԱԿ

ԱՌՏՏԾ ԵՒ ԶՒ

ԱՌՏՏԾ մը պարարտ (եաղլը) ձի մը տեսնելով ու-  
զեց որ անկէ կտոր մը ուտէ, բայց չէր գիտեր թէ ինչ-  
պէս զանիկայ իր ճանկը ձգէ : Վերջապէս ձայն հանեց թէ  
ինք լու բժիշկ է ու օտար երկիրներ պարտելով կենդա-  
նեաց ամեն հիւանդութիւնները բժշկելու շատ փորձ և-  
լած է . այս հնարքով կը յուսար որ կենդանինները ինքի-  
րեննուն իր քովը կուգան կամ ինք կրնոյ գիւրնու անոն-  
մէջը մտնալ ու իր խորհուրդը կատարելու առիթ ունե-  
նալ : Զին հասկրնալով առիւծին միոքը, ուղեց որ անոր  
աղէկ իրատ մը տայ . ուստի բնաւ իր միոքը չի յայտնե-  
լով ինքվինքը հիւանդ կեզծեց ու գնաց աղաշեց առիւծին  
որ իր սորքի փուշը հանէ, որ զինքը բոլորամին կաղ ու-  
անհանգիստ ըսեր եր կ'ըսէր : Առիւծը սիրով ընդունեց  
ձիուն առաջարկութիւնը, ուստի ուղեց որ աւեմնայ անոր  
վէրքը : Զին ալ ետեի սորքը վեր առաւ, ու երբոր ա-  
ռիւծը վրան ծուեր ու իբր թէ վէրքը կը զննէր, ձին ա-  
նանկ կեց մը տուաւ առիւծին քիմին բերնին՝ որ խելքը  
դլաւէն գնաց ու թմբրած՝ գետնին վրայ շրջեցաւ մընաց :  
Զին ալ անկէ ետե սկսաւ փախչել խիննելով ու խնդա-  
լով ըրած նենդութեան յաջողութեանը վրայ, որով ա-  
նանկ մէկուն խորհուրդը պարապը հանեց որ իր կենացը  
նենդել կ'ուղեց :

ԽՐԱՏ

ԹԻԴՊԵՏ ամեն իւրա նենդութեան ու իւր-

Դախութիւնը ցած բան է, ու իմաստուն և պար-  
ուառը հարդու վայելու բան չէ. ասկայն կար-  
ծես լեւ իսրային-լիւան հապո-ցումն աւ նոյն իսկ  
իորամանիութիւնն է : Խարբախութիւնը ինչնիրեւ  
անոնի վաս ու պատժոյ արժան բան մըն է, որ իր  
պեսակեն փոխարինութիւնն մը գալուը ամենեն յար-  
մարն է : Յայտնի պատիժը լուծուանց աղնի- պա-  
տիժ էը համարուի, անոր համար իրմով զինը պա-  
տեւը ա-ել վայելու է : Ասկէ յայտնի էը ուե-  
նուի լեւ իսրային-լիւնը ուշտ ցած ու գար-  
շել բան մըն է ինչնիրեւն, ու իւլոցի ու բարի  
հարդը ուշտ եւ կենալու է անկե : Բարի ու-  
սուբ սրբի մը առաջին նշանը անկեղծութիւնն է :

## ՄԵՍՆ Դ.

ԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

**ԸԱՌԱՒԻՀ.** ջերմանալ . գա-  
րուն . տերև . նշենի . բողբոջել .  
ծիծառ . բոյն . ցեխ . ձու . թըխ  
սել . կկու . տածել . վառեակ .  
միջատ . ծիւր . ճնճղուկ . հունտ .

կոկորդ . արծիւ . բաղէ . ցին .  
չորբոտանի . կտուց . ճանկ . գի-  
շատել . վերադառնալ . աւոյգ .  
վաճառել . կարագ . սեր . շիճուկ .  
ընդեղէն . մարդ . մարագ . հիւ-  
թեղ . նուշ . կեռաս . ծիրան .  
տանձ . շոր . պատուաստել . հա-  
մեղ . ցից . յօտել . շերամ . թր-  
թենի . ստէպ ստէպ . սեղան .  
շերամատուն . շառաշիւն . ցըն  
ցել . խոռվել . կապոց . ցախ .  
տերևալից ոստ . խոզակ . թի-  
թեռն . յաջորդ :

‘ Կուաճել . նիզակախաղու-  
թիւն . արշաւանք . շողալ . փայ-  
լատակել . զիջանիլ . հետազօ-  
տել . ազդեցութիւն . դիմել .  
սանձել . կասել . հասակ . հա-  
մեմատութի . կեցուած . բաշ .  
պերճութիւն . խխնջել . մըտ-  
րուկ . հանդերձանք . համետ .  
սանձ . կառաձիգ . լծել . նուա-

գարան . աղեղ . ճախարակել .  
եղունդ . տուփ . ձուլել . փո  
ղոց . հեծելազօր . դնդապետ .  
վարսակ . տեսարան :

Պարարտ . ճանկ . բժիշկ . օ-  
տար . առիթ . խորհուրդ . կեղ-  
ծել . կաղ . առաջարկութիւն .  
վէրք . զննել . թմբրիլ . շրջել .  
նենդել . նենդութի . խարդա-  
խութիւն . խորամանկութիւն .  
հատուցում . փոխարինութի .  
անկեղծութիւն :


### ՀԱՐՑՄՈՒՆՔ

ՆՈՐ ասարւոյն սկիզբը՝ օդին ու օրերուն վրայ ի՞նչ  
փոփոխութիւն կ'ըլլայ : - Ե՞րբ կը սկսի գարուն : - Ի՞նչ  
փոփոխութիւն կ'ըլլայ երկրի վրայ գարնան մէջ : - Ի՞նչ  
կ'ընեն թռչունները այս եղանակին մէջ : - Ի՞նչ գիտես  
կկու թռչունին վրայ ինծի զուրցելու : - Կաթէն ի՞նչ  
բան կը շնորի : - Գիւղացին ի՞նչ կ'ընէ այս եղանակին  
մէջ : - Որո՞նք են այս եղանակին հասած պտուղները .  
- Ի՞նչ կ'ընէ գիւղացի կինը այս եղանակին մէջ : - Ի՞նչ

գիտես շերամին վրայօք ինծի զուրցելու :

Կրնան ինծի նկարագրել ձիուն բնաւորութիւնը : - Ի՞նչ մասնաւոր վայելըութիւններ ունի ձիուն մարմինը : - Ձին իր այլ և այլ զգացումները ի՞նչ նշաններով կը յայտնէ : - Ի՞նչ կարդացիր մորուկին վրայ դասիդ մէջ : - Մեռեալ ձին ի՞նչ կերպով կը շահեցունեն : - Ի՞նչ իւր-ըատ կար ձեզի դասերնուդ մէջ ձիուն վրայօք : - Ի՞նչ պատմութիւն գիտես ձիուն խելացը նշան մը սեպելու :

Ի՞նչ առակ գիտես ձիուն վրայ : - Ի՞նչ խելք սոր-վելու է ասկէ : - Ի՞նչ կը նշանակեն շառաւիդ , ծիծառ . բոյն , կկու ևայլն . բառերը :



# ՎԱՐԺՈՒԹԻՒՆ. Զ.

---

## ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՆՔ

ՏԱՐԻՈՑՆ ԿԵՍԻՆ մօտ ցորեկ  
ները գիշերներէն շատ աւելի  
երկայն կ'ըլլան : Արևը աւելի  
բարձր կ'ըլլայ ու մեր վրայ ա  
ւելի երկար ժամանակ կը մնայ:  
Ուստի օդը կը տաքցունէ ու ա  
նանկ այն եղանակը կուգայ որ  
ահա (եազ) կ'ըսուի : Այս ե  
ղանակն ալ յունիսի 10էն մին  
չեւ սեպտեմբերի 10 կը քշէ:  
Այս եղանակին մէջ ցորենը կը  
սկսի հասուննալ, հասկերը (պա  
շոր) կը ծանրանան ու կը ծո ին

ու պայծառ խարտեաշ (սարըմ  
թըրաք) գոյն մը կ'առնեն : Պայ-  
ծառ գիշերները ցորենի գաշտե-  
րը անթիւ լուսերով կը փայլին :

Այս լոյսերը հասկերուն բո-  
լորտիքը կը թուջոտին . մէյ մը ան-  
յայտ կ'ըլլան մէյ մը նորէն կը  
տեսնուին ու երկիրը գիտես թէ  
երկինքի պէս աստղերով ծած-  
կուեր է : Այս լոյսերը բազմա-  
թիւ փոսուռաներէն (աթէշպէօ-  
ճէյի) կը պատճառին : Անոնց լոյ-  
սը կրակի լոյսին կը նմանի՝ բայց  
չերեր :

Գիւղացին երբոր կը տեսնէ  
որ հասկերը գեղներ են, ման-  
գաղը (օրաք) կ'առնէ արտը կ'եր-  
թայ, ցորենին ցօղունը (սափ)՝  
գետնին մօտ կը կտրէ ու հաս-  
կը հասկին միացունելով՝ տեղ-  
տեղ գետնին վրայ կը ձգէ որ ա-  
ղէկ մը չորնան . Ետքը զանոնք

կը ժողվէ որայ (թութամ) կը  
կապէ . ու թէ որ օդը աւրուի  
անձրե ցուցունէ , խակոյն այն  
որայները իրարու վրայ կը դիզէ  
մանր բլուրներ կը շինէ այն կեր  
պով՝ որ հասկերը մէջը ու ցօ  
ցօղուններուն կոթը դրսի կող  
մը գան : Քանի մը օր ասանկ կը  
ձգէ մինչև որ աղէկ մը չորնան,  
ու ցորենը դիւրաւ հասկէն ելէ :  
Եյն ժամանակը կալը (հարմանը)  
կը տանի կը ծեծէ , կամնասայ  
լով (տիւէն) ցորենը իր պարու  
տակէն (մաշկ) ու յարդէն կը  
զատէ ու կը տանի համբարա  
նոցներու մէջ կը պահէ , ու այն  
յարդերուն որայներն ալ տանը  
բոլորը կը դիզէ :

Այս միջոցին մրջունները կը  
սկսին ծակերէն կարգ կարգ ել  
լու , ու ցորեն փնտռելու կեր  
թան որ իրենց տունը տանին .

ցորենին հատերը բերաննին  
կ'առնենու զարմանալու արժան  
ուժով մը կը քաշեն կը տանին.  
վասն զի, ցորենին մէկ հատը  
մրջունէ մը 20 անգամ աւելի  
ծանրէ կ'ըսեն։ Եյսու ամենայ-  
նիւ, մրջիւն մը ցորենը բերանը  
առած անանկ արագ կ'երթայ  
որ գիտես թէ բնաւ իրեն ծանր  
չէ։

Որջիւնները իրենց տունը  
ուրիշ սերմեր, քարի ու փայտի  
կտորուանք ալ կը տանին ու ա-  
նոնցմով իրենց տունը կը շինեն։  
Եյս տուններուն մէջ մրջիւննե-  
րը ձու կ'ածեն որ երկայն ու  
ձերմակ բաներ են որոնցմէ կը  
ծնին փոքրիկ մրջիւնները։

Չորենը ցանելէն ետև գիւ-  
ղացին արտին հողերը կը կոտրտէ  
որ արեին շառաւիղներովը աղէկ  
մը եփին. ու որթերուն բոլորը

Եղածները կը կակուղցընէ որ  
 աղէկ պտուղ տան : Արթերուն  
 ծայրերը կը կտրէ ու տերևնե-  
 րուն շատը կը փրցունէ որ ող-  
 կոյզները (սալքըմ) աղէկ մը արև  
 տեսնեն : Կը ջանայ որ իր մեղու-  
 ներուն պարը (սիւրիւ) շատ-  
 ցունէ , ուստի նոր ծնած մե-  
 ղուներուն ձագերը զատ փե-  
 թակներու մէջ կը դնէ : Բոլոր  
 այս գործքերուն մէջ գիւղացիին  
 մինակ վախցած բանը մրրիկնե-  
 րըն են , որ այս Եղանակին մէջ  
 մէկէն 'ի մէկ ստէպ ստէպ կը  
 պատահին : Օդին էն պայծառ  
 ժամանակը Երկինքը սև ամպե-  
 րով կը ծածկուի որ կ'սկսին փայ-  
 լատակել , որոտալ . կայծակն ալ  
 անոնցմէ կ'ելլէ ու ահեղ գո-  
 ռումով մը գետինը կ'իյնայ : Եյն  
 ժամանակը օդը սաստիկ հովե-  
 րով կը շարժի , գետինը ջրով

կ'ողողէ կամ կարկուտով կը ծած  
կուի որ ապագայ հնձոց ու կը-  
թոց շատ վսաս կ'ընեն :

Օրուան տաք ժամանակնե-  
րը բոլոր կենդանիները ստուե-  
րը կը քաշուին որ արեւուն  
չափազանց տաքութիւնը չըզ-  
գան : Փոքրիկ թռչունները ոչ  
կ'երգեն և ոչ ալ կը թռչուին .  
Եզներն ու ոչխարները կամ գո-  
մերուն մէջ և կամ ուրիշ զով  
տեղ մը կը նստին ու կ'որոճան :  
Վիւղացին իր գործքերը կը դա-  
դարեցունէ ու տունը կամ ուրիշ  
զով տեղ մը կը քաշուի : Ո՞իայն  
Ճպուռն է որ կ'երեայ թէ արե-  
ւուն ջերմունէն կ'ախորժէ ու բո-  
լոր ուժովը ծառերունոստերուն  
ծայրը կեցած կ'երգէ : Այս փոք-  
րիկ կենդանին՝ երկար ժամանակ  
գետնին տակը ծառոց արմատ-  
ներուն հիւթը ծծելով կենալէն

ետև , բուներուն վրայ կ'ելլէ :  
 Բայց այն ժամանակը տակաւին  
 թե չունի , մարմինը աւելի կլոր  
 է , ու գոյնն ալ պայծառ կա-  
 նանչ կ'ըլլայ : Քիչ մը բունին վր-  
 րայ հաստատ կը կենայ , կրնա-  
 կի կեղել կըքացուի ու կամաց  
 կամաց ճպուռը անկէ կ'ելլէ :  
 Ճպուան մարմինը նախ կակուղ  
 է ու գոյնը բաց ու թեւերն ալ  
 ծալլած են : Ծեւերը կամաց կա-  
 մաց կը տարածին , մարմինը ա-  
 ւելի կարծր ու աւելի թուխ  
 (սե) կ'ըլլայ . ալ անկէ ետև զօ-  
 րութիւն կ'ստանայ ու կը թոշի :

Այս եղանակին՝ երկրը շատ  
 պատուական պտուղներ կը բու-  
 ցունէ , ու մանաւանդ ամառ  
 ուան տաքութիւն պատճառած  
 ծարաւութիւն անցունելու հա-  
 մար խիստ օգտակար : Դեղձը  
 (չէֆտալի) , սեխը (գավուն) ,

ու մանաւանդ նուռն ու մեղ  
րապոպը (գարբուզ) ամառուան  
մէջ խիստ ախորժանօք կ'ուտ  
ուին :

---

## ՄԵՍՆ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՓԻԴ.

Ի՞ւշակէս որ կէտը (ատապալըզը) ձը-  
կանց՝ ու ջայլամը (տէվէ քուշու) թըռչ-  
նոց մէջ, ասանկ ալ փիղը (Փիլ) չորքո-  
տանեաց մէջ ամենէն մեծ կենդանին է :  
Ենոր մարմինը թանձր ու կարճ է . սրուն-  
քը ձիգ ու անշնորհք, ոտվըները կլոր ու  
թիւր (ծուռումուռ), աչուրըները՝ գլխուն  
ու չականջներուն մեծութեանը նայելով  
մանր : Վերջապէս իր պատիճը (խորթում)  
որ ձեռքի տեղ կը գործածէ ու երկու  
ժանիքն ալ վսայ աւելցունելով՝ փիղը ար-  
տաքոյ կարգի կենդանի մըն է :

Փիղը ջրշան պէս ճարտար , կապիկի պէս հնարագէտ շան պէս մեծանձն , ու եղթերուի (կէյիկ) պէս երկայնակեաց է : Իր վրայ շատ ծանր բեռներ կրնայ տանիլ : Իր զօրութեանը ու քաջութեանը հետ հանդարտութիւն ու համբերութիւն ալ ունի : Երախտիքն ալ կը յիշէ , թշնամութիւնն ալ : Այս կենդանին Վարիկէի ու Վսիայի մէջ կը գտնուի . ուր բեռ կրելու կը գործածեն և մինչեւ անգամ լման տուն մը մարդիկ վրան հեծնալով տեղէ տեղ կը ճանապարհորդեն :

Դոմետիանոս Հռովմայ կայսրը որ մը Հռովմայեցւոց հարկինք մը ընել ուզելով՝ խելմը փիղերու կաքաւել սորվեցունել տուաւ : Անոնցմէ մէկը իր դասը չի գիտնալուն համար պատժուեցաւ . այս կենդանին հետեւեալ գիշերը տեսան որ լուսինկային՝ ինքնիրեն իր դասը կը կրկնէր կոր : Ուրիշ փիղ մըն ալ իր առաջնորդէն չարչըրվելով բարկացաւ ու զանիկայ մեռցուց : Խեղձին կինը յուսահատելով՝ առաւ իր երկու զաւակները ու բարկացած կենդանիին առջին նետելով . առ , ըսաւ . որովհետեւ դուն իմ երիկս սպաննեցիր , առ աս զաւկըներուս հետ իմ կեանքս վերցուր : Փիղը երևաց թէ կըս-

կըծաց, իր պատիճովը մեծ տղան վերցուց  
ու ճիտին վրայ դրաւ ու անկէ ետև ալ  
ուրիշ առաջնորդ չի ճանցաւ :

Օ ինուոր մը քանի որ ոսճիկ առներ  
սովորութիւն էր ըրեր որ փիղին մէկին  
քիչ մը օղի կը գնէր ու կը խմցունէր .  
զինուորը օր մը չափէն աւելի խմելով պա-  
հապանները ետևէն ինկան որ բռնեն բան-  
տը գնեն, բայց զինուորը փախաւ փիղին  
տակը մտաւ ու հոն քնացաւ : Պահա-  
պանները շատ ջանացին որ զանիկայ այն  
ապաստանարանէն հանեն, բայց ճարը չե-  
ղաւ . երախտագէտ կենդանին պաշտպա-  
նեց իր բարեկամը ու ձեռք չի տուաւ :  
Միւս օրը զինուորը սթափեցաւ իր գինո-  
վութենէն արթնցաւ ու ինքզինքը այն սոս-  
կավիթխար կենդանիին տակը պառկած  
գտնելով սարսափեցաւ : Փիղն ալ՝ որ կա-  
րելի է անոր սարսափը հասկըցաւ դըգ-  
ուեց զանիկայ իր պատիճովը ու գիտես  
թէ անոր հասկըցունել ուղեց թէ ալ կըր-  
նար հիմայ ապահով երթալ :

# ՄԱՍԻՆԻ Գ.

## ԱՌԱԿ

ՓԻԴ ԵՒ ՄՈՒԿ

**Օ**Ր մը պզտի մուկ մը մեծ փիղ մը տեսաւ ու ըս-  
կսաւ անոր ծանր ծանր շքեղաբար քալելը ծաղը ընել։  
Փիղին վրայ սենեակի նման շնուռածք մը կար ու անոր մէջ  
ալ ազնուական տիկին մը նատեր էր ու հետն ՚ի վեր իր  
շնակը կատուն ու կապիկն ալ առեր ճանապարհորդու-  
թիւն կ'ընէր։ Մուկը կայներ կը զարմանար թէ ի՞նչպէս  
մարդիկ այս մեծ ու անձունի կենդանին տեսնելու կ'ա-  
խորժեն ու կը սիրեն։ Երկրի վրայ մեր մարմինը որչափ  
աւելի տեղ բռնէ՝ մեր յարգն ալ արդեօք այնչափ աւելի՝  
կ'եւելնայ կ'ըսէր։ Ետքը ժողովուրդին գառնալով՝ այս  
կենդանիին ինչո՞ն կայներ կ'ըզմայլիք կ'ըսէր։ միթէ անոր  
վիթխարի մարմինն է ախորժածնիդ, որ տղայոց վախ կը  
բերէ։ Մենք թէպէտ այսչափ փոքր ենք, բայց մեր յարգն  
ալ փիղերուն յարգէն գարեհատ մը վար չէ։ ուրիշ շատ  
բաներ ալ պիտի ըսէր, բայց տանը մէկէն կատու մը ե-  
լաւ ու վայրկեան մը չի քշեց հասկըցուց անոր, որ մուկին  
ու փիղին մէջ տեղը մեծ տարբերութիւն կայ։

## ԽՐԱՏ

ՀՊԱՐՏՈՒԹԻՒՆՆ ու ունայնութիւնը մարդու-  
բնութեանը երկու անանի դիարութիւններն են, ո-  
չոնցմէ ամենայն ջանիւս ժախակը է։ Հպար-

Հարրը իւ վըայ. Թշ աղէի համարում կ'ունենայ .  
ունայնը կը նայի որ ինքնինչը ուրիշ հանեցունէ .  
ասով երկուսն ալ չեն սիրո-իւ . Վասն չէ , հպարտը  
անդադար յարգ ու պատի- ժնաըլութը կը յանյ-  
շայունէ ու կը պալտիացունէ . իսկ ունայնը չեն  
հնարինէր բանեցունելով Թշ հաճելք ըւլը- ալ  
իսութելուն՝ շատ անգամ ծիծովչելք կ'ըւլայ = Նը-  
դարտը ու Թայն նախանյութ կ'ըւլայ ուրիշ աղէ-  
ին-թեանը , այլ և ի՞յր ալ կ'ըւլայ ու իւ թերո-թե-ն-  
ները և ուրիշ աղէին-թե-նները չէ գեներ = Եյս  
կարգ մարտին շատ անգամ իրենց սրբագ վլճակը ե-  
րենց նաև կը ո՞րվէն , ինչպէս որ այս առավին  
մշտ հո-իին պատահեցու :

## ՄԵՍԻ Դ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌԻ ԲԱՌԵՐՈՒ

**ՀԱՍԿ.** Խարտեաշ . փոսու-  
ռայ . մանգաղ . ցօղուն . դեզ .  
որայ . բլուր . կալ . կամնասայլ .  
պարուտակ . համբարանոց . մըր-  
ջիւն . արագ . շառաւիղ . ողիոյդ .

պար մեղուաց . մրրիկ . ստէպ  
ստէպ . փայլատակել . որոտալ .  
ահեղ . ողողել . հունձք . կութք .  
գոմ . որոճալ . զով . ճպուռ .  
ոստ . բուն . թուխ . դեղձ . սեխ .  
մեղրապոպ :

Կէտ . ջայլամ . փիղ . չորքու  
տանի . սրունք . ձիգ . անշնորհք .  
թիւր . պատիճ . ժանիք . ջրշուն .  
եղջերու . երկայնակեաց . կաքա  
ւել . օղի . ապաստանարան . սթա  
փել . սոսկավիթխար . գգուել :

Ըքեղաբար . յարգ . զմայ-  
լիլ . գարեհատ . տարբերութի .  
ունայնութի . համարում . տաղտ-  
կալ . ստոյգ . վիճակ :

## ՀԱՐՑՄՈՒՆՔ

**ՏԱՐԻՈՅՆ** կէսին մօտ ի՞նչ փոփոխութիւն կ'ըլ-  
լոյ օդին ու օրերուն . վրոյ : - Ե՞րբ կ'սկսի ամսուը :

- Այս եղանակին մէջ ի՞նչ մասնաւոր բերք կը տեսնուին գաշտերը : - Ի՞նչ են այն լուսերը որ ամառ գիշերները գաշտերուն մէջ կը տեսնուին : - Ի՞նչ կ'ընէ գիւղացին երբոր ցորենը կը հասնի : - Ի՞նչ կարդացիր գասիդ մէջ մրջեց վրայ : - Ի՞նչ կ'ընէ գիւղացին ցորենը ցանելէն ետև և ի՞նչ կը ցանկայ իր մեղուներուն համար : - Ի՞նչ բանէ շատ կը վախնայ գիւղացին ամառուան մէջ իր գործքերուն համար : - Ի՞նչպէս կը ծնի ու կը մեծնայ ճըպուուը : - Ամառուան մէջ որոնք են աւելի զովացուցիչ պտուղները :

Կրնաս նկարագրել փիղին ձեւ : - Որո՞նք են փիղին ներքին յատկութիւնները : - Ի՞նչ պատմաւթիւն գիտես փիղին վրայօք որ Դոմետիանոսի ժամանակը եղեր է : - Ո՞րն է այն ուրիշ պատմաւթիւնն ալ որ փիղի վրայ կարգացիր : - Կրնաս ինծի պատմել այն փիղին պատմութիւնն որ զինուոր մը ազատեր է :

Ի՞նչ առակ գիտես փիղի վրայ : - Ասկէ ի՞նչ խելք սորվելու է : - Ի՞նչ կը նշանակեն հասկ , խարտեաշ , մրրիկ , հունձք և այլն . բառերը :

# ՎԵՐԺՈՒԹԻՒՆ, Ե.

---

ՄԵՍՆ Ե.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

Երկիրն որ ձմեռուան մէջ  
մերկ էր ու գարնան մէջ փա-  
փուկ տերևներով ու ծաղիկնե-  
րով զարդարուիլսկսաւ, կ'երևայ  
թէ ամառուան մէջ աւելի զօ-  
րութիւն կուտայ բոյսերուն:  
Բայց աշակ (սօն պահար) մէջ ծա-  
ռերը պտղով կը ծածկուին, ոչ  
միայն մշակեալ տեղերը, այլ և  
անտառներուն մէջ : Այս եղա-  
նակն ալ ամառէն ետքը կուգայ  
ու Սեպտեմբերի 10էն սկսելով  
մինչև Դեկտեմբերի ինը կը քշէ :

յանձենին, խնձորենին, թղենին,  
 որթը ու ձիթենին կը լեցուին  
 պտուղներով, որ ապագայ ամիս  
 ներուն համար մարդուն կերա  
 կուր՝ խմելիք ու համեմ կը խոս  
 տանան։ Անիկայ ուրախանալով  
 կը տեսնէ՝ ոչ միայն մշակեալ ու  
 վրանին աշխատութիւն ու քըր  
 ախնք թափած տեղերուն բոյ  
 սերը՝ որ իրեն համար պտղովք  
 լեցուերեն, այլ և անտառներն  
 ալ, որ կամ իրեն կամ իրեն պէտք  
 եղած կենդանիներուն առատ  
 կերակուր կուտան։ Շագանակի  
 ծառը մարդուն առողջ ու հա  
 մեղ պտուղ մը կուտայ, որ չոր  
 ցընելէն ու աղալէն ետև աղէկ  
 ալիւր մը կ'ըլլայ։ Աաթուղենի  
 ները (քօճաեմիշի) փափուկ պը  
 տուղ մը կուտան անոր ուտե  
 լու։ կաղնին (մէշէ), սղոցին (փեր  
 նար) և մէկ երկու ուրիշ ծա

ուեր կաղին (փալամուտ) կուտան որ խոզերը կը սնուցանէ ու կը պարարտացունէ :

Խաղողները հասածնունպէս կը ժողվեն ու հնձանը (շէրապ խանէն) կը տանին, կը ճմլենքաղցու (շըրա) կը շինեն ու անանկ թող կուտան որ քիչ մը ժամանակ եփ ելէ . յետոյ հնձանէն կը քաշեն տակառներու ու յարմար ամաններու մէջ կը դնեն . ու թէ որ պէտք ըլլայ՝ անոնց մէջ կը հանդերձեն (թէրպիյէ ընել) : Ծնտիր գինիին համար ոչ միայն աղէկ խաղողները կ'առնեն, այլև անոր պատրաստուել համար ալ առելի հոգ կը տանին : Կախ փտտած ու թթու հատերը կը մաքրեն, յետոյ աղէկ հատերն ալ իրենց կանթին (կոթ) վրայէն կը հանեն ու արել կը փռեն որ չորնան . ու անոնց ե-

փելուն ալ աղէկ հոդ կը տանին  
որ ոչ շատ և ոչ քիչ ըլլայ : Ճեր-  
մակգինինիներուն համար կը նային  
որ կեղևներն ու կանթերը քաղ-  
ցուին հետ մէկտեղ եփ չի հա-  
նեն . չէ նէ դինին անոնց գոյնը  
կ'առնէ : Քաղցուն հնձանէն հա-  
նելէն ետքն ալ կանթերն ու  
կեղևանքը (Ճիպուէ) չեն նետեր :  
Անոնք կրկին կը սխմեն որ մէջեր-  
նին մնացած քիչ մը քաղցուն ալ  
տան : Յետոյ երկրորդ դինին (լան-  
կառօղ ) կը շինեն , կեղևանքը ա-  
ղաւնիներուն կը պահեն ու մը-  
նացածն ալ աղքանոցը կը նետեն  
որ պարտէզի պարարտուի ըլլայ :

Այս միջոցին եգիպտացոր-  
եանն ալ կը հասնի , որ դիւղա-  
ցին կը ժողվէ անկէ ալիւր չի-  
նելու կամ հաւերուն տալու  
համար : Կորեակը (տառը) ու  
կանեփը (քէնէփիր) կը կտրէ որ

տեղերնին վուշ (քէթէն) ցանէ:  
 Երկիրը նորէն կը գործեն որ  
 այս եղանակին վերջերը ցանուել  
 լիք հունտերը ցանեն: Բայց նախ  
 հողերը պարարտացունելու հա-  
 մար կը պատրաստեն, դաշտերու  
 մէջ աղբ կը նետեն, բակլայ ու  
 դառն լուբիա (աճք պագլայ)  
 կը տնկեն որ ծլած ժամանակնին  
 կրկին քաղեն ու հողին մէջ ձը-  
 գեն որով ցանուելիք հունտերը  
 ուժ առնեն: Մարգերուն վրայէն  
 երկրորդ խոտը ու ոչսարներուն  
 վրայէն ալ երկրորդ բուրդը կը  
 կտրեն: Կ'սկսին անտառները մաք-  
 րել ու ձմեռուան պէտք ըլլա-  
 լիք փայտը ճարել: Ցուրտ ատեն  
 իրենց որջերուն ուղգետնին տակը  
 քնացող կենդանիները՝ այս ե-  
 ղանակին շատ կ'ուտեն ու կը  
 պարարտանան: Եյն թռչուննե-  
 րը որ ալ կ'սկսին օդին զովու-

թիւնը զգալ ու մեր Երկիրնեւ-  
րուն մէջ իրենց կերակուրին  
պակսելլը կըտեսնեն, աւելի ջերմ  
Երկիրներ կ'երթան . այն թըռ-  
չուններն ալ՝ որ մեր Երկրէն  
աւելի ցուրտ տեղեր կըդտնուին  
կը փախչին՝ մեր Երկիրը կուգան .  
մտադիր հաւորաը (գուշպազ),  
վարմերով (տուզաք), ոստղերով  
(էօքսէ) ու հրացանով անոնց կե-  
նացը դարան կըդործէ : Որսը՝ այս  
եղանակին զուարձութի է, ոչ  
այնչափ թռչնոց համար, այլ  
մանաւանդ նապաստակներուն  
(թավշան) համար : Աշնան մէջ  
ժողվուած պտղոց մեծ մասը ձը-  
մեռուան կը պահուին :

Գիւղացին այս եղանակին  
համար կերակուր ու հուր կը  
պահէ . իր եղներն ու ոչխարներն  
ալ չի մոռնար, անոնց կերակու-  
րին ու ցուրտ ատեն տակերնին

փուելիք խոտերն ալ կը ժողվէ  
կը պահէ : Արթերն ու ծառերը  
կը յօտեն, և որոնք որ այս եւ<sup>շ</sup>  
դանակին մէջ ծառերը յօտելու  
կը վախնան՝ որ չըլայ թէ եր  
բեմն երբեմն պատահած անժաւ  
մանակ ( պէվաքթ ) ցուրտերը  
գան ծառերուն վրայ եղած վէր  
քերը միասեն, միայն պտուղնեւ  
ըը կը ժողվեն :

Դրեթէ բոլոր ծառերը իւ  
րենց տերևները կը կորսնցունեն.  
որ վար կը թափին ու անանկով  
երկիրը պարարտացունելու կը  
ծառայեն : Քիչ քիչ դաշտերը կը  
մերկանան, և այն ծառերն որ  
գեղեցիկ տերևներով զարդար  
ուեր ու պտղովք բեռնաւորեր  
էին, գրեթէ բոլորովին կը մեր  
կանան ու գիտես թէ չոր ու  
մեռած բուն կը դառնան : Օ-  
րերը կ'սկսին կարձընալ, գիւ-

շերները երկննալ , ոդը կը պաղի  
ու միգամած կ'ըլլայ : Երկարատե  
ու յաճախ անձրեները կ'սկսին  
երկիրը կրկին լուալ : Աշնան վեր  
ջը մեզ ձմեռուան կը հասցունէ  
ու ասանկով կը կատարուի եղա  
նակաց շրջանը :

---

## Մ Ա Մ Ն Բ .

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ա Հ Ա Խ Ե Ս

Ա Հ Ա Խ Ե Ս Հատ կը նմանի շանը , սակայն  
գլխովը անկէ կը տարբերի որ մարմնոյն  
նայելով շատ մեծ է . նաև ականջներն ալ  
աւելի կարճ , պոչը աւելի մեծ , մազերը  
աւելի երկայն ու աւելի թաւ են : Դար-  
ձեալ իրեն յատուկ եղած գէշ հոտ մը  
ունի , որով կրկին կը տարբերի շունէն :  
Դիւրաւ չընտանենար ու բոլորովին ոչ  
երբէք : Երբոր իր ազատութիւնը կորսըն-

ցունէ՝ կը նուազի ու կը մեռնի :

Եղուէօլիր խորամանկութեամբը շատ  
անուանի եղած է, և իր համբաւին ալ  
կ'աժէ : Օքուշաւորութեանը չափ խորա-  
գէտ, ճարտար ու խոհեմ է . իր վարքը  
կը փոփոխէ ու գայլին ուժի միջոցով ը-  
րածը՝ հնարագիտութեամբ կ'ընէ : Ինք-  
զինքը ապահովունելը գիտէ իրեն պա-  
տըսպարան մը պատրաստելով, ուր կը  
քաշուի մօտալուտ վտանգներու ատեն .  
հոն կը հաստատի ու իր ձագերը կը մեծ-  
ցունէ . այս կենդանին թափառական չէ,  
հաստատ բնակութիւն ունի : Կ'ոռնայ՝ կը  
հաչէ, ու սիրամարդին ձայնին պէս տը-  
խուր ձայն մը կը հանէ : Չմեռը մանա-  
ւանդ ձունին ու սառին ժամանակը ան-  
դադար ձայն կը հանէ, անոր ներհակ ա-  
մառ ատեն գրեթէ համր է :

Այս կենդանին անտառներուն եղեր-  
քը կը բնակի, խրճիթներուն մօտը : Ա-  
քազազներուն ու հաւերուն ձայնը մտիկ  
կ'ընէ . հեռուանց հոտերնին կ'առնէ, յա-  
ջող ժամանակը որոշելու վարպետ է . իր  
գիտաւորութիւնն ու ընթացքը կը պա-  
հէ, կը սողոսկէ, կը ձգձգի ու քիչ անդամ  
կը պատահի որ պարապը ելլէ : Յէ որ կա-  
րենայ ցանկերէ անցնիլ կամ անոնց ներ-

քեւէն մտնալ , վայրկեան մը չի կորսնցու-  
ներ հաւնոցին մէջ ջարդ կը հանէ , ամեն  
գտածը կը սպաննէ ու շուտով մը կը փախ-  
ջի որսը հետ առնելով որ կը տանի մա-  
մուռներու ( եօսուն ) տակ կը պահէ կամ  
իր որջը կը տանի : Այրէն կը դառնայ ու  
նորէն գործի կ'սկսի , մինչեւ որ արեւուն  
ծագելը կամ տանը մէջ ելած ձայնը իրեն  
կ'իմացունէ , որ ալ քաշուելու ու նորէն  
գալու չէ :

Պոչովը խաչափառ ( չաղանօղ ) կը բըռ-  
նէ , որ վրան կը փակչին :

Երբոր լուերը ( փիրէ ) զինքը նեղեն որ  
շատ անգամ կը պատահի իրեն , բերանը  
փունջ ( թութամ ) մը մամուռ կամ չոր  
խոտ կ'առնէ ու ետև ետև ջուրը կը մըտ-  
նէ , բայց անանկ ծանր կերպով մը որ իր  
վրայ եղած նեղիչ հիւրերը մարմնոյն վրայ  
գտնուած վերի չոր տեղուանիքը քաշուե-  
լու ժամանակ կ'ունենան : Այս կերպով  
վերջապէս մինչեւ իր բերնին ծայրը ջուրը  
կը մտնէ ու երբոր ալ կը կարծէ որ լուե-  
րուն բոլորն ալ բերնի փունջին մէջ քա-  
շուած են կը ձգէ բերնէն ու շուտով մը  
ջրէն կ'ելլէ :

## Մ Ե Ս Ւ Ն .

Ա Ռ Ա Կ

Ա Դ Ո Ւ Ե Ս Ե Ւ Ն Ո Խ Ա Զ

Ե Դ Ո Ւ Ե Ս Ն , ու նոխազը (էրքեկ քէշի) մէկ տեղ  
 ձամբորդութիւն կ'ընէին . օր մը սաստիկ ծարուելով պա-  
 պակեր էին , հոր մը գտան ու խոկցն մէջը մտան ջուր  
 խմեցին . բայց գժուարութիւնը անկէ գուրս ելլելն եղաւ .  
 որովհետեւ հորը խորունկ էր , նոխազը չեր գիտէր թէ  
 ինչպէս վեր ելէ : Աղուէսը իրեն ըստաւ , եղբայր՝ մի վախ-  
 նար , շատ գիւրին է երկուքիս ալ ասկէ վեր ելլել . քեզի  
 ուրիշ բան պէտք չէ ընել , միայն երկու ոսքի վրայ ել  
 շիտակ պատին կըթընէ , որչափ որ կընաս վեր բարձրա-  
 ցուր դքեղ . ես ալ թաթիկներովս կռնակէգ վեր կ'ել .  
 լըմ եղջիւրներուդ վրայ . յետոյ գիւրին մը կը ցաթկեմ  
 հորին բերանը , անկէ ետև քեզի ալ օգնութիւն կ'ընեմ ,  
 մէկէն վեր կ'ելլես : Նոխազը հաւնեցաւ այս հնարիխո . և  
 անանկ լաւ կեցաւ , որ աղուէսը ցաթկեց հորէն ելաւ ,  
 բայց փախչելն զատ ուրիշ բանի չի նայեցաւ : Ուստի իր  
 ընկերը հորը թողուց ու ծաղը ընելով կ'ըսէր . մօրուքու-  
 երկնցունելուդ խելքդ երկնցնը . որ գլխուդ ճարը գըտ-  
 նես ու միտք բանեցունելով ասկէ աղատիս :

Խ Ր Ա Տ

ԵՐԲՈՐ ԹԵՇ ԹԵՇ իրադ հը կուպայ , անոր  
 անստված առաջ պէտք է պննենք նայինք լե ի՞նչուն

հարր է այն խրապը առողջը ։ Ա ասն զի՞ պրուած  
խրապը ո՛րչափ աշե՞լ ալ երևայ, թէ որ պողովը  
խարրախ ո՞ւ շահասեր հարր մըն է նէ, սպոյդ գիտ-  
նալու ենք որ այն խրապը առասել իր օգրին հա-  
մար պուած է, չան լիէ մեր. հանուանոց որ, շափ-  
ափեն անանի անզգամ հարրի ալ կը պեսնուին. որ  
ուրիշ կնասելը իրենց օգոստ կը սեղեն, կամ կը  
նային որ իրենց պունը ուրիշ աւերակներուն վըայ  
հանգնեն =

---

## ՄԵՍՆ Դ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵԲՈՒ

ՓԱՓՈՒԿ. բոյս. աշուն. մշա-  
կել. թզենի. որթ. ձիթենի.  
համեմ. շաղանակ. մաթուզենի.  
կաղնի. սղոցի. կաղին. սնուցա-  
նել. հնձան. քաղցու. տակառ.  
հանդերձել. կանթ. կեղեւ. ե-  
ղիպտացորեան. կորեակ. կա-  
նեփ. վուշ. մարդ. որջ. զովու-

թիւն . մոտադիր . հաւորս . վարմ .  
ոստղ . գարան գործել . նապաս  
տակ . յօտել . անժամանակ . մեր  
կանալ . բուն . միգամած . շրջան :

Աղուէս . թաւ . ընտանենալ .  
նուաղիլ . զգուշաւոր . խորա  
գէտ . պատսպարան . մօտալուտ .  
հաստատիլ . թափառական . ոռ  
նալ . սիրամարգ . սառ . համր .  
եզր . խրճիթ . աքաղաղ . որոշել .  
դիտաւորութի . ընթացք . սո  
զոսկել . ձգձգել . ցանկ . ներքե .  
հաւնոց . մամուռ . որջ . խաչա  
փառ . լու . փունջ . հիւր :

Ա, ոխաղ . պապակել . եղ  
ջիւր . ծաղր . անսալ . խարդախ .  
շահասէր . աւերակ . կանգնել :

Հասնիւ : - Ճերմակ գինի շինելու համար ի՞նչ զգուշութիւննելու է : - Ի՞նչ պատրաստութիւն կ'ընէ գիւղացին այս եղանակին մէջ թէ իր արտերուն վրայ և թէ ձմեռուան ապրուստին համար : - Ի՞նչ տեսք կ'ունենան դաշտերը այս եղանակին վերջերը :

Կրնած ինծի նկարագրել աղուէսին տեսքը և բնութիւնը : - Ի՞նչ կ'ընէ աղուէսը երբոր լուն զինքը կը նեղէ : - Ի՞նչ առակ գիտես աղուէսին վրայ : - Ի՞նչ խելք սորվելու է անկէ :

Ի՞նչ կը նշանակեն վախտեկ , բոյն , աշուն , մշակեալ և այլն բառերը :

---

# ՎԱՐԴԱԿԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ. Բ.

---

## ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ. Բ

Առաջ Երկիրը եղանակաց  
հանգամանքներուն նայելով կը  
մշակէ : Երկիրը կը գործէ , որ ի-  
րեն պէտք եղած հունձքը ան-  
կէ առնէ : Իր ժրութիւնն ու  
մշակութիւնը աւելցունելով՝  
հունձքը ալ աւելի լաւ ու ա-  
ւելի առատ կ'ընէ :

Ասկէց զատ մարդս նաև կը  
խօսի : Ուրիշ կենդանիները միայն  
քանի մը ձայներ կը հանեն : Ո՞հ-  
այն մարդն է որ բառերու մի-  
ջոցով իր ամեն խորհուրդը ու-

րիշ մարդու մը կ'ըսէ : Ասանկով  
խօսիլ գիտնալուն ուրիշներու  
հետ ընկերութեամբ ալ կրնայ  
ասլրիլ : Շատ կենդանիներ ի-  
րարմէ կը փախչին . մէջերնին . քիչ  
կայ որ 'ի միասին կը կենան :

Ասոնք ալ իրենց 'ի միասին  
կենալէն մարդուն պէս զուար-  
ձութիւն մը չեն ունենար : Ու-  
րովհետև մարդս իր նմաններուն  
հետ պիտի ապրէր , ուստի Ած  
ալ խօսելու պարգևը անոր տր-  
ւաւ : Խօսքով ամեն բանի մէյ  
մէկանուն կը դնէ , ու հեռուն  
եղած բաներն ալ աչքին առջին  
եղածի պէս կը նկարագրէ : Խօս-  
քով ուրիշներն ալ կը համոզէ ,  
իրեն պէտք եղածը կ'ուզէ ու իր  
ցաւը կը փարատէ : Խօսքով ու-  
րիշներուն իրենց չի դիտցածը  
կը սորվեցունէ : Ասանկով մար-  
դիկ չի դիտցածնին իրարմէ կը

սորվին :

Վարդս կ'ուսանի, ու քիչ  
քիչ իր չի գիտցածը կը սորվի :  
Եսանկով ալ իր խելքը կը կատա-  
րելագործէ : Իր գիտցածը ու-  
րիշի կը սորվեցունէ, ու անոնք  
ալ ուրիշ նոր բաներ սորվելով  
իրենց վարպետները կ'անցնին :  
Եյս կերպով մարդուս միտքը  
շարունակ կատարելագործելու  
վրայ է :

Վարդս իր տեսած բաները  
իրարու հետ կը բաղդատէ, ու  
իր միտքն ալ անոնց տարբերու-  
թիւնը (ֆարբ) կը դատէ : Տե-  
սած բաներուն որպիսութիւն-  
ները կ'որոշէ, ու անոնց ամեն  
մէկուն մէկ մէկ անուն կուտայ :  
Իր ըրած մէկ դատումը՝ ձեռքը  
գործիք մը ընելով ուրիշ մը ը-  
նելու կը գործածէ . ու ասան  
կով դատումէ դատում անցնե-

լովի խիստ դժար բաները կը ճանչ  
նայ։ Արտօքին այս բաղդատելու,  
դատելու ու դատումները իրա-  
րու կապելու կարողութեանը  
բան կ'ըսուի։

Հանը՝ մարդս ուրիշ կենդա-  
նիներէն կը զատէ . վասն զի ա-  
նոր միայն յատուկ է . և անոր  
համար է որ միւս կենդանինե-  
րէն զատելու համար՝ մարդուն  
“բանական իւնդանի” կ'ըսե՞ն։

## ՄԵՍԻ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՐՁ

ԱՐՁԸ (այի) խիստ մազոտ վայրի չոր-  
քոտանի մըն է , որուն գլուխը գայլին  
(խուրտ) գլխունքից մը մերձաւորութի-  
ունի։ Անոր աչքը թէպէտ խիստ պղտիկ

են , ականջները կարծ ու մաղերը թաւ ,  
բայց տեսանելու լսելու ու շօշափելու  
կարողութիւնները խիստ սուր են . հե-  
ռուանց շատ աղեկ կը հոտութոայ : Ի՞ա-  
զուկներն ու սրունդը մարդուն պէս մսոտ  
են . Ոտքի վրայ կը կայնի , ձեռութները կը  
գործածէ ու մարդուն պէս արջն ալ իր  
ձեռօքը կրնայ զարնել :

Յ ուխ (Եսմէր) արջ ալ կայ , ուե արջ  
ալ կայ . որոնց բնաւորութիւնը տարբեր  
է : Շերմակ արջ ալ կայ որ հիւսիսային  
ծովերուն եղերքը (գլը) կ'ըլլան : Ի՞նդ-  
հանրապէս՝ արջը առանձիանէր ու մսկոտ  
կենդանի մընէ . քիչ մը կ'ընտանինայ մար-  
դուն . ու դափի (թէֆ) ձայնով ոտքի  
վրայ կայնելու ու կտրաւելու ալ կրնայ  
սովորիլ :

Կը պատմեն թէ՝ խռանտայի մէջ , արջ  
որսալ ու զողները կը սուլեն (ըսլըք չալ-  
մաք) երբոր այս կենդանիէն կը տեսնեն :  
Ըրջը զարմանալով կը կենայ ու երկու ոտքի  
վրայ կը կայնի : Այն ժամանակը իրեն ձեռ-  
նոց մը (Ելլիք) կը նետեն որ կը նստի ա-  
մեն մէկ մատը կը դարձունէ . այս միջոցին  
հրացանով կը զարնեն . բայց թէ որ չկ  
կրնան զարնել , կատաղելով վրանին կը  
յարձակի , առջի երկու ձեռվըներովը կը

բոնէ իրեն հրացան պարպողը ու թէ որ  
ագնութեն չի հասնին բոնածը կը խեղդէ :

## ՄԵՍՆ Պ,

## ԱՌԱԿ

## ԱՌՋ ԵՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՅՔ

Եթի՛ մարդ մէկ տեղ ճամփորդութիւն կ'ընէին  
իրար անտառի մը մէջ անցնելու եղան . իրարու հետ  
խօսք ըրին որ դէմերնին ի՞նչ վտանգ ելլէ իրար չի թո-  
ղուն , իրարու օգնեն : Հատ չանցաւ խիստ ծառնոց տեղէ  
մը արջ մը ելաւ վրանին յարձակեցաւ : Ասոնց մէկը թե-  
թեւաշտրժ ու ճարպիկ մարդ մը ըլլալով՝ խկոյն ծառի  
մը վրայ ելաւ . միւսը իր ընկերին ըրածը չի կրնալով՝ ե-  
րեսի վրայ գետինը փուլեցաւ ու շունչն ալ բռնելով մե-  
ռելի պէս անշարժ կեցաւ : Արջը եկաւ զանիկայ հստուր-  
տաց , բայց մեռեալ կարծելով ամենեին չի գպաւ ու ե-  
լաւ գնաց : Երբոր վտանգը անցաւ , ծառին վրայ ելլողը  
վար իջաւ , ու ծիծաղելով ընկերին հարցուց թէ ի՞նչ ը-  
ստա արջը իրեն , վասն դի , տեսայ քսաւ , որ բերանը խիստ  
մօտեցուց ականջիգ : - Հա՞ , պատասխան տուտ ընկերը .  
ինձի պատուիրեց , որ ասկէ ետև զգոյշ կէնամ՝ մէյմ ալ  
քեզի պէս վատասիրտ ստախօսին չի վստահիմ :

## ԽԲԱՏ

ՈՒԵՊԵՏ ամեն օր իւ պէտնենք , ո՞յ պէտք չ-

շաճ ժամանակը հարրիկի երարութ բարեկամաբար ծառ  
 այսէլ ու օգնել կը խոսպանան, սակայն վասնգի  
 իամ դժուարութեան մէջ մէջ օգնող ճշմարիտ բա-  
 րեկամ մը գոնեւը իիստ դժուար բան է : Այս  
 պեսակ մարդասիրական խոսպատունքները դորյառու-  
 մարդու մը համար ամասնան զեթիւններուն պէս  
 կը լուին, որ արագութեամբ իուգան մարդուն  
 ականջին մէջ ամիմասդ շշունչը մը կանեն ու իս-  
 կոյն իւս սահին ինընան : Կարօպութեան ժամանակ  
 ու որ պատեհ օգնութիւննով մը մէջ յեռնափու ի՛ւը-  
 լոյ, իւեւ առաջուց չաղը խոսպատունքներով մէջ  
 յուսացուցած ու չըլայ, այն մարդը կընանք առ-  
 անց մէլ խաբած ըլլալը մէր ճշմարիտ բարեկա-  
 մը ու պաշտպանը սեպել . և այս բարեկամութիւնը  
 այսքան մէծ կը համարուի՝ որպատ որ այն օգնու-  
 թիւնը առանց ուղղելու ինչնիրեն կը պրուի =  
 Խօսքը առանց գործիւ (իմրայ) դապարի ընկույզ  
 կը նմանի = Ուստի պէտք չ' որ ամեն լած խոսպ-  
 ատունքնուա հաւաքանք ու ինչպէնքնիս յուսացու-  
 նենք = Այս առակը նաև մէջ կը սորմեցունէ, որ  
 մէկու մը խօսք պակեն առաջ աղքի մամփանք, որ  
 չըլայ իւեւ՝ “ շատ խոսպացողն բան մի յուսար ”  
 ըստած խօսքը մէր վայ ու սպուգուի =

---

## ՄԵՄՆ Դ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

ՀԱՆԳԱՄԱՆՔ. ՀՈՒՆՃՔ. ԺՐ-  
ՄՈՒԹԻՒՆ. ՊՈւարճութիւն. ՆՐ-  
ԿԱՐԱԳՐԵԼ. ՀԱՄՈԳԵԼ. Ուսանիլ.  
բաղդատել. տարբերութիւն.  
դատում. գործիք. յատուկ. բա-  
նական :

ԱՐԾ. Դայլ. թաւ. շօշա-  
փել. բազուկ. սրունդ. թուխ.  
հիւսիսային ծովերզերը. առանձ  
նասէր. դափ. կաքաւել. որսալ.  
սուլել. ձեռնոց. հրացան. յար-  
ձակել :

Ճ'անապարհորդ. անտառ.  
վտանդ. թեթևաշարժ. ճարպիկ.  
շունչ. պատուիրել. վատասիրտ.  
ստախօս. սակայն. վորճառու.  
զեփիւռ. անիմաստ. շըռնջ. սա-

Հիլ. պատեհ. ձեռնտու. դա-  
տարկ. ստուգուիլ :

ՀԱՐՑՄՈՒՆՔ

ՎԱՐԴՍ ԲՇՆՁԱԼԵՍ և ինչու համար կը մշակէ եր-  
կիբը : - Ո՞ր կենդանիները կը խօսին ու մէկ տեղ կ'ազ-  
րին : - Խօսելը ի՞նչ օգուտ տնի մարդուն : - Ի՞նչ կեր-  
պով մարդուս միտքը կը կատարելագործի : - Մարդս ի՞նչ  
կերպով կը դատէ : - Ի՞նչ կ'ըսուի մարդուս դատելու  
կարողութեանը : - Ինչու համար մարդիկ բանական կեն-  
դանի կ'ըսուին :

Կրնան ինձի նկարագրել արջին գրսի տեսքը և իր  
մարմնայն հանգամանկըները : - Քանի տեսակ արջ կայ :  
- Իռլանտայի մէջ ի՞նչպէս կ'օրսան արջը :

Ի՞նչ առակ գիտես արջուն վրայ : - Ասկէ ի՞նչ խելք  
առրվելու է : - Ի՞նչ կը նշանակեն ժրութիւն, հանգա-  
մանք, ձեռնտու, համոզել և այլն բառերը :



ԱՅԻ ԲԱՄԱԴ ՈՉ ՁԱՅՆ ՃԵՐ ԱՐԱԿԱՆ  
ՅԱՆ ՄԵԼՎ ՊԱՅԱՆ ՎԱՐԺԻՆ ԱՐԱԿԱՆ  
**ԱՐԵՋԱՌԵՐ ԻՆ ԹԵՐ**  
ՍԵՍՆ Ը.

ԵԿՂԱԾԱՆՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹԵՒՔ

ԱՐԵԽՍ ՈՐԱՎԻՇԵՏԿ Կ'Ուսաց  
ՆԻ և կը ճանչնայ տեսած բանեւ  
րուն որպիսութիւնները, աղէկ  
դատածները ձեռք բերելու կը  
ցանկայ, ու գէշ դատածներն  
ալ իրմէ հեռացնել կը նայի ու  
անոնցմէ կը փախչի :

Ասանկով անիկայ շատ բանեւ  
րու կը ցանկայ ու շատ բաներէ  
ալ կը փախնայ : Կրեն օդտակար  
ու հաճոյական եղած բաները  
կը սիրէ . վեասակար ու անհա-  
ճոյ եղած բաներն ալ կ'ատէ :

Արդս իր կեանքը հանգիստ  
անցունելու համար իրեն յար  
մար եղած բաները ճանչնալով  
երկրի վրայ իրեն հանգիստ տա  
լիք բաները կը փնտրուէ : Ասոր  
ալ գոհ չըլլալով կը նայի որ իր  
կեանքը զուարձալի ալ ընէ :

Կենդանիները մի միայն ի  
րենց ապրելուն համար պէտք  
եղածները կը փնտրուեն : Իրենց  
կերակուրը դիւրաւ կը գտնան.  
ընդհանրապէս հագուստի կա  
րօսութիւն չունին, ու մէշեր  
նին քիչ կայ որ որջ մը կը փորեն  
կամ տուն մը կը շինեն : Բայց  
մարդս հանգերձի ալ կարօսու  
թիւն ունի, տուն շինելու ալ  
ու իրեն հանգիստ տալու բա  
ներ փնտռելու ալ : Սակայն  
մարդս բան մը չի կրնար ստեղ  
ծել, ուստի իրեն պէտք եղած  
ները երկրի վրայ փնտռելէն ու

րիշ բան չել կրնար ընել : Երբոք  
 իրեն պիտոյիցը յարմար նիւթ  
 մը կը գտնէ , անիկայ կը գործէ  
 ու իր գործածութեր կը յար-  
 մարցունէ : Ասկէց՝ ի զատ , մարդս  
 երկրէն բուսցուցածները կը պա-  
 հէ ու անոնց աւելորդը կը վա-  
 ճառէ : Եյս աւելորդ մասովը  
 իրենց պակասները կը գնէ ( ծա-  
 խու առնել ) : Ասանկով մարդիկ  
 իրենց աւելորդը իրարու կը վա-  
 ճառենու ամենմէ կը իրեն խիստ  
 հաճոյեղածը կամ խիստ պէտք ե-  
 ղածը կ'ստանայ : Ու արդոց ասանկ  
 աւելորդ ունեցածնին իրարու  
 տալու և փոխարէն չունեցածնին  
 առնելու գործքը՝ կամ ականութիւնն  
 կ'ըսուի : Ա աճառականութ պատ-  
 ճառաւ մարդիկ իրարու կը մօտե-  
 նան , իրար կը ճանչնան , իրարու  
 պիտոյը կը հասկընան , իրարու  
 կ'օդնեն , իրարու հետ բարեկա-

մութիւն կը կապէն, վերջապէս  
 վաճառականութիր Երկրի վրայ  
 մարդուս միակ ու ամենամեծ  
 բարիքն է։ Վաճառականութիւն  
 մարդս ուրիշ տեղերէ շատ բա-  
 րիք կ'ստանայ, որովհիւն կեանքը  
 աւելի հանգիստ, զուարձալի ու  
 հետևաբար ալ աւելի գոհ կը  
 նէ։ Ասանկով անխիսայ ուրիշ ազ-  
 դացբերքերն ու հաստուածնե-  
 րը կ'ստանայ։ Մարդս էն հեռուն  
 եղած Երկիրներուն բերքերը ըս-  
 տանալու ու իրը ընելու ալ գոհ  
 չըլլալով, անոնք կը գործէ և  
 կերպ կերպ ձևերու մոցունե-  
 լով իր գործածութեանը կը յար-  
 մարցունէ զանազան արհեստնե-  
 րու միջոցով։ Այսպէս քարերը  
 կը տաշէ՝ արձան, աւազան ու  
 ուրիշ զարդեր կը չինէ։ Փայտը  
 կը գործէ ու անկէ անթիւ կարա-  
 սիներ (էշեայ) կը չինէ։ Գետնին

տակեն մետաղները կը հանե,  
գործիքներ, կահեր, զենքեր կը  
շինե : Եյսպէս ամեն մեկ տե-  
սակ նիւթը զատ զատ արհետա-  
ներով կը գործէ ու իր պիտոյիցը  
կը յարմարցունե :

ՄԵԱՆ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԳԱՅԼ

ԳԱՅԼ անտառի կենդանի մըն է,  
վայրագ (եապանի) ու մսակեր է : Կըն-  
ձիթը երկայն է, ականջները կարճ և ու-  
ղիղ, պոչը հաստ ու մոխրագոյն երկայն  
մազերով ծածկուած, աչուըները կապոյտ  
ու փայլուն, բերնինձեղքուածքը մեծ, վի-  
զը այնչափ կարճ է՝ որ երկու քովին չի կըր-  
նար դառնալ. ուստի քովանց նայել ու զած  
ժամանակը կը պարտաւորի իր բոլոր մարմի-  
նը հետը դարձունելու : Գայլին հոտստե-

լիքը խիստ սուր է և կենդանեաց մէջ ալ  
ամենէն շատակերն է :

Դայլը՝ իր արտաքին ձևովը թէպէտ  
շատ կը նմանի շունին, բայց բնութեամբ  
բոլորովին տարբեր են իրարմէ ու իրարու  
ալ թշնամի : Փօքրիկ շուն մը գայլ մը տես-  
նելու ըլլայ կը դողայ, միայն հոտն առ-  
նելու ըլլայ կը փախչի . բայց իր ուժը  
ճանցող չափահաս շուն մը կը յարձակի  
գայլին վրայ ու մինչև սպաննէ նէ կը ծեծ-  
կուի : Ուէ որ գայլը յաղթելու ըլլայ, իր  
որսը կը գիշատէ ու կը լափիէ . իսկ շունը  
աւելի մեծաննձն ըլլալով՝ միայն ըրած յաղ-  
թութիւնը բաւական կը սեպէ :

Վիս ուտելու ախորժակ ունեցող կեն-  
դանեաց մէջ գայլին ախորժակը ամենէն  
սասաիկ է . և որչափ որ այս ախորժակին  
հետ բնութիւնը զայն յագեցունելու մի-  
ջոցներ ալ իրեն տուեր է, այսինքն, իրեն  
զէնք, խորագիտութիւն, թեթևաշար-  
ժութիւն և ուժ տուած է, այսու ամե-  
նայնիւ շատ անդամ անօթի կը մեռնի .  
վասն զի, մարդը իրեն հետ պատերազմ  
բացած ըլլալուն, զայն կը պարտաւորէ  
փախչելու և անտառներու մէջ բնակելու :  
Բնութեամբ երկըստ է . բայց հարկաւ  
համարձակ կը ըլլայ : Երբոք անօթութիւնը

զինքը կը ստիպէ , վտանգը կը դիմագրաւէ  
կ'երթայ մարդուն պաշտպանութե՞ը տաւ  
կը եղած կենդանիներուն վրայ կը յար-  
ձակի : Գեղերը կ'իջնոյ , բնակարաննե-  
րուն բոլորտիքը կը թափառի , դուրս մը-  
նացած կենդանիները կը յափշտակէ , փա-  
րախները (աղըլ) կը մտնէ , դռներուն  
տակը եղած հողը կը փորէ կը փոսցընէ ու  
անկէ կատաղաբար ներս մտնալով՝ իր որ-  
որ ընտրելէն ու տանելէն տուաջ դտածը  
կ'սպաննէ : Վերջապէս երբոր խիստ անօ-  
թեցած ըլլայ , ամեն բան յանձն կ'առնէ ,  
նոյն խոկ մարդոց վրայ կը յարձակի , իր  
ահօթութենէն մինչև իրեն վրայ կատա-  
զութիւն ալ կուգայ յորմէ սովորաբար  
մեռնելով կ'աղատի :

Երբոր դայլ մը թակարդի մը (տու-  
զաք) մէջ բռնուի , այնչափ կը զարհուրի ,  
որ կրնայ մէկը անոր վիղը անուր (թասմա)  
մը անցունել , կապել , և ուղած տեղը  
տանիլ , կենդանւոյն կողմէն առանց բար-  
կութեան փոքրիկ նշան մը անդամ տես-  
նելու :

**Ա Ե Ս Ե Վ**

**Ա Թ Ա Կ**

Ե Յ Ճ մ ը արծելու համար դաշտը Երթալու ժամանակը իր ձագը գոմին մէջ վակեց , ու պատուիրեց որ դուռը իրմէ ուրիշ մէկուն չի բանայ : Այս պատուերը զայլին մէկը լսեց , որ հնե գոմին մօտ անդ մը ծածկուեր էր , ու այծը դաշտին պէս վազեց և կաւ գոմին գուռը զարկաւ , ու ձայնը փախելով այծու ձայնի ձևացանելով լսաւ ։ Աւլին : “ Զագուելու , Երթալու ժամանակս մօսցայ ” քեզ սիրելու . շուտ ըրէ , գուռը բաց , որ քեզ սիրեմ . ո բաց դուռը սիրական մօրըդու : Խոկ ուլը՝ մօրը պատուերը յիշելով՝ նախ դռանը ծակեն նայեցաւ ու ձանցաւ գոյլին խարդախութիւնը ու պատասխան տուաւ . “ Ձեմ ” կրնար բանալ . իրաւ , քու ձայնդ այծու ձայնի կը նմանի : բայց մարմններ բողբովին գայլ կը աեսնեմ , աւստի չեմ կրնար քեզի վատահիլ ” :

**Խ Ր Ա Տ**

ՈՐՈՎՀԵՏԵՒ ՊՂԱՅՔ մինչև որ աշխարհին ի՞նչ է , մարդն ի՞նչ է , աշխարհի մէջ ի՞նչ ի՞րշութիւններ՝ ի՞նչ դժուարութիւններ կան՝ չի հասկընան , չն կրնար ինժղութեաւն իրենց ճամբայ իլ բանալ , ուստի իլ պարտաւորին որ ի՞րշուառու մարդոյ ըստծին մտիլ ը-

նվան, իրենց ծնողացը՝ դաստիարակին իսմ իրենց լը-  
նամակալը՝ եւշներուն իշխանութենէն պատուիլ  
չուղեն։ Օքայէտ առջի բերանը իրենց արուած  
իրադաները իիսպ իսմ դառն կ'երևանան, Բայց լի  
որ անոնց անսան, զախահաս եղած ժամանակին իւ  
հասկընան որ այն դառն երևած իրադաները՝ դառն  
դեռէրուն պէս իրենց կինդանութեան պատճառ  
եղած էն։ Տղայք իրենց անփոքութեամբը չեն  
իրար աշեն գեշեն որշել. Վասն չեն, իսբերայ  
հարրի գեւը դժո աշեն գոյներով իրենց իւ շու-  
շունեն։ Առափի մինչեւ որ գայլը այծեն որշելը-  
շատ իւլչ ու իմասպութիւն սպանան, պէտք է որ  
իրենց թծերնուն խօսքին անսան ու պատճերնին  
կտպարեն որ առափին թշի ուշեն պէս իւրուառի  
աղապին։

---

## ՄԵՍԻ Դ.

ՎԱՐԺԱՌԵԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

ՈՐՈՎՃԵՏԵԿ. որպիսութիւն.  
ցանկալ. հաճոյական. վասա-  
կար. ատել. յարմար. զուարճա-

լի. կարօտութիւ. սակայն. ստեղծել. նիւթ. գործածութիւն. աւելորդ. վաճառել. գնել. խիստ. ստանալ. փոխարէն. վաճառականութիւն. բարիք. հետեաբար. հաստուած. արհեստ. արձան. աւազան. զարդ. կարսի. մետաղ. կահ. գենիք. տեսակ:

Գայլ. անտառ. վայրագ. մասկեր. կնճիթ. մօխրագոյն. կապոյտ. փայլուն. ճեղքուածք. վեղ. պարտաւորիլ. հոտոտելիք. շատակեր. արտաքին. չափահաս. յարձակել. որս. գիշտել. լավել. մեծանձն. յաղթութիւն. շատանալ. ախորժակ. սաստիկ. յագեցնել. միջոց. խորագիտութի. թեթևաշարժութիւն. երկչուտ. հարկ. համարձակ. ստիպել. դիմագրաւել. պաշտպանութիւն. թա-

փառիլ . յափշտակել . փարախ .  
կատաղաբար . թակարդ . զար  
հուրիլ . անուր :

Աւլ . դաշտ . ձագ . գոմ . փա  
կել . պատուիրել . ձեացունել .  
յիշել . խարդախութիւն . բոլո  
րովին . վստահիլ . փորձութիւն .  
փորձաւու . դաստիարակ . խնա  
մակալ . իշխանութիւն . անսալ .  
չափահաս . դառն . կենդանուի .  
անփորձութի . խաբեբայ . գոյն .  
կորուստ :

### ՀԱՐՑՄՈՒՆՔ

Ի՞ն ԶՊԵՍ կ'ըլլայ որ մարդս որ մէկ բանը կ'ուզէ  
ու որ մէկէն ալ հեռու կը փախչի : - Մարդս իրեն պէտք  
եղած բանները ուրկէց կը ձարէ : - Մարդս կրնայ մի բան  
մը ստեղծել : - Հասկա ի՞նչ կերպով ձեռք կը բերէ իր  
գործածած անթիւ բարիքը : - Ի՞նչ է վաճառականու-  
թիւնը : - Ի՞նչ է վաճառականութեամբ կրնայ մարդս դոհ ապրիլ :

Ի՞նչպէս է գայլին ձեւ ու անոր բնութիւնը : - Ի՞նչ  
կ'ընէ գայլը երբոր թակարդ մը բռնուի :

Ի՞նչ առակ դիտես գայլին վրայ ինծի պատմելու :  
- Ասկէ ի՞նչ խելք սորմելու է :

Ի՞նչ կը նշանակեն , որպիսութիւն , ցանկալ , պա-  
սակար , ատել և այլն բառերը :

# ՊԵՐՋՈՒԹԻՒՆ Ժ.

---

## ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՎԵԿՈՒԹԻՒՆՔ

ՄԱՐԴԾ ԲՆԵ բան որ իրեն  
քիչ մը օգուտ կրնայ ընել նէ  
Երկրի վրայ ունեցերէ : Երկիրը  
շատ բաներ կը բուզունէ որ ի-  
րեն կերակուր կ'ըլլան : Ասոնց  
մէջ գլխաւորը ցորենն է . որ ինք  
կը մշակէ կը շատցունէ ու կը  
լաւցընէ : Այս բոյսին հունտը  
Երկան (տէյիրմէնթաշը) ըստած  
քարով կ'աղան ու ալուր կը շի-  
նեն : Ասիկայ մարդուն գործա-  
ծած կերակուրներուն ամենէն  
աղէկը , ամենէն առողջը ու ա-

մենէն շատ գործածուածն է :  
 Ենիսմոր (մայասըզ) ալիւրով  
 խոհարանի տեսակ տեսակ զան  
 գուածները կը շինեն . ցորենով  
 ձուար (պուլկուր) օսլա (նշաս  
 թայ) և այլն կը շինեն : Ցորենի  
 յարդերը՝ ընտանի կենդանեաց  
 կերակուր կ' ըլլան ու անոնց ան  
 կողին շինուելու կը գործածուին :  
 Եսկեց զատ բրինձն ու եղիպտա  
 ցորեանն ալ մարդուն պատուա  
 իան կերակուր մը կուտան :

Կագանակն ալ նաև համեզ  
 կերակուր մը կուտայ , մանա  
 ւանդ լեռնականներուն համար  
 խիստ առողջ : | Եռնականը զա  
 նիկայ կը չորցունէ , կ' աղայ , ա  
 լիւր կը շինէ , ու ջրով եփելով  
 անկէ խիւս (խաւիծ) կը շինէ :  
 Եսանկ ալ , դաշտաբնակ հովիւ  
 ները՝ իրենց խիւսը եղիպտա  
 ցորեանի ալիւրով կը շինեն :

զետնախնձորներն ալ կերակուր  
մըն են, որ Եւրոպայի մէջ, մա-  
նաւանդ ցորեն քիչ եղած տա-  
րին շատ կը գործածուի :

Այս կերակուրներէն զատ  
մարդս երկրէն կը ժողվէ լուբիա  
(ֆասուլիա, ոլոռն (պիզելիա),  
բակլայ, սիսեռ (նօհուտ) և ոսպ:  
Այս ընդեղէնները եփուելէն ե-  
տեւ ախորժ կերակուր մը կ'ըւ-  
լան իրեն, մանաւանդ որ միայն  
հացով ու խիւսով ապրիլը ձանձ  
բալի կ'ըլլար :

Ամառը երկիրը մարդուն ա-  
նանկ բերքեր կուտայ որ իր ծա-  
րաւը կ'անցունեն ու կը զովա-  
ցունեն : Այս բերքերը միրգերն  
են (եէմիշ), որ որչափ եղած տե-  
ղերնին տաք ըլլայ, այնչափ ալ  
աւատ ու հիւթեղ կ'ըլլան :  
Բայց երբոր միրգերը խակ (խամ)  
եղած ժամանակնին ուտուին

կամ թէ չափեն աւելի հասած  
կամ չափե աւելի շատ ուժութին՝  
փորհարութի (խալ) կը պատճառ  
ուն ու մինչև անգամ տեղով  
կը պատճառ ու կը մեռցընեն  
ալ : Ասանկով մարդս իր պիտոյի  
ցը համեմատ պտուղներ ալ ու  
նի : Ասկէց զատ, աղքանները ու  
տեսակ տեսակ կանանչեղէննե  
րը զինքը կը զովացունեն :

---

## ՄԸՍՆ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԶՐԾՈՒՆ

Զ ՐԾՈՒՆ (գունտուղ) ըսուած զար-  
մանալի կենդանին՝ Ասիայի ու Եւրոպայի  
հիւսիսային կողմերը կ'ըլլայ . բայց Ամե-  
րիկայի հիւսիսային տեղուանիքը աւելի շատ  
կը գտնուի : Զ րշունք երկակենցաղ այս-

ինքն թէ ցամաքը և թէ ջրի մէջ բնակող  
 կենդանի մըն է . անմարդաբնակ տեղ  
 ուանքը կը սիրէ ու իր նմաններուն հետ  
 ընկերութեամբ կ'ապրի : Տ ըշունին եր-  
 կայնութիւնը սովորաբար երեք ոտնաչափ  
 կ'ըլլայ . պոչին երկու ծայրը բարակ ու  
 մէջ տեղը տասուերկու մատնաչափ հաստ  
 է , տակի կողմը տափակ , վրան քիչ մը  
 ուռած . պոչին վրայ մազի տեղ ձկան պէս  
 թեփ (փուլ) ունի : Վ ըայի մորթը կա-  
 կուղ , ողորկ , ու փայլուն . գոյնն ալ սո-  
 վորաբար խահուէի գունով . երբեմն սե-  
 կ'ըլլայ , երբեմն ալ բոլորովին ճերմակ :  
 Դլուխը գրեթէ քառակուսի է բոլորովին ,  
 ականջները կլոր ու կարճ , անանկ որ հա-  
 զիւ կ'երենան ու աչուըները մանր : Ի-  
 րանը սկիւռ (զինձապ) կենդանիին պէս  
 չորս հատ հատանող ակռաներ ունի , ա-  
 նանկ սուր ու ամուր՝ որով ծառերը կը  
 կտրէ , կը տաշէ ու կը քաշէ կը տանի :  
 Առջեի ոտուըները կարճ են ու մկան ոտ-  
 քի կը նմանին . ասոնք իրեն իբր թէ եր-  
 կու ձեռք են , որոնք գոնէ կապիկի պէս  
 ճարտարութեամբ կը գործածէ . այս եր-  
 կու ոտքին մատուըները իրարմէ շատ զատ  
 են . բայց ետեի երկու ոտքին մատու-  
 ները հաստը մաշկով մը իրարու միացած

Են, անոր համար ձուկերուն թևին պէս  
ջրին մէջ իրեն լողալուն կ'օգնեն :

Ո՞նչև հիմայ ճանցուած կենդանինե-  
րուն մէջ այս կենդանիին պէս ճարտար  
(հիւնէրլի) ու խելք բանեցունող կենդա-  
նի չի կայ : Անանկ բաներ կ'ընեն, որ կար-  
ծես թէ մէջերնին խօսք դրեր են որ ի-  
րարու ընկերութիւն ընեն, օգնեն, ու  
պաշտպանեն :

Այս կենդանիները յունիս ու յու-  
լիս ամսոց մէջ կ'սկսին ժողովիլ որ մէկ տեղ  
ընկերութեամբ առվին . և ամեն կողմէն  
կը թափին կուգան ջրերու եղերքը կը ժո-  
ղովին և շուտով թիւերնին մինչև երկու  
իրեք հարիւրի կ'ելլէ : Թէ որ գտած ջրեր-  
նին միշտ մէկ աստիճան բարձրութեան  
մընալու բան է նէ՝ ինչպէս են լիճերու  
ջրերը, իրենց բնակութերը բոլորը թումբ-  
կամ պատ չեն շիներ . բայց թէ որ վա-  
զուկ ջրեր են, բարձրանալու ու ցածնա-  
լու ընդունակ են նէ՝ անոնց եղերքը ա-  
նանկ թումբ մը կը շինեն, որ ջուրը միշտ  
մի և նոյն բարձրութեան մէջ կը պահէ :  
Այս թումբը հասարակօրէն ու թսուն  
կամ հարիւր ոտնաչափ երկայնութիւն ու  
վեցէն մինչև տասուերկու ոտք հաստու-  
թիւն ունի տակի կողմը . քանի կ'երթայ

կլնեղնայ , ինչուան վրայի երեսը երկու իրեք ոտնաշափի կ'ըլլայ :

Այս թումբը շինելու համար նախ առուներուն ծանծաղ (արդ) մէկ կողմը կ'ընտրեն : Յէտ որ ջրին եղերքը անանկ մեծ ծառ մը գտնուի որուն իցնալը հնարաւոր ըլլայ , նախ անիկայ կործանելու կ'սկսին որ իրենց շինուածին գլխաւոր կտորը ըլլայ : Ըատը մէկ տեղ կլնատին այն ծառին բուրը , կը կրծեն , ու անանկով քիչ ժամանակին մէջ կը կտրեն , իր երկայնութեանը ջրին մէջ կը ձգեն ու ճիւղերն ալ վրայէն կը կտրեն , որ ուզած տեղերնին հաւասար ուղղութեամբ կարող ըլլան գնելու :

Այս միջոցին ուրիշ ջրշուններ առուին եղերքը կը պարագին այլ և այլ հաստութեալ փայտեր կը կտրեն ու զանոնք ցից շինելու համար պէտք եղած բարձրութեամբը կը կտրեն , որ սովորաբար հինգ վեց ոտնաշափ բարձր կ'ըլլայ : Ետքը զանոնք առուին եղերքը տանելէն ետեւ ջրերուն միջոցով որոշած տեղերնին կը տանին , անոնց ծայրը միշտ ակռաներնուն մէջ բռնելով : Այս փայտերը քովէքով ջրին եղերքը գետինը ցից կը զարնեն ու ծառի ճիւղերով ալ զանոնք իրար կը հիւսեն : Երբոր որ մէկը այն փայտի կտորվանքները գրեթէ

ուղիղ կը բռնեն կը կենան, ուրիշներն ալ  
ջրին մէջ մտնալով առջևի ոտքովնին գե-  
տինը ծակ մը կը փորեն ու ցիցը մէջը կը  
վարսեն (տիքմէք) ու ճիւղերով իրար կը  
կապեն : Յետոյ ջուրը այն ցիցերուն մէջ  
տեղէն ասդիի կողմը չանցնելու համար,  
այն պարապ միջոցները քարով, աւազով  
ու կաւով (չամուր) կը լեցընեն, և այն  
կաւն ալ իըենք կը շաղեն ու ոտքովնին կը  
թրեն, ու պոչովնին ալ կը ծեփեն որ ի-  
րենց ծեփիչ գործիքի (մալա) տեղ կը բռնէ :

Զ ըշունները՝ այս հասարակաց մեծ  
շինուածը ՚ի միասին շինելէն ետե, որ  
այնչափ ալ հաստ ու ամուր կ'ըլլայ որ  
մարդ կընայ վրան համարձակ քալել,  
խումբ խումբ կը բաժնուին ու իրենց մաս-  
նաւոր տնակները շինելու ձեռք կը դար-  
նեն : Այս տնակները ցիցէ շինուած հիւ-  
ղեր են (գուլիպէ), երկերկու դռնով՝ ո-  
րոնց մէկը ջուրը կը հանէ ու մէկալը ցա-  
մաքը : Զ ուրը հանելու դուռը անանկ  
խորունկը կը շինեն որ ինչուան այն տեղը  
սառելը խիստ դժար կ'ըլլայ : Այս շինուած-  
ները հասարակօրէն հաւկըթաձև ու կը ը-  
են հինգ կամ վեց ոտք տրամագիծ ունին,  
մէյ մէկ յարկ (խաթ) ունին, բայց եր-  
բեմն իրեք յարկովն ալ կը գտնուի ու մէ-

ջերնին մինչև 10 կամ 15 սենեակ պարունակողը կայ : Այս անակներուն պատը երկու ոտնաչափ հաստութիւն ունին , տանիքնին (տամ) դրսէն մէյ մէկ դմբեթի կը նմանի , որոնց մէջ անձրեւը բնաւ չի կը նար մոնալ , և տնակին յատակն ալ ջրին երեսէն այնչափ վերը կը կենայ որ ամենաին ընկղմելու վտանգ մը չըլլար :

Այս տնակիներուն նիւթերը (քէրէստէ) , փայտ , քար ու աւազախառն հողեն , որ զարմանալի ճարտարութեամբ ու մարդավայել զգուշութեամբ մը կը գործածեն , ու դրսէն իրենց պոչովը անանկ ծեփ մը կուտան ու բոլոր շնչերնին անանկ յարմարութեամբ վայելչութեամբ ու խոհեմութեամբ կ'ընեն , որ մարդու ձեռօք շինուած կը կարծուին :

Ամեն մէկ տնակի մէջ մէյ մէկ շտեմարան կայ , որ ամեն տնւոր իր ձմեռուան ապրուսոր ծառի կեղևներէ ու կակուզիւղերէ կը լեցունէ . իրենց այս սովորական կերակուրը առանց կարգի լոկ իրարու վրայ կը դիզեն : Ամեն մէկ տան բնակիչները զագ զագ են ու երկուքէն մինչև 16 ու 18 ջրշուն ալ մէկ տեղ կը բնակին . ասոնք ամենն ալ հաւասար իրաւունք ունին իրենց շտեմարանին համբարը գործա-

ծելու , ու բնաւ երբէք իրենց դրացիներուն ունեցածը չեն կողոպտեր :

Այս Ճարտարապետաց ընկերութիւնը որչափ բազմաթիւ ալ ըլլայ , մէջերնին ամեննեին գժտութիւն մը չի պատահիր : Երբոր իրենց գործքը կը լմբնցունեն ու իրենց պաշարը կը համբարեն , ալ անկէ ետև խաղաղութեամբ կը հանգչին :

Զ ըշան մորթը բարակ բրդով ու կակուղ կ'ըլլայ , ասկէց կը շինուին գուրապաներ (չօրապ) , գլխարկներ (շապկայ) և զարդի հագուստներ : Այս կենդանւոյս աճուկներէն կ'ելլէ այն բժշկական հիւթը որ տաճկերէն Գունդապուլ ամպէրի կ'ըսուի :

Եգ ջրշունը յունիսի վերջերը կը ցըկնի , և սովորաբար երկու ձագ մէկէն կը բերէ , որ ինչուան իրեք տարի իրենց մօրը քովը կը կենան , ետքը կ'ելլեն իրենց զատտնակներ կը շինեն , երբեմն ալ ամենքը մէկ տնւոր կ'ըլլան կը կենան մէկ տեղ :

Երբոր ձմեռ կ'ըլլայ , որսորդները կուգան ջրշունին մորթը առնելու . այն ժամանակը բոլոր այն տնակները կամ մանաւանդ փոքրիկ հիւղերը կ'աւրշտկին ու ձեռուընուն փախչող ջրշունը մէյ մ'ալ ուրիշներուն հետ մէկ տեղ ընկերութք ապրելու չի համարձակիր :

Որսորդները ջրշուն բռնելու համար  
կ'երթան անոնց տնակներուն ջրի վրայ  
նայող դուռը կը գոցեն, ցամաքի դուռը  
կը մեծցունեն, ետքը իրենց որսի շունը  
ներս կը խօթեն, անիկայ կը մանէ, ջրշու-  
նին մէ կը ակռաներով կը խաճնէ, որսորդ-  
ներն ալ շանը ետեկի ոտուըներէն կը բըռ-  
նեն, երկուքը մէկ տեղ դուրս կը քաշեն։  
ջ ջրշուններուն իրարու վրայ ունեցած  
սէրը այնչափ է, որ անգամ մը երկու ջըր-  
շուն կան եղեր տեղ մը պահած, անոնց  
մէ կը դիպուածով մը կը մեռնի. ան ատե-  
նը մէկալ ընկերը այնչափ կը տրտմի, որ  
ցաւէն բան չուտելով ինքն ալ կը մեռնի։

Այս կենդանիներուն որչափ կերակուր  
արուի, ջրին մէջ կը թռչեն ու ետքը կ'ու-  
տեն. և բնութեամբ մաքրասէր ըլլալով՝  
շատ անգամ ոտուընին կը լուան, և ակ-  
ռանին կը մաքրեն։

Կ'ըսեն թէ ամեն ջրշուն իր տնակին  
մէջ իրեն համար զատ անկողին ունի՝ ե-  
ղեգէ, տերեւէ և ուրիշ թեթև բաներէ  
շինած։

ջ ջրշունին ընտանեցածն ալ կայ կ'ըսեն։

---

## ՄԵՍՆ Գ.

## ԱՌԱԿ

## ԶՐԾՈՒՆ ԵՒ ՀՈՒՆ

Ըստն մը ջրշունի մը ետեէ ինկաւ . ջրշունն ալ ձեռքէն աղատելու համար ինքզինքը ջուրը նետեց . շունն ալ անոր ետեէն ջուրը նետուեցաւ լողալով գնաց անոր հասաւ . և այնչափ մօտեցաւ որ բերանը բացաւ պիտի բռներ . բայց ջրշունը մէկէն ջրին տակը մտաւ ու աներեսոյթ եղաւ : Եւ այսպէս շունը կորսնցուց իր որսը այն կէտին , որ ձեռքը ձգելէն բնաւ տարակոյս չունէր :

## ԽՐԱՏ

ԵՐԲՈՐ անիրաւ ու խաբեբայ մէկը առջա-  
մանակեայ յաջողութեն կը գտնէ կամ կը մէծնայ ,  
պէտք չէ որ անոր յաջողութեանը խաբուելով մէծ-  
ու անոր նմանել ու լունաք . այլ պէտք է որ համբե-  
րենս ու շուտով կը պեսնենք որ այն յաջողութեն-  
ները անցաւոր են . Վասն զի՞ անհնար է որ գեշը  
մինչև վէրջը յաղթական գտնուի . ամեն բան իր  
վախճանովը կը սլսակի կ'ըսէ իմաստունը :  
Ամանապիս լի որ չեղի առջամանակեայ հարսապո-  
լիւն մը կամ պարիւ մը հասնի , պէտք չէ որ գը-

հանալով ու հպարտանալով ընկերի վրայ ծուռա ա-  
չօք ու գոռողաբար նայիս . յէշէ որ այն վագահա-  
ցած հարստութիւնու իրաւոյ մէկնեն տենէ հեռա-  
նալու ու յոյսու պարապը հանել = Առշն դիլսո-  
ժան իւ երարեւ , որ մինչև ետքի իւրը՝ մարտու-  
պէտք չէ որ իւ մէծութեանը վրայ երանի պայ : Ե-  
թեն բանին վախճանն է գովել :

---

## Մ Ա Ս Ա Ն Դ .

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

Գելեսեւոր . բոյս . հունտ .  
երկան . մեքենայ . աղալ . առողջ .  
անխմոր . խոհարան . զանգուած .  
ձուար . օսլա . յարդ . եգիպտա-  
ցորեան . շագանակ . համեղ . մա-  
նաւանդ . լեռնական . աղալ .  
խիւս . դաշտաբնակ . հովիւ .  
գետնախնձոր . լուբիա . ոլուն .  
սիսեռ . ձանձրալի . միրդ . հիւ-  
թեղ . համեմատ . աղցան :

Դ ըշուն . երկակենցաղ . ան-

մարդաբնակ . ոտնաչափ . մատ-  
նաչափ . ողորկ . քառակուսի . ըս-  
կիւռ . կասլիկ . լողալ . պաշո-  
պանել . ընդունակ . թումբ .  
ութուն . առու . ծանծաղ . հնա-  
րաւոր . ցից . վարսել . շաղել .  
խումբ . հիւղ . սառիլ . հասա-  
րակօրէն . տրամագիծ . յարկ . պա-  
րունակուլ . գմբեթ . ընկղմիլ .  
նիւթ . աւազախառն . մարդա-  
վայել . շտեմարան . կեղեւ . լոկ .  
զոյդ . կողոպտել . գիտութիւն .  
պաշար . համբար . գուրպա . գըլ-  
խարկ . բժշկական . էգ . որսորդ .  
համարձակել . սէր . գիպուած .  
մաքրասէր . եղէգն . ընտանենալ :


Կներեցիթ . կէտ . տարակոյս .  
յաջողութիւն . համբերել . ան-  
ցաւոր . յաղթական . վախճան .  
պսակ . իմաստուն . առժամանա-  
կեայ . վրանալ . գոռողաբար .  
վստահանալ . գովելի :

## ՀԱՐՑՄՈՒՆՔ

ՅՈՐԵՆԸ Ի Ի՞նչպէս կը պատրաստեն ուտելու համար . և ի՞նչ տեսակ բաներ կը շինուի ցորենէն : - Ուրիշ ի՞նչ հընտեղէն ունի մարդս ուտելու : - Յարդը ի՞նչ բանի օգուտ ունի : - Շագանակը ի՞նչ բանի կուգայ : - Դաշտաբնակ հովիւները ի՞նչ կ'ուտեն : - Մարդս ի՞նչ ընդեղէն ունի ուտելու : - Համեղ միրդերը ո՞ր երկիրնեռուն մէջ կը բուսնին :

Ջրշունը ո՞ր երկիրները կը գտնուի : - Այս կենդանիները ի՞նչ կերպով թումբ կը շինեն ջրերուն եզերքը : - Ի՞նչպէս և ինչով կը շինեն իրենց տնակը : - Ո՞ր ամսոց մէջ կը ժողովին մէկ տեղ ապրելու համար : - Ի՞նչպէս է ջրշունին տնակին ձեւը , մեծութիւնն ու բաժեանմունքը : - Ի՞նչպէս է ջրշունին մարմը և ի՞նչ բանի կուգայ : - Ի՞նչպէս կորսան ջրշունը : - Ուսկից կ'ելէ գունդուռ այլուրի ըստած բժշկական հիւթը : - Ի՞նչ գիտես ջրշան մաքրասիրութեանը վրայ : - Ի՞նչ առակ գիտես ջրշան վրայ : - Ասկէ ի՞նչ խելք սորվելու է : - Ի՞նչ կը նշանակէն , բոյս , հունտ , երկան , մեքենայ , աղալ և այլն բառերը :

# ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԵ.



## ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՔ

ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐԸ աւելի համեղ  
ընելու համար զանոնք համեմել  
(թէրպիսէ էթմէք) հարկ կ'ըլլայ:  
Եղը անոնց համը կ'եւեցունե  
ու զանոնք աւելի ախորժելի կ'ը  
նէ . ասկէց 'ի զատ աղը կերա  
կուրները աւելի դիւրամարս կ'ը  
նէ : Չէթը մեր երկիրներուն  
մէջ գործածուած համեմներուն  
խիստ աղէկներէն մէկն է . այս  
հեղանիւթը ձիթենիին պտուղն  
է : Ձիթենիին վրայ այս հատե  
րը ձմեռան սկիզբը կը հասուն

նան ու ծառեն վար կը թափին։  
 Այն հատերը կը ժողվեն ու ձի  
 թաղացքի (տէյիրմէն) մէջ կը փըշ  
 րեն։ Այս փշրելէն շինուած խը-  
 մորը մամուլի (մէնկէնէ) մէջ կը  
 ճնշեն, իւղը մէջէն կ'ելլէ որ  
 ամաններու մէջ կ'առնեն։ Առ  
 կէց զատ, տեսակ տեսակ հո-  
 տաւետ խոտեր ալ կան՝ որոնք  
 կերակուրներուն հետ եփուե-  
 լով կամ վրանին ցանուելով ա-  
 ւելի ախործ ու համեղ կ'ըլլան։  
 Այս խոտերէն գլխաւորներնեն,  
 անանուխը (նանէ), կոտեմը  
 (թէրէ օթու), խնկունին (պի-  
 պէրիցէ), կարսոնը (մաղտանոս),  
 ռահանը (ֆէսլիցէն), սոխ, և ու-  
 րիշներ։ Վմանապէս կերակուր-  
 ներուն համը՝ կարագով, շա-  
 քարով, քացախով, լեմոնով ու  
 տեսակ տեսակ պահանջներով ալ  
 կ'աղէկնայ ու կ'եւելնայ։ Պահա-

բեղինաց շատը չնդկաստանի  
 կողմերէն մեզի կուգան, և ա  
 սոնց գլխաւորներն են պղպեղը  
 (պիպէր), կինամոմոն (թարչին),  
 մեխակ (քարանֆիլ) և այլն. որ  
 հասարակօրէն փոշի կը դարձու-  
 նեն ու կերակուրներուն վրայ  
 կը ցանեն: Մեր գտնուած եր-  
 կիրները սովորութիւն եղած է  
 որ հում սոխը ու սխտորն ալ  
 իբր համեմկըդործածենու կ'ու-  
 տեն. բայց ասոնց դժոխրմբեր  
 գարշելի հոտին նայելով ու մար-  
 դուս ստամբսին մէջ պատճա-  
 ռած պղտորութեանը ու այլայ-  
 լութեանընայելով մարդսխստ  
 բիրտ ու շինականի քիմք ունե-  
 նալու է որ անկէ համ առնէ:  
 Այս մասին մենք ալ չնդկաս-  
 տանի վայրենիներէն վար չենք  
 մնար, որ խտալերէն ասսաֆերէտիստ  
 (որուն հայերէն դեաղը կը)

նանք ըսել ) ըսած անտանելի  
խէժը՝ իբր պատուական համեմ  
մը ամեն կերակուրներնուն մէջ  
կը գործածեն :

Ասանկով մարդս կարող ե-  
ղած է շատ կերպով իր կերա-  
կուրներուն համը աղէկցունե-  
լու, փոխելու ու աւելցունե-  
լու : Մարդս իր կերակուրը մի-  
այն երկրին վրայէն չի հաներ :  
Ենոր վրայ շրջող կենդանիներուն,  
ջրին մէջ ապրող ձուկերուն, օ-  
դին մէջ թռչող թռչնոց շատն  
ալ իրեն պատուական կերակուր  
կ'ըլլան : Ենոր համար մարդս խո-  
տեղէններէն աւելի հիւթեղ՝  
ուրիշ տեսակ կերակուրներ ու-  
նեցաւ : Եզր, մանաւանդ մատ-  
ղաշ ըլլայ նէ . այծը, ոչխարը,  
գառը, իրեն սովորական կերա-  
կուրներն են : Եյս առջի իրեք  
կենդանիները իրենց միսէն զատ

մարդուն կաթ կուտան, որմե կա-  
 րագը կը հանէ՝ իբր համեմ կը  
 գործածէ, ու պանիր կը շինէ ու  
 իբր կերակուր կը գործածէ։ Վաև  
 այս կենդանիներուն մէկքանիին  
 միաը կ'աղէ, կը չորցունէ ու բո-  
 լոր տարին կը պահէ։ Չուկերն  
 ալ աղուելէն ու չորնալէն ետև,  
 միս չի գտնուած տեղուանիքը  
 մարդուն գլխաւոր կերակուրը  
 կ'ըլլան։ Հաւը, անոր հաւկիթը  
 ու վառեակներն ալ բոլոր տա-  
 րին իրեն կերակուր կ'ըլլան։  
 Վմանապէս Եւրոպայի մէջ նա-  
 պաստակը (Ժավան), Եղջերուն  
 (կէյիկ) դորտիկները (արտօճ  
 գուշու), փասիանները (սիւ-  
 լիւն) կաքաւները (քէքլիկ) սա-  
 րեակները (սրղըրճըք) արտուտ-  
 ները (չայլը գուշու) բադերը  
 (էօրտէք) սագերը (քազ) հընդ-  
 կահաւները (հինտի) և ուրիշ

շատ տեսակ հաւերու թռչուն  
ներ մարդուն կերակուր կ'ըլան,  
մանաւանդ աշնանու ձմեռուան  
մէջ, երբոր ալ երկիրը իրեն պը-  
տուղ չի տար :

Մարդս կազդուրելու հա-  
մար խմելիքներու ալ կարօտ էր :  
Խաղողը ձմլուելով իրեն գինի  
կուտայ . ուրիշ բոյսերն ալ ի-  
րեն գարեջուր ու տեսակ տե-  
սակ ըմպելիքներ ու օշարակներ  
(չէրպէթ) կուտան : Եյս խմե-  
լիքներուն շատը զօրաւոր բաներ  
են, ուստի մարդս անոնց մէջ  
չուրխառնելով զանոնք կը մեղմէ :

## Մ Ա Ս Ն Բ .

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՔԱՆԱՆ ԵՒ ՀԱԿ

ԵՔԱՆԱՆ ու հաւը երկաւ ընտանի

կենդանիներ են որ գոյնի կողմանէ իրար-  
մէ շատ տարբեր են : Աքաղաղը նշանա-  
ւոր է իր հասակին գեղեցկութեամբը ,  
պերճ ու շքեղ քալուածքովը , իր երկայն  
բիտովը (մահմուզ) , մսոտ , ատամնաձև ,  
կենդանի ու փայլուն կարմիր գոյն ունե-  
ցող բբուկովը՝ (խպիք) , կղակէն կախուած  
մորուքովը՝ իր փեառուրներուն շքեղ ու  
քաղմաղան գոյներովը ու իր պոչին կամա-  
րաձև վայելուչ փետուրներովը : Դիւզի  
մէջընակող մարդոց համար աքաղաղը կեն-  
դանի ժամացոյց մըն է :

Ջորեկուան թռչուններուն մէջ աքա-  
ղաղէն ու սոխակէն (պիւլպիւլ) ուրիշը  
չի կայ որ գիշերն ալ երգէ : Աքաղաղնե-  
րը պերճ ու սրտոտ են , շատ տաքութը  
կը ծեծկուին : Անգղիայի մէջ մեծ խնամ-  
քով այս աքաղաղներէն կը սնուցաննեն որ  
ծեծկուցուննեն : Եւ այս կուիւներուն ալ  
քաղմաթիւ հանդիսաւորներ կը ժողվուին  
ու մեծ մեծ գումարներ գրաւ (պէս) կը  
դրուին :

Միջակ հասակաւ ու սևափետուր հա-  
ւերը խիստ ածան համարուած են : Հա-  
ւերը՝ որովհետեւ տարւոյն մեծ մասը շատ  
հաւկիթ կ'ածեն , թէ որ շարունակ ա-  
նանկ երթար՝ անշուշտ չէին կրնար գիմա-

նալ . ու -ստի շատ ատեն իրեք չորս տարիէն  
ետև ածելէն կը կտրին :

Հաւը 21 օր կը թիսէ . բոլոր այս ժա-  
մանակը հազիւ թէ իր բայնը կը ձգէ . և  
շատ ատեն թէ որ իր մօտը կեր (եէմ)՝  
չի դնեն՝ ինքնիրեն վնառելու ալ չելեր :  
Հաւը իր հաւկիթները դարձունելու և  
տեղերնուն փոխելու համար իր կտուցը  
կը գործածէ . բայց միայն վառեակը ինք  
կը բանայ ձուին վրայի խեցին , երբոր ալ  
ծնելու ու աղատ քալելու աստիճան  
մեծնայ : Վառեակը խեցին կոտրած ու  
դուրս ելած ժամանակը այնքան տկար  
է , որ կը կարծուի թէ չի պիտի կրնայ ապ-  
րիլ . բայց 24 ժամէն ետքը կը նայիս որ այս  
փոքրիկ թռչունը փետրաւորեր կը վազէ ,  
կը ցամկուտէ , մօրը ձայնին կը դիմէ , ու  
անոր իրեն ցըցուցած ու փշրած հատերը  
կը կտցէ . ու իր փափկութեամբը ամենա-  
գեղեցիկ տեսարան մը կը յօրինէ , որուն  
զուարձութիւնը մօրը ցըցուցած մայրա-  
կան սիրոյ ու ինամատարութեան զար-  
մանալի պատկերով աւելի կ'եւելնայ :

## ՄԵՍՆ Գ.

ԱՌԱԿ

ՀԱՅ ԵՒ ԶԱԳՈՒԽՆՔ

Ա.ՏԵՆՕՔ հաւ մը իր ձագերն առաւ հեռուն  
գնաց ուաելիք գանալու համար , տեսաւ որ ուրուրը (չայ-  
լաք) կը պարտի օդին մէջ իր մանր ձագերը յափշտակելու  
համար : Մէկեն զանանք քովը կանչեց ու թևերուն տակը  
պահելով թշնամւոյն ձեռքէն աղատեց : Ուրուրը երբոր  
հեռացաւ՝ ձագերը կրկին զատուեցան մօրերնուն քովին  
ու սկսան ինքնագլուխ պարտիլ : Քիչ մը ատենէն եսքը  
ուրուրը նորէն եկաւ , հաւը նորէն կանչեց իր ձագերը  
որ գան թևին տակը պահուին . բայց այս անգամ անոնց  
միայն մէկ մասը եկան մօրերնուն քովը պաշտպանուեցան ,  
մէկալ մասը գալ չուղեցին . ուստի , ուրուրն ալ այն  
գուրս մնացածները յափշտակեց տարաւ + այսպէս մօրեր-  
նուն հնազանդողները աղատեցան , ու չի հնազանդողները  
թշնամւոյն ճանկը ինկան կորսուեցան :

Խ Բ Ա Տ

Օ՛ՆՈՂՔ իրենց զա-կըներուն աղէլ ըւլա-  
լուն համար մշտ ինամիք կ'ընեն , գալէս վասնգնե-  
րը պեսնելով մշտ զիս-շուլիններ կ'ընեն . ուստի  
զա-կըներն ալ պէտք է որ այս երախտիքը ճանչնան  
ու անոնց պապուերներուն հնազանդին : Ծակադար

իւնայ ըլլաւ որ ծնողնին իրենց աղէկութանը հա-  
մար երբեմն իրենց ծանր երևած պապուեր ճը  
կամ իրենց աղաք կամքը կապարելուն առջամանա-  
կեայ արգելչ ճը դնեն , բայց անոնց փորձառու-  
թանը ու սիրոյն վապահելը կամ իրենց աղէկու-  
թանը համար ըլլաւը համուշելը պետք է որ  
հը-թեամբ հնապանդին = Հնապանդութեամբ գել  
ելած պոլց պապութիւններ չեն , բայց անհը-  
նապանդութեամբ հաւոռն յագերուան պես իրասուով  
պշտոք իւ գրնուին =

---

## ՄԵՍՆ Դ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԵՐ ԲԱՌԵԲՈՒ

Համեմեւ . հարկ . ախորժե-  
լի . դիւրամարս . ձեթ . հեղա-  
նիւթ . ձիթենի . ձիթաղացք . մա-  
մուլ . ճմլել . հոտաւետ . անա-  
նուխ . կոտեմ . խնկունի . կար-  
սոն . ռահան . կարագ . պղպեղ .  
կինամոմոն . մեխակ . դժոխըմբեր .

գարշելի . ստամոքս . պղտորուի .  
այլայլութիւն . բիրտ . շինական .  
քիմք . խէժ . զջող . թռչուն .  
հիւթեղ . այծ . վառեակ . նաւ  
պաստակ . եղջերու . դորտիկ .  
փասիան . կաքաւ . սարեակ . ար-  
տուտ . բագ . սագ . հնդկահաւ .  
կազդուրել . գարեջուր . օշարակ .  
շիճուկ . մեղմել :

Արաղաղ . հասակ . պերճ .  
շքեղ . բիտ . ատամնաձեւ . բբուկ .  
կղակ . փետուր . ժամացոյց . սո-  
խակ . երգել . սնուցանել . բազ-  
մաթիւ . հանդիսաւոր . գումար .  
գրաւ . միջակ . սևափետուր . ան-  
շուշտ . թխսել . հաղիւ . բոյն .  
կեր . խեցի . դիմել . փափկու-  
թիւն . յօրինել . ամենագեղե-  
ցիկ . տեսարան . զուարճութի .  
խնամատարութիւն :

Ուրուր . ինքնագլուխ . պաշտ-  
պանուիլ . ճանկ . երախտիք .

սպատուէր . առժամանակեայ .  
փորձառութիւն :

---

### ՀԱՐՑՄՈՒՆՔ

ԼՂԸ ի՞նչ բանի կը գործածուի և ի՞նչ օգուտ ունի : - Ի՞նչ բանի կը գործածեն ձեթը և ի՞նչպէս կը պատրաստեն : - Որո՞նք են կերակուրի համեմ ըլլալիք խոտեղէնները : - Որո՞նք են կերակուրի մէջ գործածուած պահարեղէնները : - Ի՞նչ կարդացիր դասիդ մէջ սոխին ու սխոսրին վրայ : - Մարդու ուրիշ կը դանէ իր կերակուրները : - Որո՞նք են մարդուս կերակուր եղող կենդանինները : - Որո՞նք են մարդուս խմելիքները :

Կրնա՞ս նկարագրել աքաղաղին գեղեցկութիւնը : - Ո՞ր տեսակ հաւերը շատ հաւկիթ կ'ածեն : - Ի՞նչ կարդացիր թխսող հաւի վրայ : - Ի՞նչ վիճակի մէջ կ'ըլլայ հաւկիթին նոր ելած վառեակը :

Ի՞նչ առակ գիտես հաւի վրայ : - Ի՞նչ խելք սորմելու է ասկէ :

Ի՞նչ կը նշանակեն , համեմել , հարկ , անանուխ , բիտ , բրուկ և այլն բառերը :

---

# ՎԱՐԺՈՒԹԻՒՆ, Ճ.Բ.

---

## ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

Երկրի վրայ եղած կենդա  
նիներուն ամենն ալ քիչ շատ  
դրսուանց սրաշտապանուած են։  
Չորբոտանեաց գրեթէ բոլորն  
ալ մազով ծածկուած են։ Թըռ  
չունները վետուր ունին։ Կրիա  
ները (թօսպաղը) հաստը խեցի  
մը ունին որ զիրենք ծածկած է։  
Օձերը թեփոտ մաշկ մը ունին  
վրանին հագած։ Խխունջները  
(սայլանկէօղ) խեցի մը ունին,  
որ իրենց հետը կը պտըսցունեն,  
որուն մէջ ցրտէն կը պատսպա

րին կամ կը պահուին երբոր վախ-  
նալու բան մը ունենան : Ասան  
կով երկրի վրայ եղած կենդա-  
նիները ցուրտէն պահուելու  
համար մէյ մէկ կերպ պաշտպա-  
նուած են :

Վինչե ձուկերն անդամ թե-  
փով (փուլ) ծածկուած են . և  
ոստրէներն ալ (ստրիտեայ) խե-  
ցիով : Վիայն մարդնէ , որ մերկ  
կը ծնի , ու իր փափուկ մորթը  
բանով մը ծածկուած չէ : Անոր  
համար , մարդս հագուելու կա-  
րօտ է . բայց աս բանին համար  
ալ շատ միջոցներ ունի :

Վարդուս հագուստներուն  
մէկ մասը բցսերը կուտան ի-  
րեն : Կտաւը , ու կանեփը ջրին  
մէջ կակղելով բարակ թելեր  
կ'արձակեն , որ սանտրուելով ու  
մանուելով դերձան կ'ըլլան : Ա  
սոնցմէ մնացորդը կը սանտրուին

ու խծուծ ( թքաճ ) կ'ըլլան :  
 Դերձանով կտաւ կը գործեն ,  
 կերպ կերպ հիւսուածներ կը շի-  
 նեն ու կար կը կարեն : Կանեփէն  
 ալ լար ( սիճիմ ), չուան , առա-  
 սան ( հալաթ ) և ուրիշ բաներ  
 կը շինեն : Ամանապէս բամպակն  
 ալ կը մանուի : Եյս Ճերմակնիւ-  
 թը՝ որ ձեան կծիք կը նմանի ,  
 բոյսի մը հունտերուն վրայ պա-  
 տած կը գոյանայ : Բոյսերուն մէջ  
 շատեր կան , որ կարճ երկան թե-  
 լեր ունին : Եյս թելերուն պատ-  
 ճառաւը մէջերնին եղած հուն-  
 տերը թեթև կ'ըլլան , ու անանկ  
 փոքրիկ հովով մը օդին մէջ կը  
 ցրուին : Ասանկով այս տեսակ  
 հունտերը՝ հովին միջոցով խիստ  
 հեռաւոր տեղեր կը ցրուին ու-  
 ինկած տեղերնին բողբոջելով  
 բոյս կ'ըլլան : Ուրեմն հունտե-  
 րուն այս թելերը կամ մազմզուքը

պատճառ կ'ըլլան, որ հովերը զա-  
 նոնք ասդին անդին կը տանին ու  
 հետեաբար ալ մի և նոյն բոյսը  
 այլ և այլ տեղուանք կը շատնայ:  
 Ուրիշ հունտեր ալ այս թելե-  
 րուն տեղը նուրբ պարուտակ  
 մը ունին, որ երկու քովին տե-  
 րեի պէս կը բացուի, ու անան-  
 կով հովերուն առջին աւելի  
 գիւրատար կ'ընէ իր մէջը պա-  
 րունակած հունտերը: Աակայն  
 բամպակը բոյսին հունտերէն կը  
 զատեն, կը ժողվեն ու կը մանեն  
 թել կը շինեն, այն թելէն ալ  
 պատրոյկ (ֆիթիլ), ծոպ (սա-  
 չագ), գուլպայ (չօրապ), կարի  
 գերձան, ժապաւէն (շերիտ)  
 կը շինեն ու կերպ կերպ հաստ  
 ու բարակ կտաւներ կը գործեն,  
 որովքոլոր աշխարհը հագուստ  
 կը գտնէ: Չի մանած բամպակով  
 ալ բարձեր, անկողիններ կը լե-

ցընեն ու շիշերու (շիշէ) խծուծ  
կը շինեն : Յամպակը թէպէտ  
շատ երկիրներու մէջ կը բուս  
նի, բայց ամենեն շատը Ամերի-  
կայէն կուգայ ու Ենդղիայի մէջ  
գործուելով՝ ուրիշ տեղուանք  
կը տարածուի :

---

## ՄԵՍԻ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԿԱՊԻԿ

Կապիկը մարդու կերպարանք ունեցող  
չորքոտանի մըն է, որ կենդանեաց կար-  
գին մէջ մարդէն ետքը առջինն է մարմ-  
նաւոր կատարելութէան կողմէն :

Կապիկն ալ մարդու պէս ինքվի և ար-  
տեանունք ունի . ետքի ոտուըները մեր  
ոտքերուն ու առջեխններն ալ մեր ձեռ-  
քին կը նմանին : Ոտքի վրայ դիւրաւ կը

նայ կայնիլ : Վեր ձեռքին մատերուն պէս  
անոր ձեռքն ալ մատուքներ ունի , սրուն  
միջին մատն ալ մերինին պէս երկայն է .  
բայց մէջերնին կան որ պոչ ունին . և ըստ  
տեղւոյն՝ հասակաւ ալ կը տարբերին : | օ-  
տանիութանի ըստած կապիկները որ անդասի  
հարդ ալ կ'ըստին , չորս հինգ ոտնաշափ  
բարձր են և ուսերնին ալ մարդու ուսի  
պէս լայն են :

Կապիկը թէպէտ խիստ ճարտար է ա-  
մեն գործողութեան մէջ , բայց միշտ ու-  
րիշի նմանող է , ինքնիրեն բան մը չի հր-  
նարեր : Գողութիւնն ու աւրշտրկելը կը  
սիրէ , հանգստութիւնն ալ գիտէ՝ նեղու-  
թիւնն ալ . միշտ բազմութեամբ մէկ տեղ  
կը պարտի : Տեղ տեղ կապիկներ տեսնուե-  
ցաւ որ սեխենիք (գավունլուգ) մը գող-  
նալու համար խօսք մէկ կ'ընեն : Անոնց մէկ  
մասը պարտէզին մէջ կը մոնան ու ցանկ  
(չիթ) շինելու պէս կարգաւ քովէ քով  
կը կայնին . յետոյ սեխերը ձեռքէ ձեռք  
իրարու կը նետեն զարմանալի ճարպիկու-  
թեամբ ու արագութեամբ : Այս կապիկ-  
ցանկին մէկ ծայրը հասարակօրէն լեռան  
մը փռայ կը համնի : Այս գողութիւնը խո-  
րին լոռութիւնով մը կը կատարեն ու յե-  
տոյ կը ժողովեն զանոնք ընկերութեամբ

ուտելու :

թէ որ իրենց վրայ յարձակող մը ըլ-  
լայ՝ ընկերութեամբ ինքզինքնին կը պաշտ-  
պանեն և քաջութիւն ալ ունին :

Կապիկին էդը՝ իր ձագերը շատ կը սիրէ:  
Կապիկը կ'ընտանենայ, կը կրթուի ճար-  
տար ձեռնածութիւններ (օյուն) ընել  
կը սորվի, բայց խօսել չե կրնար սորվիլ:

## ՄԵՍԻ Գ.

### Ա Խ Ա Կ

ԿԱՊԻԿ ԵՒ ԹՈՒԹԱԿ

(Օ)Ր մը կապիկն ու թութակը (բաբազան) մոքեր-  
նին դրին որ զիրենը միւսո կենդանիներուն կարգէն հա-  
նեն՝ բանականի կարգ անցունեն, ուստի խելքերնին դրին  
որ մարդ ձեւանան : Կապիկը կը կարծէր, որ եթէ մար-  
դու հագուստ հագնի՞ մարդ կ'ըլլայ : Թութակն ալ կար-  
ծեր էր, որ եթէ մարդու ոլէս խօսելու ըլլայ՝ իրօք մարդ  
կ'ըլլայ : Ուստի կապիկը լավէ հագաւ, իսկ թութակն ալ  
քանի մը խօսք սերտեց, յետոյ երկուքը մէկ տեղ ելան  
իրենց տեղէն գացին շուկան (չարշին) բազմութեան մէջ  
երեցան : Առջի բերանը տեսնողները մէկէն՝ի մէկ խաբ-  
ուեցան . բայց որովհետեւ կապիկը բան չէր կրնար խօսիլ,  
և թութակն ալ միշտ իր սերտած մէկ քանի խօսքերը կը

կրկնէր, շուտ մը խաբէութիւննին յայտնի եղաւ, ու  
ծաղք եղան. վասն զի, որոնք որ առաջուց իրաւ մարդ  
կարծեր էին զանոնք, քիչ առենէն ետև սոսոյդ ի՞նչ ըլ-  
լալնին հասկըցան :

## Խ Ա Ա Տ

Ե Ը Ն Ա Ր Հ Ք Ի Ս Բ Ե Բ Ա յ ն Ե Ր Ո Վ Լ Ա լ յ ա ն է : Ե ւ-  
ս ա պ ը կ ը ն ա յ ի , ո ր ի ր վ է ճ ա կ ը ս ո յ գ է ե լ լ ա ծ է ն ա-  
- ե լ ւ շ ե լ շ ը ո ո ն է : Չ ա ր ա գ ո ր ծ ը կ ը ն ա յ ի , ո ր ի ր  
շ ա ր ո ո լ ի ւ ն ը ս ո ս ա ս ի ն ո ո լ ի ւ ա ն լ յ ո ւ ո վ ո ւ ի է ի լ ր պ ա-  
ր ա ն ո ո վ ծ ա ծ ի է : Տ ե ր շ է գ ե լ յ ո ւ ի ե ր ւ ն ա ւ ի ՞ ո ՞ ո ւ է ,  
ծ ե ր ը ե ր ի ւ ա ս ս ո ր ր է , ո կ ո ր ը շ ը ր ա ս ո ւ ր , ծ ո յ լ ը ա շ-  
ի ս ա պ ա ս ե ր , շ ա հ ա ի ն տ ի ր ը մ ծ ա ն յ ն ե ա յ լ ն = Ա յ ո օ չ  
ա ղ չ ա պ ա ն է ր ա լ շ ա ր ի ա ն , ո ր ա մ ե ն ա յ ն շ ա ն ի ւ ս ի ր ե ն ց  
ա գ ի ս ո ո լ ի ւ ն ը ծ ա ծ ի լ ը ս ի ա լ շ ա պ ի ն = Ա ս ա ն ի ո վ ,  
ս ո յ գ տ ա ր ի ւ ս ա լ յ ա ն ե յ ո ւ լ մ ա ր ր ի ն ի ը շ ա ն ա ն , ո ր  
ի ր ե ն ց ն մ ա ն ն ե ր ո ո ն յ ա ր գ ը ո ւ կ ա ր ի ո ւ յ ը ի ե ր ո ւ ի ե ր ո ւ  
յ ե ր է կ ե ր ա ր ա ր ա ր ն է ր ո ւ գ ո յ ն ե ր ա ռ ո ւ ն ե լ ո վ յ ա ժ ը ը ւ  
ա պ ի ե ն . լ յ ո ւ ո ն ի ն ի ը դ ո յ ի ե ն , ի ո ր հ ո ո ր ր ո ւ ն ի ն ի ը ծ ա ծ-  
ի ե ն , ո ր ի ս ա ր վ ա ր ո ւ մ ա յ ն դ ժ ա ր ա լ գ ո ր ը  
ի լ ն է . վ ա ս ն զ ի , ի ն շ լ ի ս ո ւ մ ա յ ն շ ա ր ս ո ւ ր  
ա կ ը ը ւ ո ւ լ ի ւ ն ի ը պ ե ր ա ս է ը ս ե ր ե ն , ա ս ա ն ի ա լ ի ս ո ւ մ  
բ ե բ ա յ ի ն ո ւ կ ե լ ք ա ս ո ւ ր ի ն ի ս ա ր մ է չ վ ա ր պ ե ր ո ւ լ ի ւ ն  
պ ե ր ա ս է է : Ո ւ ր ի ն է ո ր ի ս ա բ է ո ւ լ ե ա մ բ յ ը յ ա ժ ը պ ա ս-  
ի լ ո ւ լ ա ծ յ ա ր գ ն ո ւ դ ա ս ա ս ը ը ր ժ ա ն ա ս ո ւ ր ո ւ լ ե ա մ բ  
ա պ ա ն ա լ ո ւ հ ա մ ա ր չ ի լ ի լ ի ը ա լ ս ա պ ի , ո ւ ի ը մ ա պ ի ո ւ

միրաբ կը լե՞ւ , ու իր վիճակը լաւ յունելու շանաց ,  
առելք չիւ իւ յոդնի ու սպայած ժառան ու անունն  
աւ անկողղաւելք ի՛ւլը ու առակին մէջ իւրեա-  
յած իտայի ինուս ու լու-լակինուս ալես խայպառակ  
չըւլը = Ճշմարտ ժառանը՝ մի միայն աշխատութեան  
ծառեն կը չաղուի = Այստան խաբեբայներուն մէջ  
ճշմարտին ու առասպինին մէծ մի լարութիւնը ստ  
է , որ իւղաւորութեանն ուստար շաբ չանցնիր  
շնորհ յայտնի ի՛ւլը . Վասն չէ , ինչու որ հե-  
նուց ՚ի վեր ժողոված է , վարդեպորտոյն մոմը  
մնչ իւս գիշեր կը պե՞ս =

## ՄԵՍՆ Դ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

ԿրիաՅ . խեցի . մաշկ . խխունջ .  
ոստրէ . փափուկ . բոյս . կանեփի .  
խծուծ . հիւսուածք . լար . առա  
սան . գոյանալ . ցրուիլ . բողբո-  
ջել . հետեաբար . նուրբ . պա-  
րուտակ . տերե . պարունակած .  
պատրօյկ . ծոպ . գուլպայ . ժա-

պաւեն . անկողին . շիշ . տարած-  
ութիւ :

Կապիկ . չոքքոտանի . կատա-  
րելութիւն . արտեանունք . ուս .  
սեխենիք . ցանկ . սեխ . ձեռնա-  
ծութիւն . թութակ . բանական .  
շուկայ . ստոյգ :

Ըքեղ . տգեղ . երիտասարդ .  
տկար . ծոյլ . շահախնդիք . մեծ-  
անձն . տգիտութիւն . արդիւնք .  
վարկում . անկողոպաելի . վար-  
պետորդի :

### Հ Ա Ր Ց Մ Ո Ւ Ն Ք

Արևմաս ինծի այլ և այլ կարդ կենդանեաց հա-  
գուստը յիշեցունել : - Մարդո իր հագուստը ուրիէ կը  
ճարէ : - Բամզակը ի՞նչ է : - Բամզակէն ի՞նչ բանեք  
կը շննուին : - Կանեփը ի՞նչ կերպով կը գործեն ու մար-  
դուս պէտքերուն կը գործածեն : - Բամզակին շատը ուրի  
կը բունի և ուր կը գործուի :

Վրնաս մի կապիկին ձեր ու բնաւորութիւնը ինծի  
նկարագրել : - Կապիկները ի՞նչպէս կ'ընեն իրենց չար-  
գողութիւնը սեխենեաց մէջ :

Ի՞նչ առակէ դիմէս կապիկի վրայ : - Ասկէ ի՞նչ խելք  
սորիլելու է :

Ի՞նչ կը նշանակեն , կը խոյ , խեցի , մաշէ , խխունչ ,  
ասրէ և այլն բառերը :

# ԱՅԲԺՈՒԹԻՒՆ. ԺԴ.

---

## ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

ՎԵՏԱՔՍԸ (ԽԻՖԵԼ) մարդուն  
աւելի թեթև ու ջերմ ժամանակներուն ալ աւելի յարմար  
հանդերձ կուտայ։ Եյս լուսա-  
ւոր ու նուրբ նիւթը շինողը  
կենդանի մընէ, որ քանի մը վի-  
ճակ կը փոխէ, ու իր որդ եղած  
վիճակին մէջ կը շինէ այն նիւ-  
թը։ այս որդը մեր լեզուով չերամ  
կ'ըսուի։ Եսիկայ փոքրիկ հաւ-  
կիթներէ կը ծնի որ երմ կ'ըսեն,  
ու թթենւոյ տերևներով կը սը-  
նանի։ Քանի որ մեծնայ, իր մէջը

դեղին ու լոյծ (ջրոտ) նիւթ մը  
կը գոյանայ։ Շերամը մեծնալէ  
դադարելէն ետև՝ այն նիւթը  
բերանը կը բերէ ու գլուխը՝ մօտը  
դրուած ցախին վրայ կռթըն  
ցունելովքիչ մը անոր վրայ կը  
ձգէ, յետոյ գլուխը ետ կը քա-  
շէ ու անկիչ ամենանուրբ թել  
մը կը շինէ որ խսկոյն կը չորնայ։

Այն թելը քանի մը տեղ  
կը փակցունէ ու միշտ իր գլուխը  
ետ քաշելով՝ բերնէն ալ միշտ  
այն դեղին նիւթը կ'ելլէ ու բա-  
րակ թել կ'ըլլայ ու անոնց մէջ  
կը գոցուի կը մնայ։ Մէջը գոց-  
ուելու համար այն թելը պա-  
րապ կծիկի ձեռով կը փաթտէ ո-  
րուն բաժան կամ իռակ կ'ըսեն, ու  
անոր մէջն ալ տեսակ մը խժային  
նիւթով կ'օծէ, որով աւելի  
պինդ կ'ըլլայ։ Ուրիշ շատ մանր  
կենդանիներ ալ կան որ ասանկ

մանք գործքեր կը կատարեն։ Եթէ  
 բոր որդի ձևով կը մեծնան հա-  
 սարակօրէն կը կարճնան ու ան-  
 շարժ կը կենան իբր կիսամեռ։  
 և այս վիճակին մէջ դիւրաւ կը  
 կլուին կամ կը ճզմուին ուրիշ  
 կենդանիներէն։ Անոր համար որ  
 մէ կը նախ խողակ կը շինեն ու  
 մէջը կը ծածկուին։ որոնք ալ որ  
 իրենց խողակ շինելու նիւթ չու-  
 նին, գետնին տակը կը ծնին կամ  
 ծառերուն կեղեներուն տակը  
 կամ ուրիշ ապահով ըլլալու տեղ  
 մը կը ծնին։ Ասանկըիշ մը ժա-  
 մանակ ծածկեալ մնալէն ետե,  
 վրանուն կեղեք կը բացուի, ու  
 առջի կենդանիներէն բոլորովին  
 տարբեր թեաւոր կենդանիներ  
 կ'ելլեն։ Ասանկալ, շերամը խո-  
 ղակին մէջ գոցուելէն ետե, ա  
 նիկայ կը բանայ, ու ճերմակ ու  
 մարմնեղ թիթեռան ճեւով

դուրս կ'ելլէ : Անոր համար շերամի խողակները թիթեռը դեռ չի ծակած ու մետաքսը չի կը տրած աղէկ մը կը տաքցունեն .  
 յետոց եռացեալ ջուր լեցուած կաթսայի մը մէջ կը դնեն , ուր խողակը կը կակուղնայ ու վրայէն թելը աւելի գիւրաւ կը քակուի : Այս թելը կը վերցունեն ու կարժառին (արշն) վրայ կ'առնեն որ անկէ ալ կարժերը (չիլէ) կը շինուին : Վետաքսը ասանկ պատրաստուելէն ետե կը ներկեն , կը գործեն ու անկէ հանգերձներ , ձեռնոցներ , ժապաւէններ , գուլպաներ , քօղեր և ուրիշ անթիւ զարդեր կը շինեն :  
 Վետաքսին արուած ներկերուն ամենէն գեղեցիկը ուռան իութիւ կամ ծիրանի ըստածն է , որուն տաճկերէն ԳԵԼԼ կ'ըսեն : Ասիկայ մանր որդերէ կ'ելլէ որ սէզի՝ ծա

ռերու և թուփերու վրայ կ'ըլ-  
լան ու անոնց հիւթը կը ծծեն։  
կամաց կամաց այս որդերը կը  
կարծրընան, աւելի տափակ և  
աւելի թուխ կ'ըլլան. այն ժա-  
մանակը կը ժողվեն ու կը վա-  
ճառեն։ Այս որդերուն տաճկե-  
րէն գրչը կ'ըսեն, ու մեր լեզուով  
որդինուի։

Հին ատենէն 'ի վերյայտնի-  
է, որ այս աղնիւ ու պատուա-  
կան ներկը տուող որդը Հայաս-  
տանէն կ'ելլէ Այրարատ գաւա-  
ռին մէջ, որուն գլխաւոր բեր-  
քերուն մէկն էր։ Ոյնչև հիմայ  
այս որդը նոյն գաւառին մէջ  
կայ, որ սէզի (չայիր) վրայ կ'ըլ-  
լայ, տարին երկու անգամ։ մէյ  
մը մայիս ամսուն, մէյ մըն ալ  
օգոստոսի կէսէն ինչուան սեպ-  
տեմբերի ետքերը։ Ուրիշ գլխա-  
ւոր տեսակ մըն ալ կայ որ թու-

փերու և ծառերու վրայ կ'ըլ-  
լայ։ Աէզի վրայ կեցող որդը ինչ-  
ուան հիմայ միայն Հայաստան,  
ու լեհաստանի մէկ քանի տեղ-  
ուանքը տեսնուած է։ Խսկ թու-  
փի կամ ծառի վրայ կեցողը շատ  
կը գտնուի, թէ փոքր Ասիային  
մէջ, և թէ Եւրոպայի այլ և  
այլ կողմերը և մանաւանդ Ապա-  
նիա. բայց ամենէն անուանին  
Ամերիկայինն է, որ նորու ըսուած-  
ծառին վրայ կը գտնուի։

Աս որդին արուն խիստ պըզ-  
տիկ է. խսկ էզը ինչուան ոսպի  
շափ, ու աւելի մեծ ալ կ'ըլլայ։  
Երուն մէկ ամսէն աւելի շապ-  
րիք. խսկ էզը շատ մը հաւկիթ  
մէկէն ձգելէն ետքը՝ ծառին  
ճիւղերուն կամ տերևներուն  
վրայ կտած մէկէն կը մեռնի։

Առջը՝ բամպակը՝ ու մե-  
տաքսը ցուրտ ու խոնաւ ժա-

մանակները խիստ թե՛թև պիտի  
 գային . անոր համար մարդս մեկ  
 քանի շղթոտանիներու մորթե-  
 րէ իրեն աւելի ծանր հազուստ  
 ներ շինելու հնարքները ունե-  
 ցաւ : Մանաւանդ ոչխարը իր  
 բուրդը կուտայ . այն բուրդը  
 մանուելէնու դործուելէն ետև  
 չուխայ կ'ըլլայ , որմէ կը շինենք  
 մեր արտաքին հանդերձներուն  
 շատերը : Ամենէն ազնիւ բուր-  
 դերը երկայն ու նուրբ բուրդ  
 ունեցող ոչխարներուննէ , ինչ  
 պէսէ Սպանիայի ոչխարներունը :  
 Ամերիկայի մէջ տեսակ մը ուղտ  
 կայ որ Խտալերէն ֆինեա կ'ըսուի ,  
 ամենէն ազնիւ բուրդ տուող  
 կենդանին է : Հասարակ ուղտն  
 աւ բուրդ կուտայ , որոնցմէ թա-  
 ղիք (քէչէ) , և ուրիշ հասարակ  
 բաներ կը շինեն : Վմանապէս այ-  
 ծերուն աւ մաղերը կ'առնեն ու

քանի մը տեսակ գործուածքներ  
 կը շինեն : Ճաղարին (ատա թավ-  
 շանը) մազն ալ մարդու պէտք  
 կ'ըլլայ , անկէ Եւրոպացւոց գըլ-  
 խարկ շինելու համար : Բայց ա-  
 սոր համար մանաւնդ ջրշան ու-  
 նապատակին մորթը աւելի կը  
 գործածուի : Այծեամին, նոխա-  
 զին և ուրիշ քանի մը կենդա-  
 նիներուն մորթն ալ մարդուն հա-  
 գուստ կը շինեն : Այս մորթերէն  
 Եւրոպացիք վարտիք ու ձեռնոց  
 կը շինեն . որով մարմիննին ար-  
 տաքուստ վայելչութիւն մը կ'ու-  
 նենայ ու ներքուստ ալ ջերմ  
 կը մնայ : Ճուրտ եղանակներուն  
 և խխոտ ցուրտ եղած երկիրնե-  
 րուն մէջ , մարդիկ ուրիշ հնարք  
 մը ունին չի մսելու համար : Եր-  
 կար ու բարակ մազ ունեցող  
 կենդանիներուն մորթերէն ի-  
 րենց մուշտակ (քիւրք) կը շե-

նեն ու կը հագնին, ինչպէս որ  
մենք ալ անանկ կ'ընենք։ Յուրա  
երկիրներուն մէջ մուշտակ տը-  
ւող կենդանիները խիստ շատ  
են. և անոնց մազն ալ աւելի  
խիտ ու աւելի բարակ կ'ըլլայ. ա-  
նանկոր ցուրտ երկիրներուն բը-  
նակիչները իրենց մուշտակ պատ-  
րաստելու դժուարութիւն չեն  
.քաշեր։

Արթին (տանայ), այծին,  
մատղաշ եղին ու գոմեշի (ման-  
տա) մօրթը շան աղբով կամ կա-  
զինով (վալամուտ) կը պատրաս-  
տեն ու անով անանկ կարծր կ'ըլ-  
լայ, որ ջուրը խիստ դժուարաւ  
անոնցմէ ներս կ'անցնի։ Երբոր  
այս կերպով կը պատրաստուին  
անոնք շատ տեսակ բաներու կը  
գործածեն, մանաւանդ մեղի կօ-  
շիներ ու ագանելիքներ (վա-  
վուճ) կը շինենք։

## ՄԵՍՆ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՄՈՒԿՆ

Ա Յ Ս կենդանին մեղի տուած վնասներովը ու անհանգստութիւններովը խիստ ճանցուած կենդանի մըն է . սովորաբար շուեմարաններուն ու խոհարաններուն լուալիքներուն մէջ կը բնակին և անկէ տանը ամեն կողմը կ'իջնան : Վուկը մսակեր է . կ'երեայ թէ կարծը նիւթեր ու տեղու կակուղներէն աւելի կ'ախորժէ . բուրգը , կերպասները ու տանը կարասիքները կը կրծէ , փայտերը կը ծակէ , պատերը կը փորէ , փայտերուն ու ատաղձներուն դատարկ տեղուանքը կը բնակի , ու անկէ միայն կերակուր գտնալու համար կ'ելլէ : Ծատ անդամ գտածը հետը կը տանի ու կը դիզէ , մանաւանդ երբոր ձագ ունենայ : Զերմ տեղուանքը կը փնտռէ ու ձմեռը կրակարաններուն քով , յարդի ու խոտերու մէջ կը բնակի :

Թէպէտ մէկ կողմէն կատուները , մլընդէղը ու որոգայթները այս վնասակար կեն-

դանիները հատցունելու կ'աշխատին, բայց  
և այնպէս այն աստիճան շուտով կը շատ-  
նան, որ խիստ մեծ վիասներ կը պատճա-  
ռեն մարդուս : Օսր օրինակ, հին գիւղի  
տուներուն մէջ ուր ցորենի համբարներ  
կան, երբեմն այնչափ կը շատնան, որ բնա-  
կիչները բռնելու կամ բոլորը հատցունե-  
լու չի կրնալով՝ վախերնուն կը ձգեն տու-  
նեն կ'ելլեն . բարեբաղդաբար անօթի մնա-  
ցած ժամանակնին իրար կ'ուտեն ու կը  
հատցունեն : Ո՞ինչեւ մարդու վրայ ան-  
գամ յարձակողներ կան . և շատ անգամ  
լսուեր է, որ եղուտ ու անմաքուր գտած  
տղաքնին կուդան կը խածնեն և ասանկով  
շատերը մեռած են :

## ՄԵՍՆ Գ.

## ԱԽԱԿ

## ՄՈՒԿՆ ԵՒ ԱԽՏԻԾ

ՕՌ մը առիւծը պառկեր կը քնանար . մուկ մը մօ-  
տեցաւ քովը ու հարիւր անգամ բոլորէն անցաւ գարձաւ .  
յետոյ համարձակեցաւ մինչեւ գլխուն վրայէն ալ ցած-

կելու : Առիւծը արթնցաւ բո՞նեց մուկը , քիչ մնաց որ  
պիսի տրորէր , բայց այս բանըս անարժան սեպելով իր  
բարկութեանը թողուց որ երթայ : Իսկ մուկը որ անոր  
պարտական էր իր կեանքը , շատ շանցաւ միջոց մը գտաւ  
փոխարէնն ընելու անոր . վասն զի քանի մը օրէն ետև  
առիւծն ինկաւ որորդներուն ցանցը (տուզաք) . ու անոր  
մոնշալէն բոլոր անտառը թնդաց : Մուկը առիւծին ձայ-  
նը առածին պէս վազեց եկաւ ու անոր օգնութիւն մը  
ընել ուղելով սկսաւ ցանցին օղակները կրծել . որով իր  
բարերարը փոխթթուած էր և այնորէս դիւրին մը աղա-  
տեց զառիւծը :

## Խ Ռ Ա Տ

ԱՅՍ առավելն աս պէտի սորվինչ որ աշխարհին  
մշ ամենէն մեծ ու գառառ-որ մարդին անգամ ա-  
մենէն պղպիի ու յետին սեպուած մարդուն օգնու-  
թանը իրնան կարօպիլ . անոր համար պէտք է որ  
յեռուընիս ինկած մարդոց վըաց գուն շըցունենչ  
ու Թլու չաղըրութեամբ ու մարդավարութեամբ  
վարուինչ հետեւին : Ա՛Եցանյնութենէն լե և ու-  
րէլ օգուած մը չէլլէ գոնէ գեշեցի առաջինու-  
թեն մը ըլլունան համար պէտք է որ սիրենք . Բայց  
որովհետեւ էն յետին սեպուած մարդն անգամ իրնաց  
օր մը մովք կամ աղքիութեան մը և կամ գեշութեն  
մը ընել , ուսպի առիլ գրած ծամանակնիս ու ըիշէ  
աղքիութեան ընելը ոչ մայն առաջինութեան այլ  
և խոհեմութեան ալէ . որով կը պարագանորենչ ու-  
րէները ապենին նոյնը մովք ալ ընելու :

ՄԵՍՆ Դ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

ՎԵՏԱՔՍ . շերամ . սերմ .  
թթենի . սնանիլ . լոյծ . ցախ .  
ամենանուրբ . բոժոժ . խողակ .  
խժային . հասարակօրէն . ան  
շարժ . կիսամեռ . կեղև . ապա  
հով . մարմնեղ . թիթեռն . կաթ .  
սայ . կարժառ . կարժ . ձեռնոց .  
ժապաւէն . գուլպայ . քող . որ  
դան կարմիր . ծիրանի . սէզ .  
թուփ . թուխ . որդնուկ . արու .  
էդ . վուշ . խոնաւ . հնարք .  
ուղտ . թաղիք . ճագար . գլխարկ .  
ջրշուն . այծեամ . նոխաղ . ար  
տաքուստ . վայելքութի . մուշ  
տակ . որթ . գոմէշ . կաղին . պատ  
րաստել . կօշիկ . ագանելի . շտե  
մարան . խոհարան . լուալիք . մը  
սակեր . ախորժել . կերպաս . կա

րասի . ատաղձ . մկնդեղ . որուցայթ . բարեբաղդաբար . ցանց . մռնչել . օղակ . գութ . մարդավարութիւն . մեծանձնութիւն . առիթ :

---

## ՀԱՐՑՄՈՒՆՔ

ԱԵՏԱՔԽԸԸ ի՞նչ բանի օգուտ ունի : - Մետաքսը ուրկից և ի՞նչպէս կը շնուի : - Ճիրանի գոյնը ի՞նչպէս կ'ոտացուի : - Որդենուկն ի՞նչ է : - Ուրկից կ'ելք որդենուկը : - Քանի տեսակ որդենուկ կայ : - Մարդիկ ուրիշ քանի տեսակ նիւթերէ հանդերձ կը շնեն : - Մուշտակը ի՞նչ է : - Կօշիկները և ուրիշ ագանելիքները ի՞նչ նիւթե կը շնուին :

Կրնաս ինծի նկարագրել մուկին բնութիւնը : - Ի՞նչ առակ գիտես մուկին վայ : - Ասկէ ի՞նչ խելք սորվելու է : - Ի՞նչ կը նշանակեն մետաքս , շերամ , ռերմ , թթենի , անանիլ և այլ բառերը :

---

# ՎԱՐԴՈՒԹԻՒՆ ՃԴ.

## ՄԵՍՆ Ա.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՆՔ

ՈՒՐԵՄՆ մարդս անօթի չկ  
մնալու ու եղանակաց խատու-  
թիւններէն իր մարմինը պահե-  
լու համար երկրի վրայ բաւա-  
կան կերակուր ու հազնելիք ու-  
նի. Բայց այն կերակուրները ե-  
փել ու ձմեռը տաքնալ պէտք  
էր իրեն. անոր համար երկրի  
վրայ մարդս կրակը գտաւ: Կը-  
րակը երկրի վրայ թէպէտ ամեն  
ատեն կար, բայց հին ժամանակ-  
ները զանիկայ չէին ճանչնար. ա-  
նոր գործածութիւնը չէին գի-

տերու սոսկալի կենդանի մը սեպէլով անկէ կը փախէին, անորբոցն ու ջերմութիւնը իր շունչը կը կարծէին. ուստի միշտ անկէ հեռու կը փախչէին որ իրենց չի մնասէ: Ետքը կամաց կամաց անոր գործածութիւնը սորմվեցան, բայց չէին կրնար երկար ժամանակ վառ պահել. և երբոր ուղէին կրակ շինել՝ շատ նեղութի կը քաշէին. վասն զի երկու հոգի պէտք էր որ երկու չոր փայտի կտորները իրար քսելով անկէ բոց հանէին. մինչև հիմայ վայրենի ազգերը այս կերպով կրակ կ'ստանան թէ որ իրենց պէտք ըլլայ:

Բայց մարդիկ օր օրի աւելի գիտութի սորմվելով կրակը դիւրաւ վառելու և երկար ժամանակ վառ պահելու միջոցները հնարեցին: կածքար մը (չաքմաք

թաշը) կամ անոր չափ կարծր  
 քարի կտոր մը պողպատի (չէ-  
 լիք) հետ իրար զարնելով, կայ-  
 ծեր կ'ելլէ, որ դիւրավառ նիւ-  
 թի մը վրայ ժողվուելու ըլլան  
 խկոյն կը վառեն: Այս եղանակ  
 կով մարդս կրակը ձեռք ձգելէն  
 ետև անիկայ շատցունելու ու  
 պահելու կարօտ էր: Այս մի  
 ջոցն ալ՝ անտառի ամեն տեսակ  
 ծառերուն փայտերը, ու երկրի  
 վրայ բուսած թուփերուն ու  
 տունկերուն փայտերը կուտան:  
 Կրակը տարածելը ու վառ սլա-  
 հելը նաև ածուխի գործածու-  
 թեամբ ալ կ'ըլլայ, որ հասարա-  
 կօրէն կաղնիի (մէշէ) կամ տաճ-  
 կերէն Քերնար ըսուած ծառերէն  
 կամ անոնց նմաններէն կը շինեն:  
 Եռանց բոցի չափաւոր կրակ մը  
 ուղողը՝ միշտ ածուխ և մանր  
 թուփերու փայտերը կը գործա-

ծէ որոնցմէ ձեռքբերուած կրա-  
կը բոց չունենար : Յուրա եր-  
կիրներու մէջ փայտի գործածու-  
թիւնը չի բաւելուն համար, մար-  
դիկ ուրիշ շատ նիւթեր հնարե-  
ցին գործածելու , զոր օրինակ  
եղանց քակորը ու հանդային ածուիլ :  
Այս հանքային ածուխը առա-  
ւել լեռնոտ տեղերը կ'ըլլայ . սև  
նիւթ մըն է իւղային . գրեթէ  
աշխարհի ամեն կողմը կայ, ու  
միւս ամեն տեսակ վառելու նիւ-  
թերէն աժան կ'ըլլայ , թէ որ ա-  
րուեստով հանուին իրենց ծած-  
կուած տեղէն :

## Մ Ա Ս Ն Բ .

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Ե Հ

ԲԵՐ կրող կենդանիներուն մէջ ձիէն

ետև էշը օդտակարութեան մասին երկրորդը կրնանք սեպել . մանաւանդ որ , իր սննդեանը ու պահուելու կողմէն ձիուն չափ բազմածախ չըլլալուն՝ գիւղացի աղքատ մարդոց խիստ հարկաւոր ծառայ մըն է : Եշը բնութեամբ նեղութեան դիմացող ու սակաւապետ կենդանի մըն է . ասոր գլխաւոր պակասութիւնը իր յամառութիւնն է . իր տէրը կը ճանչնայ , իր ճամբան կը գտնէ ու խիստ նեղ ու վտանգաւոր տեղուանքէն ալ մեծ զգուշութեամբ կը քալէ : Եշուն մարմինը ձիուն նայելով խիստ անհամեմատ է . ականջները ինչպէս որ ամենքս ալ գիտենք՝ խիստ մեծ է . անոր զոնջական ձայնը մինչեւ անդամ հեռուն գտնուած անտառներն ալ լսեր են : Այս կենդանին թէ որ չարաչար չաշխատցունեն՝ ձիուն պէս մինչեւ 20-25 տարի կ'ապրի : Եշը 12 ամիսէն կը ծնի ու մէկ հատ մը միայն կը բերէ մէկ փորէն :

## Մ Ե Ա Ն Գ .

Ա Ռ Ա Կ

Ե Շ Ա Ք Ա Դ Ա Վ Ե Ւ Ա Ռ Ի Ւ Ծ

**Օ**Ր մը էշն ու աքաղաղը մէկ՝ տեղ կերակուր ճարեց ելեր էին արօափ մը վրայ, յանկարծ տեսան որ առիւծ մը իրենց կը մօտենար: Կըսեն թէ առիւծը աքաղաղին ճայնը ամենեին չախորժէր կամ մանաւանդ սաստիկ հակակրութիւն մը ունի անոր ճայնին, անանկ որ աքաղաղին ճայնը լսածին պէս սկսաւ բոլոր ուժովը փախշել: Անխելք էշը կարծելով որ առիւծը իրմէ վախնալուն համար կը փախչի, սկսաւ ետեւէն ինաւ և այնքան հեռուն գնաց, որ ալ աքաղաղին ճայնը առիւծին ականջին չէր լսուիլ. ուստի առիւծը ետ դարձաւ, բռնեց էշը ու երբոր կը փառատէր, անմիտ կենդանին սկսաւ զղալով աղաղակել, վայ ինձ կ'ըսէր. ես ինչ անխելք կենդանի եմ եղեր. ես որ իմ տկարութիւնս գիտէի, ինչ պէտք էր ինծի կեղծեալ քաջութիւն մը ցըցունել ու այսպէս կորընչիլ. ուր թէ որ չափս ճանշնայի, կընայի երկար ատեն խաղաղ ու հանգիստ ասզրիլ:

Խ Մ Ա Տ

**Շ**ԱՏԵՐ իամ որ իրենց իրօք չըլածը երևալուհամար իրենց չե վայլելք իամ չե իրալք գործերու մէջ մանալը մեծամեծ վասնգներու կը հանդիպին իամ ծիծաղելք կ'ըւլան: Ասպուած ամեն մար-

Դ և նոյն կարող-թի-նը դ և նոյն հանձա-  
ը չէ պո-ած . իեւաց-թի-նը իւ սովը Եղածը  
ճանչալ , զանիկայ հշակել ու շահել ու անով բա-  
-ականանալ է : Ուշի իւ կարող-թի-նը իւ շտե  
չէ ճանչար և իւ մէ մէջին հետ կ'իւնի՝ շատ անիւլ  
է : Ա անի մարտիկ երբեմ համբերող կամ մէջ-  
անյն մէկու մը հանդիպելով երբոր ըբած յիմարո-  
թի-ններուն պատիժը չեն առներ , իւ կարծեն լե-  
կրեցմէ իւ վախան . չեն գիտեր լե սպոյգ արտիւն-  
ունեցու մարտիկ մշտ ծանր . համբերող ու մէջ-  
անյն կ'ըւլան ու ամենուն հետ իյնալը իրենց անար-  
ժան իւ սեպեն . ամեն ուղածը ամեն իրշածը ընելը  
լելիւ մարտու նշան է :

## Մ Ը Ս Ն Դ .

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

ԽՍՏՈՒԹԻՒՆ . սոսկալի . բոց .  
ջերմութիւն . շունչ . կածքար .  
պողպատ . դիւրավառ . միջոց .  
թուփ . տարածել . ածուխ . հա-  
սարակօրէն . կաղնի . բաւել . քա-

կոր . հանքային . օգտակարութիւն .  
մնունդ . բազմածախ . սակաւա  
պէտ . յամառութիւն . զգուշութիւն .  
անհամեմատ . զռնջական . եգ .  
աքաղաղ . յանկարծ . ախորժել .  
սաստիկ . հակակրութիւն . զղջալ .  
աղաղակել . տկարութիւն . կեղ  
ծեալ . իրօք . հանձար . շահիլ .  
բաւականանալ . ստոյդ . ար  
դիւնք . մեծանձն :

## ՀԱՐՑՄՈՒՆՔ

ԱՅՐԴԱ ի՞նչ միջոցով կը տաքնայ ու իր կերա-  
կուրները կ'եփէ : - Ե՞րբ գտնուեցաւ կրակը : - Հին աղ-  
գերը ի՞նչ կարծիք ունէին կրակին վրայ : - Վայրենիները  
ի՞նչպէս կրակ կ'ստանան : - Նոր ու դիւրին կերպով կրակ  
ստանալը ի՞նչպէս կ'ըլլայ : - Վանի՞ տեսակ նիւթ կը գոր-  
ծածեն կրակ վառելու : - Ի՞նչ է հանքային ածուխը :

Կրնաս մի ինծի նկարագրել իշուն բնութիւնը և օ-  
գուտները : - Ի՞նչ առակ գիտես իշուն վրայ : - Ի՞նչ  
իսելք սորմիւլու է անկէ :

Ի՞նչ կը նշանակեն խստութիւն , սոսկալի , բոց , ջեր-  
մութիւն և այլն բառերը :

# ՎԱՐԺԱՅԻԹԻՒՆ, ՃԵ.

---

## ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

ՄՈՒԹ իրիկուններն ու գիշերները մարդս չեր կրնար իր աչքը գործածել . վասն զի ամեն կողմէն խաւարը զինքը կը պատէ, անանկ որ, հազիւթէ պիտի կը ռար շարժիլ ու իր մարմինը գործածել : Անոր համար մարդս խաւարը փարատելու և մթութեմէջ լցու ընելու հնարքը ունեցաւ : Եղան, ոչխարին և ուրիշն մանկենդանիներուն ճարապը (իչեաղը) մարդս կ'առնէ մոմ կը շնէ . ուրիշ տեղուանք ալ ճրագ

ունենալու համար ձուկերուն  
 ու կետերուն (ատապալըղը) իւ  
 զը կը գործածեն : Մեր երկիրնեւ  
 ը ձեթը առատ ըլլալուն ձեթ  
 կը գործածենք կանթեղներուն  
 համար . հասարակ գործածու  
 թեան համար մոմ, որ ճարպէ  
 կը շինուի, ու եկեղեցիներուն  
 և ուրիշ փառաւոր գործածու  
 թիւններու համար ալ մեղբէ<sup>մոմ</sup>  
 կը գործածուի : Ուրիշ մոմ  
 մըն ալ կայ, որ իտալերէն սէմանչէն  
 կ'ըսուի . այս մոմն ալ տեսակ մը  
 կէտի գլխուն մէջէն ելած սպիտակ  
 իւղային հիւթէն կ'ելլէ<sup>իստ</sup>  
 իստ փայլուն լուսով մը կը վառիւ և գրեթէ ամենէն պատուականն է վառելու . վասն զի, ոչ  
 հոտ ունի ոչ կը կաթէ և ոչ ալ  
 հասարակ մոմերուն պէս ստէպ  
 ստէպ ծայրը կտրել կ'ուզէ :

Կատ երկիրներու մէջ ձեթ

կամ ճարագ չունենալնուն մինչեւ  
 կը պարտաւորին բոյսերէն ու  
 ծառերէնիւղ հանել իրենց կան-  
 թեղներուն։ Ճավա կղզիին մէջ  
 բակլայէն իւղ կը հանեն։ Կմա-  
 նապէս այս կղզիին մէջ չնշաւա-  
 անուն ծառ մը կայ, որուն պը-  
 տուղներէն մոմ կը շինեն և այն-  
 քան ալ աղնիւ կ'ըլլայ՝ որ սէմանգէթ  
 մոմէն տարբերութիւն մը չունի-  
 չնդկաստանի մէջ շատ տեղ քօ-  
 քոյի ընկուղէ իւղ կը հանեն ու  
 կը գործածեն։ Այսպէս լին ամեն  
 տեղին լուսաւորութեն մէյ մէկ  
 նիւթ տուեր է։

Ի՞այց բոլոր այս տեսակ լու-  
 սաւորութիւններէն աղէկ, ա-  
 ժան ու մաքուր ուրիշ տեսակ  
 մըն ալ կայ կառէ միջոցով, որ հի-  
 մայ Եւրոպայի ու Ամերիքայի մէջ  
 շատ տեղեր կը գործածեն փո-  
 ղոցներուն և գործարաններուն

մեջ, որ դժբաղդութեամբ մեր  
 երկրի փողոցներուն անկանոն  
 չէնքին նայելով անոնց մեջ ալ  
 գործածուելու չեն յարմարիր:  
 Հանքային ածուխներուն շատ  
 տեսակը՝ ուրիշ իւղային նիւթե-  
 րուն պէս վառուելու ժամա-  
 նակ օդեղէն նուրբ մարմին մը  
 կ'արձակեն որ կա՞ կ'ըսուի. այս  
 նուրբ մարմինը թէ որ փոքնկ-  
 ցունես՝ խիստ փայլուն կերպով  
 կը վառի ու առատ լոյս ու ջեր-  
 մութիւն կուտայ: Կ'ըսեն որ ա-  
 ռաջին անդամ արուեստական  
 լուսաւորութիւններու համար  
 կազը գործածողը հազար եօթը  
 հարիւր երեսուն և վեցերորդ  
 տարին Քէյդըն անուն անգղիա-  
 ցին եղաւ: Բայց յիտուն տարիի  
 շափետքը, Արտօք անուն ուրիշ  
 անգղիացի մը ելաւ ուրիշ շատ  
 փորձեր ըրաւ ածուխի կազին

կրայօք ու հաստատեց, որ այս  
 կազմ՝ հնար էր մասնաւոր ըն-  
 դունարաննելու մեջ շեղչել,  
 մաքրելու յետոյ խողովակներու-  
 միջոցով ջրի նման հեռ աւոր տե-  
 ղեր խրկել: Անոր համար առջե-  
 անգամին Աօհօ բաղաքին մեջ  
 Արտօքվառարանմբ պատրաստեց  
 ածուխը վառեց ու անկէ ելած  
 կազմ մասնաւոր ընդունարանի  
 մբ մեջ առնելով՝ բարեսկ խողո-  
 վակներու միջոցով իր գործա-  
 տանը մեջ բաժնեց, ամեն մէկ  
 խողովակին ծայրը մէւ մէկ ծորակ  
 (մուսլուխ) դրաւ ու անսնց  
 ծայրն ալ հաստը ասեղի ծակե-  
 րուն չափ մէյ մէկ ծակ ծակեց,  
 ու տեսաւ, որ կազմ անկէ գուրս  
 թող տրուած ժամանակը գեղե-  
 ցիկ ու հաստատ լոյս մբ կուտար:  
 Եյս գիւտին յաջողութիւր շատ  
 չիքչեց Աւրոպայի ամեն երեելի

քաղաքները վայելեցին . վասն զի  
 կազի լոյսը ոչ միայն մաքրութե  
 ու միշտ մի, և նոյն աստիճան վա  
 ռելու կողմէն խիստ նշանաւոր  
 է, այլ և աժանութեան կողմէն  
 ալ ըստ տեղւոյն խւղէն ու մո  
 մէն հինգ վեց և աւելի անգամ  
 աժան է : Արովհետեւ կազը պատ  
 րաստելու ձեռնարկութիւն շատ  
 դրամի կարօտ է, անոր համար  
 ամեն տեղ այս տեսակ օգտակար  
 ձեռնարկութիւնները ընկերու  
 թեան միջոցով կ'ըլլան . հաղար  
 ութ հարիւր քառասունիրեքին  
 միայն վնդղիայի մէջ վաթսունը  
 ինը կազի ընկերութիւնի կար : Աեր  
 քաղաքն ալ հաղար ութը հա  
 րիւր քառասունը ութնին կազի  
 լուսաւորութեանը մասնակիցե  
 ղաւ վառօդապետ Տատեանց մե  
 ծահանձար Յովհաննէս Վմիրա:  
 յին ջանիւքը, որ Սուլթանն Վադ

տիւլ Ուժիտ բարենախանձ թա-  
գաւորնուս հրամանով՝ Զրադան  
պալատին ճակատը լուսաւորեց,  
պարտէզին դրանը քով փոքրիկ  
կազարան մը հաստատելով :

---

## ՄԵՍՆ Բ.

ԲԱԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՍԱԳ

Խ. Բ. 2 Ն 0 8 մէջ կարելի է սագին շափ  
մեղի օգտակար կենդանի մը չի կայ : Ո՞սն  
ու հաւելիթը կ'ուտենիք, փետուրները գիր  
գրելու կը գործածենիք ու անոր փափուկ  
փետուրներովն ալ բարձ, անկողին և այլն  
կը շննենք : Աագը մէր պահապան շներուն  
տեղն ալ կրնայ բռնել . ականջը խիստ սուր  
է, ու պղտիկ ձայն մը առնէ նէ կ'աղա-  
ղակէ : Աագը սովորաբար խոտ ու ընդե-  
ղէն կ'ուտեէ . ջուրը խիստ շատ կը սիրէ :

Հատ մարդիկ սագը ապուշ կենդանի մը  
կը կարծեն , բայց իրաւունք չունին . վասն  
զի , ընդ հակաւակն սագը խիստ ուշիմ  
է . շուտով կ'ընտանենայ , իր բարերարը  
կը ճանչնայ , անոր կը հետեւի և իրեն յա-  
տուկ եղանակով մըն ալ կը դդուէ : Եր-  
ժանահաւատ բնապատում մը կը հաստա-  
տէ , որ օր մը սագ մը տեսեր է , որ խո-  
հարանին մէջ ճախարակածև մեքենայ մը  
կը դարձընէ եղեր միս խորովելու համար :  
Այսգը դարնան սկիզբը կ'սկսի հաւկիթ  
ածել , և սովորաբար երկու օրը անդամ  
մը ածելով վեցէն կամ եօթէն մինչև 15  
հաւկիթ կ'ածէ : Յէ՞ որ ածած հաւկիթ-  
ները մէկիկ մէկիկ առնեն , մինչև չորս  
անդամ՝ նորէն ածելու կ'ելլէ , բայց յետոյ  
կը մաշի ու կը մեռնի : Երեսուն օր կ'ու-  
զէ օր ձագերը ելլեն :

Այսգը թէ որ բարկանալու ըլլայ՝ օձի  
պէս կը սուլէ . շատ երկար կ'ապրի ու քա-  
նի ծերանայ՝ այնքան ալ շարագործ կ'ըլ-  
լայ : Յիսուն տարիէն աւելի ապրող սա-  
գեր տեսնուած կան :

## ՄԵՍԻ Պ.

ԱՐԱԿ

ՍԱԳ ԵՒ ՏԵՐՆ

ԱԱԳ մը ամեն օր մէյ մէկ ոսկիի հաւկիթ կ'ածէք  
իր տէրոջը . տէրը կարծեց թէ սագին ներսը ոսկիով լե-  
ցուն է : ուզեց որ այն ոսկիներաւն բոլորը մէկէն շուասվ  
մեռք անցընէ . ուստի բռնեց խղդեց սագը . ու երբոր  
փորը բացաւ յուսահատեցաւ մնաց . վասն զի տեսաւ որ  
իր խնդրած ոսկիներուն մէկն ալ չի կար :

## ԽՐԱՏ

ԵՐԲՈՐ ագահութիւնը մարդուն պիրուը իւ  
պատէ , ճարդու իր բաւականասիրութիւնը իւ իւ-  
ցնեցունէ , ունեցածովը գոհ ըլլուլ անկարելք  
իւլլոյ : Ըստ ճարդին իտն , որ ու մոյն ոսիլ ո-  
ւրծալ՝ այլ և ուրել շաբ բաներ ալ , ըրօրինակ  
պատիւ , հանգիստ , գառաք , նայլն սպանալու հա-  
մար անանի պարապայման գախաւ մը ու ջանք մը  
իւլնեն , որ իրենց յեւսի եղածն ալ իւրանցու-  
նեն : Ունեցածը շապանելը ամենէն աղէի հը-  
նարչը զանիկայ աղէի գործածելն է : Ենհամբե-  
րութիւնը լեզեր մը լիւթիւն մը չէ՝ պակասութիւն

հը է . Բայց ուրիշ մոլորեներու չափ ճարդուս  
շտրիչ ու յուստհապութիւն պատճառած է : Ուս-  
նալու համար արժանաւոր նիւթ մը ընդութելու ետև ,  
երբի գործը կը հնայ ուշեն միջը մը որոշել . ա-  
ռ ու յեւ յգեցիր , յարագութեամբ աշխատէ ,  
հարիստ նպաստիետ կը հասնիս : Ըրբով սպազուած  
պատշաճերը ու համ կ'ունենան ու հոգ և շուտ ալ  
կը ծըստին :

Յ յուղան զայն մեջաւ ուն ընծափ զայն . մայութան ուն  
յանձնաց մեջման զայրան մ մաս ու չըկատ : Տ ժայր  
զայրան ու . զայրան ընծափ զայրան մասաւ . մայութան ու աշխ  
ատ պատշաճերը ու համ կ'ունենան ու հոգ և շուտ ալ  
կը ծըստին :

## ՄԱՍԻՆ Դ.

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

**Ը Ա Ր Ժ Ե Լ . Խ Ա Ր Ա Ր . Ճ Ա Ր Ա Վ .**  
**Ճ Ա Ր Ա Գ : Կ Ա Ն Ղ Ճ Ե Ղ . Կ Ե Մ . Մ Մ Ե Ա Յ .**  
**Մ Մ Ս Ա Մ Պ Ո Ւ Ղ Ժ Ի . Ղ Ժ Բ Ե Ա Ղ Գ Ո Ւ Ղ Ժ Ի .**  
**Հ Ա Ն Ք Ր Ա Յ Ի Ն . Չ Ո Գ Ի . Ա Ր Ո Ւ Ե Ա Մ Ա Կ Ա Ն .**  
**Ա Ճ Ո Ւ Խ . ը ն դ ո ւ ն ա ր ա ն . Վ ա ռ ա չ-**  
**ր ա ն . խ ո ղ ո վ ա կ . ծ ո ր ա կ . յ ա ջ ո -**  
**ղ ո ւ ղ ի ւ ն . ն շ ա ն ա ւ ո ր . ձ ե ւ ն ա ր .**  
**կ ո ւ ղ ի ւ ն . մ ա ս ն ա կ ի ց . մ ե ծ ա -**  
**հ ա ն ճ ա ր . բ ա ր ե ն ա խ ա ն ձ :**

Աագ . փետուր . անկողին . ազաղակել . ընդեղէն . ուշիմ . հետեիլ . եղանակ . գգուիլ . արժանահաւատ . բնապատում . խոհարան . ճախարակածե . մեքենայ . սուլել . չարագործ :

Կարծել . յուսահատիլ . ագահութիւն . բաւականասիրութիւն . անկարելի . տարապայման . վափաք . անհամբերութի . մոլութիւն . արժանաւոր . յարատեռութիւն :

### ՀԱՐՑՄՈՒՆՔ


ԽԱՏԱՐԸ վարատելու համար մարդս ի՞նչ հնարքունեցաւ : - Քանի՞ տեսակ նիւթէ մոմ կը շինուի : - Ո՞ւրկից կ'ելէ սփերմաչեթի ըսուած մամը : - Ի՞նչ է կազըև և ուսկից կը շինուի : - Ե՞րբ և ով գործածեց կազըառաջին անգամ իբր լուսաւորութեան պատճառ : - Ո՞վ աղէկ մը ծաւալեց կազի գործածութիւնը : - Ի՞նչ է կազի լուսաւորութեան օգուաները : - Ո՞վ Պօլս մըտցուց կազին լուսաւորութիւնը : - Ի՞նչ բան կրնաս ին :

ծիյիշել երբոր չինքալազ բառը լսես : - Քանի՞ ընկերութիւն կար Անգղիայի մէջ կազի համար հազար ութը հարիւր քառասունութիւնին :

Կրնա՞ս ինձի նկարագրել սագին բնաւորութիւնը : - Ի՞նչ օգուաներ ունի մեզի սագը : - Բնապատում մը ի՞նչ պատմեր է մեզի սագի մը վրայ : - Քանի՞ տարի կ'ապրի սագը :

Ի՞նչ առակ գիտես սագին վրայ : - Ասկէ ի՞նչ խելք սորմելու է :

Ի՞նչ կը նշանակեն շարժել : Խաւար, ճարսդ, ճրագ և այլն բառերը :



առ Հմէց զը (ավելիցից) պամփերը  
այս կամ առ ծունդուն ը առ ակաց  
**ԱՅԲԺՈՒԹԵԼԻՆԵ ԺՈ**  
յո նար —————  
ին գմէ յանուճ մ յօդ մ այն  
ովք աշխատ ՄԱՍՆ Ը  
ԵՐԴԱՇՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

Մարտս բնակարանի մը կա  
րօս էր, որ իր անձը՝ իր ընտա  
նիքը և իր ունեցածները անձ  
րեէն ծիւնէն պաղէն ու տաքէն  
պահէ ու խաղաղ ապրի: Աւրեմն  
մարդս իրեն տուն շինելու կա  
րօս էր և անանկ կերպով մը՝  
որուն մէջ պաղը տաքը ու ջուրը  
կարող չըլլար մտնելու: Ա եռնե  
րուն ու բլուրներուն քարերը  
իրեն տանել նիւթ ըրած է: Վ մա  
նապէս քանի մը տեսակ հողեր  
ալ կան, որ կրակով կը կարծրը  
ցունէ, աղիւս (թուղլա) ու

կղմինտը (քիրէմիտ) կը շինէ ու  
 քարի տեղ կը գործածէ : Քարե-  
 րը իրարու վրայ դնելէն ետև  
 իրարու փակցընելու կամ որ  
 մերուն դրսէն ձերմակ ծեփ մը  
 տալու համար գլխաւորապէսկիր  
 (քիրէճ) կը գործածեն, այս կիրը  
 քանի մը տեսակ քարէրէ կ'ըլլայ,  
 որ նախ կրակի մէջ կը դնեն կ'ե-  
 րենու յետոյ ջրով կը թրեն զան  
 գուած մը կ'ընեն : Այս զան  
 գուածը աւելի զօրաւոր ընելու  
 համար՝ վուշի (իւսթիւթիւ)  
 մանրուք, աղիւսի ծեծուք (խո-  
 րասան) ու աւազ ալ կը դնեն:  
 Քար ու աղիւս չի գտնուած տե-  
 ղը՝ մարդս փայտ ու հասարակ  
 հող կը գործածէ : Տան համար  
 գործածելինիւթերուն ամենէն  
 հարկաւորներուն մէկնալ ապա-  
 կին (Ճամ) է : Ասիկայ աւազէ  
 կը շինուի, որ ուրիշ նիւթերու

Հետ կրակին մէջ կը հալեցունեն.  
առակին ոչ միայն տանը մէջ մեծ  
զարդ մըն է, այլ և մարդուս  
առողջութեանն ալ շատ օգուտ  
ունի, նախ լոյսը իրմէն մեզի  
անցնելով, ու երկրորդ՝ ջերմին  
ու ցուրտին մեզի վասելու ար-  
գելք ըլլալով:

**Տ**ունը շինող դործաւորնե-  
րուն գլխաւորները կ'ըսուին  
նախ ճարտարապետը (քալֆայ)  
որ տանը ձեւը ու շենքին համե-  
մատութիւնները կը ստեղծէ ու  
կարդի կը դնէ: Երկրորդ հիւմը  
(տիւրկէր), որ ճարտարապե-  
տին հրամանները կը կատարէ:  
Երրորդ՝ որմնագիրը (տուվարճին)  
որ պատերը կը շինէ: Չորրորդ  
ատաղճագործը (տօղբամաճին)  
որ սենեակներուն, գլուցներուն  
(տօլապ), մահճանոցներուն (իւր)  
դռները ու պատուհաններուն

( միենակիրէ ) շրջանակները ( չերչե-  
վէ ) կը շինէ : Հինգերորդ մշակ-  
ները ( բէնչպէր ) որ շէնքին հա-  
սարակ գործքերը կ'ընեն, ինչպէս  
է քար, փայտ, հող կրել, ծեփ  
շաղել և այլն : Ասոնցմէ գուրս  
անհատնում արուեստաւորներ  
ալ կան որոնց ամեն մէկին ար-  
հեստովը ու գործքովը գեղեցիկ  
տուներ կը շինուին . զօր օրինակ  
նկարիչը, որ տանը մէջը գուրսը  
գեղեցիկ գոյներով կը ներկէ ու  
որմերուն ու ձեղուններուն  
( թավան ) վրայ սիրուն նկարներ  
կը ձեւացունէ . դարբինը, որուն  
արուեստովը գոներնիս ու գըզ-  
րոցներնիս կը գոցուին, որով գո-  
ղերուն վախէն զերծ կը մնանք:  
Քարակովը ( թաշճին ) որ տանը  
մէջ պէտք եղած տեղերը գեղե-  
ցիկ մարմարիոններով կը զարդա-  
րէ : Ապակի վաճառողը, որ պատ-

Աւ հաննիս կը զարդարէ : Վերջաշ  
պէս տուն մը կատարեալ շինե-  
լու համար աշխատող արհետաւ  
որներուն թիւը խիստ շատ է ,  
կարգաւոր տան մը գլխաւոր մա-  
սերը կ'ըսուին , սրահ (սօֆա) ,  
սենեակ , սանդուխ (վերտիվէն) ,  
հօր , մառան (քիլէր) , բակ , ջըր  
շիղձ (սառնըճ) , բաղնիք , ախոռ ,  
շտեմարան (մախղէն) երդիք (պո-  
ճա) , վերնայարկ (թափանիչի) ,  
խոհարան , պարտէզ և այլն :

**Տ**ուները կամ մէկ դստիկոն  
(քաթ) կ'ըլլան կամ երկուք ե-  
րեք , ե երբեմն չորս : Եւրոպայի  
մէջ սովորութիւն եղած է , որ  
խիստ վարի դստիկոնէն սկսելով՝  
առաջին , երկրորդ , երրորդ , ե-  
այլն դստիկոն կը համրեն , իսկ  
մենք սինդ վերինէն սկսելով՝  
առաջին , երկրորդ , երրորդ կը  
համրենք որ սիսալ է :

Այսենիներուն՝ սցամինքն ան  
 կիրթ՝ ժողովուրդներուն, բնա  
 կարանները մեր փառաւոր տնե  
 րուն հետ բազդատելով շատ ո  
 զօրմելի բաներ են։ Եյս ժողո  
 վուրդներուն շատերը անտառ  
 ներու, անձաւներու (մազա  
 րա) ու գետնափոր փոսերու մէջ  
 կը բնակին, Ոմանք, ոզորմելի հիւ  
 զերու մէջ կը նստին կ'ելլեն որ  
 եղեգներէ ու ծառի ոսաերէ  
 (տալ) շինուած են, կամ բոլո  
 րածե կամ քառակուսի. վրայի  
 ծածկոյթնին ալ կամ յարդ է,  
 կամ խոտ կամ եղեգ. որմերնին  
 քովէրով շարուած եղեգներ է  
 կամ ցիցէ պատեր. ոչ գուռ ու  
 նին ոչ լուսանցք (փէնձիրէ).  
 Շատերը միայն մէկ կողմէն ծակ  
 մը ունին, որ այնքան ալ ցած  
 է, որ անկէ ներս մտնալու հա  
 մար՝ անբան կենդանիներու պէտ

Երեսի վրայ սողալով մանալու է :  
 Աւստի ներսը թէ որ կրակ վա-  
 ռեն, մուխը ազատ դուրս չե-  
 լինար ելել, օդն ալ ազատ կեր  
 պով ներս չի կրնար մտնալ . ա-  
 նանկ որ, այս բնակարաններուն  
 անմաքրութիր, գարշահոտութիր  
 ու անառողջութիւնը չի տես-  
 նողին անհաւատալի կ'երևնայ :  
 Եյս ողորմելի հիւղերը՝ վայել  
 չութենէ, հանգստութենէ, ու  
 շքեղութենէ որչափ զուրկ են  
 մտօք կրնանք հասկրնալ . վասն  
 զի, վայելչութիւնը շքեղութիր  
 ու հանգխամբ արուեստով ու  
 հարստութեամբ կ'ըլլայ . և պ-  
 րուեստներն ու հարստութին  
 ալ գիտութիւնով կ'ըլլան . որն  
 որ բոլորովին կը պակասի վայրե-  
 նի ժողովրդոց մէջ և անով մի-  
 այն կը տարբերին կրթեալ ու  
 լուսաւորեալ ազգերէն :

## ՄԵՄՆԵ Բ.

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ԿՐԻԱՑ

Կրտան հասարակօրէն ագեղ կենդանի  
մըն է, որ ջրին մէջ ալ կ'ասպի՞՝ ցամաքն  
ալ: Դ ըին ու ցամաքին կրիան տարբեր  
տեսակ են: Այս կենդանիին գլուխը օձի  
գլխու կը նմանի, իսկ ոտքն ու պոչը մո-  
զէսի (քէրթէնքէլէ): Այս կենդանին կա-  
մարածե լայն պաղայէ վահանով մը ծած-  
կուած է, գեղեցիկ թուխ գոյներով զար-  
դարուած: Երբոր վտանգէ վախ մը ու-  
նենայ՝ բոլոր մարմնովը իր այն խեցիին  
տակը կը ծածկուի ու հոն պատսպարած  
կընայ ծանրըկէկ հարուած մըն ալ ընդու-  
նիլ առանց մնասելու: Բայց կռնըկի այս  
խեցիէն զատ կրիան ուրիշ զրահ մըն ալ  
ունի. ասիկայ ոսկրային պատեան մըն է  
որ զինքը հարուածներէ կը պաշտպանէ:  
Այս պատեանը երկու մաս է, մէկը կո-  
րընթարդ (գուապսէլի) ձևով, որ կռնակը  
կը ծածկէ, ու մէկալը տափակ որ փորը կը  
ծածկէ: Այս երկրորդ պատեանը առջի

խեցիէն բոլորովին զատ է , և այնքան աղ  
 կարծր է , որ կառքի մը անիւ կրնայ վրայէն  
 անցնիլ առանց կարող ըլլալու կորացնել  
 (ծռել) : Զամաքային կրիան՝ պաղով խո-  
 տեղէնով խխունջներով ու միջատներով  
 կը կերակրի : Վիայն ամառը կը տեսնուի .  
 ձմեռը ծակերու մէջ կը մանայ , ուր կը  
 կարծեն որ առանց բան մը ուտելու կը  
 կենայ : Կրիային միսը ճերմակ է . և շատ  
 աղէկ ալ կ'ուտուի , մանաւանդ հիւանդ-  
 ներուն զօրութիւն կուտայ : Կրիան իր  
 խիստ ծանր քալելով՝ դանդաղութեան  
 նշանակը համարուած է . անանկ որ , ծանր  
 շարժողին նախատական կերպով մը կրիայ  
 կ'ըսեն : Կրիային վրայի պաղան շատ յար-  
 դի է , վասն զի տաք ջրի մէջ կակուղցնելէն  
 ետեւ անկէ սանտր , տուփ , զմելիի կոթ  
 և ուրիշ շատ բաներ կը շնեն , որ շատ  
 սուղ կը ծախուին : Ի՞այց այս պատուա-  
 կան պաղան տուող կրիան ուրիշ մասնա-  
 ւոր տեսակ մըն է , որուն միսը չուտուիր :  
 Ծովային կրիայներն ալ ծովին տակը ու-  
 եղերքը եղած խոտերովը կը սնանին : Ա-  
 սոնցմէ խիստ շատ կը գտնուին Ամերիկայի  
 կղզիներուն եղերքը : Ասոնք երբեմն եր-  
 բեմն դուրս կուդան օդ առնելու , եթէ  
 ոչ կը խղդուին : Զամաքի կրիայներուն

Մ Ե Ս Ւ Ն Դ .

ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

ԲՆԱԿԱՐԱՆ . ԲԼՈՒՐ . Կարծ  
րացունել . աղիւս . կղմինտր .  
որմ . կիր . զանգուած . վուշ .  
աւազ . ապակի . ջերմ . ճարտա  
րապետ . որմնադիր . հիւսն . ա  
տաղձագործ . սենեակ . գզրոց .  
մահճանոց . շրջանակ . մշակ . շա  
ղել . արհեստաւոր . նկարիչ .  
ձեղուն . դարբին . քարակոփ .  
քանդակագործ . մարմարիոն . սը  
րահ . սենեակ . սանգուխ . մա  
ռան . ջրշիղջ . շտեմարան . եր  
դիք . վերնայարկ . խոհարան . սլար  
տէզ . դստիկոն . վայրենի . բաղ  
դատել . ողորմելի . անտառ . ան  
ձաւ . գետնափոր . հիւղ . եղեղն .  
ոստ . լուսանցք . սողալ . դարշաւ  
հոտութիւն . վայելըութիւն .

**Հքեղութիւն :**

Արիայ . մողէս . կամարածե .  
վահան . թուխ . խեցի . պատրս  
պարիլ . զրահ . հարուած . կո  
րընթարդ . կառք . անիւ . խը<sup>շ</sup>  
խունջ . միջատ . դանդաղութի .  
նշանակ . նախատական . տուփ .  
զմելի . սնանիլ . հազուագիւտ .  
նապաստակ . ծանրաշարժութի .  
դաշինք . հրաւիրել . արագա  
շարժութիւն . յարատեռութի .  
ինքնահաճ . պարագայ . պանծալ .  
ծանրաքայլ :

### ՀԱՐՑՄՈՒՆՔ

ՈՎՐԴՍ ի՞նչու համար բնակարանի կաթօտ է :  
- Մարրդս ի՞նչ նիւթ կը գործածէ իր բնակարաններուն  
համար : - Որո՞նք են տուն շնոր գլխաւոր արհեստա  
ւորները : - Որո՞նք են տան մը գլխաւոր մասերը : - Վայ-  
րենի աղքաց բնակութիւնները ի՞նչպէս է : - Վայրենեաց  
բնակարանները ի՞նչու համար այնքան ողորմելը բաներ են :

Ավանոս մի կրիայն ինծի նկարագրել : - Կրիան ի՞նչ  
բանի օգուտու ունի : - Քանի՞ տեսակ կրիայ կայ : - Ի՞նչ  
առակ գիտես կրիային վըայ : - Ասկէ ի՞նչ խելք առ  
վելու է :

Ի՞նչ կը նշանակեն բլուր, կարծրացունել, աղիւս,  
կղմիւսոր, որմ ևայլն բառերը :



# ՎԱՐԴԱՊԵՏԻՒՅ ՃԵ.

---

ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՆՔ

Բազմ բնչպէս պիտի կրնար  
մարդս փայտը քարը և ուրիշ իր  
գործածած կարծը մարմինները  
կտրել, ու տաշել։ Մինչև որ  
ուրիշ աւելի կարծը ու դի-  
մացկուն նիւթ մը չունենար՝ չի  
պիտի կրնար ընել։ Մարդս իրեն  
կարօտած այս գործիքն ալ ու-  
նեցաւ։ | Եռներուն մէջ մետաղ  
(մատէն) մը գտաւ որ իր գոր-  
ծածութելը գալու համար պէտք  
եղած յատկութիւններուն բռ-  
լորն ալ ունի. այս մետաղը երիշ-

կ'ըսուի : Անով կը շինեն երկրա-  
 գործին բահը (պէլ) բրիչը (գաղ-  
 մա) քերոցը (չափա) մանդաղը  
 (թռփան) և այլն : Երկաթեննան-  
 կը շինեն դարբնոց (չիլինկիրնե-  
 րուն) սալը (էօրս), մուրճեր,  
 (չէքիճ) ազցաններ (քէլիէթին)  
 ձեռաց մամուլներ (էլ մէնկէ-  
 նէսի) որով ոսկերիչներն ու դար-  
 բինները ձեռութնին եղած մանր  
 կտորները սեղմեն ու կը բանին.  
 Քեւեռներ , քարակոփներուն  
 (թաշճիններուն) ու քանդակա-  
 գործներուն (օյմաճի) գրիչները,  
 տապարներ (պալթայ) : Կմանա-  
 պէս տուն շինելու համար հիւ-  
 սանց բոլոր գործիքները, ինչպէս  
 են ուրագը (քէսէր), սղոցը  
 (տէստէրէ) գչիրը (պուրկու)՝  
 և այլն բոլորն ալ երկաթե կը  
 շինուին : Տան մէջ գործածուե-  
 լու համար կղպաքները բանլիք

ները ունելիքներն (մաշա) ալ  
 երկաթէ կը շինուին։ Ամանապէս  
 ձիերուն, ջորիներուն (գաթըռ)  
 էշերուն, ու եզներուն սմբաւ  
 կին (թըռնաք) գամուած լուս  
 նածե երկաթն ալ (նալ) երկա  
 թէ կը շինուի, առանց որոյ, այն  
 խեղչ կենդանիները չեին կրնար  
 քալել քարերուն ու ժայռե  
 րուն վրայ։ Երկաթը նաև նուրբ  
 թել կը շինեն. որով բամպակէ  
 դերձանով բաւական հաստա  
 տութեամբ չի կապուած բանե  
 րը ամուր մը կը կապեն։ Ուրիշ  
 շատ գործիքներ ալ կան որ եր  
 կաթէն աւելի կարծր նիւթի  
 կարօտ են. մարդս այս նիւթն  
 ալ ստացած է որուն պողպատ (չէ  
 լիք) կ'ըսեն։ Պողպատը երկաթէն  
 կը շինուի. և ասիկայ ստանալու  
 համար հասարակ երկաթը ա  
 ծուխի (քէօմիւրի) վոշի (թօղ)

մէջ կը կարմրցունեն որով աւելի  
կը կարծրանայ : Երբոր պողպատը  
սովորականէն աւելի կարծր ը-  
նել ուզեն, որպէս զի գործած-  
ուելու ժամանակ չի ծռմռկի,  
այն ժամանակը անոր չուր կու-  
տան : Պողպատին ջուր տալու  
համար անիկայ կը տաքցունեն  
և երբոր աղէկ մը տաքցած է,  
հասարակ ջրի կամ իւղի մէջ կը  
խօթեն : Պողպատով կղպաքնե-  
րուն ու ժամացոյցներուն զըս-  
պտնակները (զէմպէրէկ) կը չի-  
նեն ու վիրաբուժի (ճէռահ) և  
ուրիշ գործիքներ , ասեղներ ,  
մլրատներ (մախաս) զմելիներ (չա-  
քը) թուրեր նշտրակներ (նէշ-  
տէր) ածելիներ (ուստուրայ)  
և այլն :

Ասոնցմէ զատ երկաթէն տե-  
սակ տեսակ ամաններ մեքենա-  
ներ (չաքը) ժնդանօթներ, նաւի-

շղթայներ, Երկաթներ (չափայ) կեռեր (չենկել) ու կամուրջի աղեղներ կը շինեն : Այս մեծ կտորներուն համար ալ Երկաթը ջրի պէս կը հալեցունեն, ու յետոյ մասնաւոր կաղապարներու (քալըպ) մէջ ուղած ձևերովնին կը ձուլեն (թափել) : Վերջապէս Երկաթին գործածութիլ մարդուս ձեռքը այնքան շատէ, որ կրնանք Երկրի վրայ իր ունեցած պարզեներուն ամենէն կարևորներուն մէկը սեպել : Կամ թէ կրնանք համարձակ ըսել, որ եթէ Երկաթ չըլլար, Այս պարզս ոչ այնքան զօրաւոր կ'ըլլար, ոչ այնքան խմաստուն և ոչ ալ գիտուն : Երկաթը մարդուս կը թուելուն ամենէն հզօր օգնականն է . և ասոր փորձն ալ ամեն օր կը տեսնենք, Երբոր աչուընիս այն Երկիրներուն վրայ

գարձընենք՝ ուր կամ երկաթ չըլ-  
լալուն և կամ զանիկայ բանե-  
ցունելու գործածելը չի գիտ-  
նալնուն մարդիկ շատ գործիք-  
ներէ, շատ արուեստներէ ու  
անհամար վայելքներէ ետ մնա-  
ցեր են և ուրիշ նիւթ մըն ալ-  
չեն կրնար գտնալ որ անոր տե-  
ղը բռնէ :

Ո՞ւրդս իր կերակուրները  
պատրաստելու ամանները շինե-  
լու համար երկաթէն զատ ու-  
րիշ մետաղ մըն ալ ունեցեր է  
որ պէս (պաքը) կ'ըսուի : Պղին-  
ձէն ալ շատ տեսակ ամաններ  
կը շինեն ու անոնց մեջ ալ անա-  
դով (քալայ) բարակ մը կը ծե-  
փեն . վասն զի, առանց այս ըզ-  
գուշութեանը՝ պղինձէ անօթ-  
ները կը ժանգոտին ու մարդուս  
առողջութեանը վեաս կը հաս-  
ցունեն :

Ասոնցմէ զատ տեսակ մը դիւ-  
 րամած (եափրշքան) հող կայ,  
 որմէ շատ տեսակ անօթներ կը  
 շինեն ու փռան մէջ եփելով  
 կարծր կ'ընեն որ դիւրաւ չի  
 կոտրտին։ Եյս կարծրութիւնը  
 աւելցունելու համար անոնց մէ-  
 ջը ու դուրսը սպիտակ կամ ու-  
 րիշ գոյն ապակաբռով (սրո) կը  
 ծածկեն. ինչպէս են սափորնե-  
 րը (տէստի) սաները (թէնձի-  
 րէ) ըմպանակ (պառտաք) ափ-  
 սեաները (փիաթայ) սկահները  
 (քեասէ) և ուրիշ անթիւ ա-  
 նօթներ՝ որ տուներնիս ու սե-  
 ղաննիս կը զարդարեն ու մեզի  
 դիւրութիւն, մաքրութիւն ու  
 վայելչութիւն կուտան։

---

## Մ Ա Ս Ն Ի .

Բ Ա Ա Խ Ա Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ

02

( Օ չ է սովուած կենդանիներուն  
մէկ տեսակն է . որ թէպէտ ոչ ոտք ունի՝  
ոչ թև , բայց անոնց տեղը բնութիւնը ի-  
րեն անանկ միջոցներ տուեր է , որով շու-  
տով կրնայ առաջ երթալ , ծառերէ վեր  
կ'ելլէ , ջրին մէջ կը լողայ , մինչև թռչե-  
լու պէս կը նետուի ալ : Քաշուելով ու  
երկննալով շուտ շուտ կը սողոսիէ ու կ'եր-  
թայ : ( Օ ձին տեսակները շատ են , ու բա-  
րեխառն և ջերմ կլիմաներու մէջ կը գըտ-  
նուին : ( Օ ձի տեսակները թէպէտ ձեռվ  
մէկ են , բայց տեսքերնին իրարմէ տարբեր  
են : Որ մէկը սկսւնդ ատամն ( ազը տիշ )  
ունին . որ մէկը ձկան ակռաներու պէս  
իրարու մէջ անցած ակռաներ ունին սր-  
զոցի ( տէստէրէ ) նման . որ մէկն ալ գըլ-  
խունուն վրայ բբուկ ( իպիկ ) ունին :

( Օ ձերուն որ մէկ տեսակը անվեաս են ,  
վասն զի թոյն չունին . իսկ վնասակար կամ  
թունաւորները լեզուներնուն տակը փոք-

ըիկ փամփուշտ մը ունին թոյնով լեցուն,  
որ խածած ժամանակնին ուրիշի կը հա-  
զորդեն : Ճ երմ երկիրներու մէջ եղած օ-  
ձերը ամենէն մեծ ու ամենէն վտանգա-  
ւորներն են : Աներ կողմերը եղածները փոքր  
են և շատ վտանգաւոր ալ չեն : Օձերուն  
շատը՝ հաւկիթէ կ'ելլեն , որ էգերը կ'ա-  
ծեն , ու անանկ տեղ մը կը պահեն որ ա-  
րենին ջերմութեանը տակը ըլլայ ու անան-  
կով ելլէ . բայց ուրիշներ ալ կան որ դեռ  
մօրերնուն փորն եղած ատենը հաւկիթէն  
կ'ելլեն : Օձերուն ամենն ալ տարին գո-  
նէ երկու անգամ իրենց վրայի մաշկը կը  
փոխեն . և այս մաշկափոխութիւնն ալ  
մէկ օրուան և մէկ գիշերուան մէջ կը կա-  
տարի : Կոր մաշկ հագնելլեն ետե թոյ-  
ներնին աւելի զօրաւոր կ'ըլլայ : Օձերը՝  
խոտով , թուչուններով , թրթուրներով  
և ուրիշ միջատներով կը կերակրին : Կա-  
թը շատ կը սիրեն . երկար ատեն առանց  
կերակուրի կրնան մնալ , ու խիստ ուշ  
կը մարսեն : Օձին մէ կը՝ գորտ մը ու մուկ  
մը կլլեր էր , ամիսէ մը ետքը ստամոքսին  
մէջ նայեցան որ այն կենդանիները շատ  
վնաս չեն կրեր :

Օձերը կը սիրեն ընկերութեամբ ապ-  
րիլ : Հնդկաստանի ու Ամերիկայի մէջ ա-

նանկ ահադին օձեր կան , որ եղներուն  
ու մինչև մարդոց վրայ կը յարձակին , ա-  
նոնց կը պլուին կը խղղեն ու կ'ուտեն :

Վնանկ օձեր ալ կան , որ կ'ընտանենան ,  
և մինչև անգամ վայրենիներուն մէջ ա-  
նանկ կիներ ալ տեսնուած կան , որ օձը  
մանեակի տեղ Ճիտերնին կը պլւեն : Ոմանք  
օձը գրպաննին կը դնեն Ճիտերնին կը պլւեն  
ու ձեռուընին կ'առնեն առանց վեասե-  
լու , ասոնք միամիտները կը խաբեն , օձերը  
աղօթքով կը կապենք ըսելով : Բայց ա-  
սոնք ստախօս անզգամներ են , որոնցմէ-  
միշտ հեռու կենալու է . վասն զի , ա-  
սոնք պարզամիտ մարդոց դիւրահաւա-  
նութեամբը կ'ապրին : Ոտոյդ գաղտնին  
աս է , որ կամ անոնց ձեռքը եղած օձե-  
րը անվեաս տեսակէն են , կամ անօթի  
պահելով և ուրիշ դեղ մը տալով այն  
կենդանիները այն աստիճան թմրեցուցած  
են , որ վեաս հասցունելու կարողութիւն-  
նին չէ մնացած :

## Մ Ա Ս Տ Ե Վ Ա Կ

Օ Զ Ե Ւ Մ Ա Բ Դ

ԳԻՒՂԱՑԻՆ մէկը ձմեռուան իսկոտ ցուրտ ժամանակը ցանկի մը տակ օծ մը գտաւ, որ ցուրտուն գրեթէ աւելի մոռեալ էր՝ քան թէ կենդանի. մեղքըցաւ խեղճ կենդանիին վրայ, վերցուց անկէ տուն բերաւ ու վառարանին առ վիճ կրակին մօտ ձգեց: Շատ չանցու կրակին ջերմութենէն կիսամեռ օծը քիչ քիչ զօրացաւ ոգի առաւ, իր թմբրութենէն ելաւ, սկսաւ ցաթկուտել՝ լեզուն ցուցունել ու գիւղացիին կնոջն ու զաւ կըներուն վրայ յարձակիլ, ու խրճիթը իր սուլելու սոսկալի ձայնովը լեցուց: Գիւղացին իր կնոջն ու զաւ կըներուն աղաղակը լսելով ներս վաղեց ու եղածը իմանալով՝ իսկոյն բահը առաւ ու օձին գլխուն զարկաւ սատկեցուց ըսելով. «Ապերախտ անզգամ, ան է քու փոխարինութիւնդ անանկ մէկու մը՝ որ քեզ մեռնելէն աղատեց. գնան սոստկէ ինչպէս որ քեզի կը վայելէ. բայց առանկ հան գիստ մեռնիլն անզգամ քեզի շատ է»:

## Խ Ր Ա Տ

Ա ՊԵՐԱԽՏՆԵՐՈՒՆ սովորութիւնն է, որ Գագագ բարերարութիւննուն դոխարդին շարութեամբ հապուցում է ընկնէն. և ամեն առենի իւլուցի ու ա-

առաջինի հարտիկը հասպատած էն որ աղերախպու-  
թունը իշխան գարշելք մեղք մըն է : Աղերախոր հար-  
տը ընկերութեան մէջ վասնգասորը ու անօգոստ  
իւնտանի մըն է . վասն չը էր բարերարին ժնասել  
ու ըւլը ու ըւլք ի՞նչ օգնութիւն իւնայ ընել =  
Սինը որ մէկը ագեա, պարապայման շահասեր, վաս-  
ու կողիւ ու մանգամայն էր շահը չը ճանչցող  
չըլլայ՝ աղերախոր չը իւնայ ըւլը . վասն չը աղե-  
րախոր հարտը՝ ու ըւլք բարերարութեան դուները  
նախ իւն տէմ իւ գոյէ : Այս աշարհիս մէջ  
մէնք ամենս աւ իրարու օգնութեանը կարօդ ենք .  
մէկը չը ի՞սյ, որ ինչնիրեն բասական ըւլլայ, ուսպէ  
պէտք է որ իրարու աշեիր-իւն ընենք և ու ըւլքն  
պէտած աշեիր-իւննիս աւ չը մոռնանք, որով ու-  
րիշ բարերարութեանը կամ երախպագիսութեանը  
իրարունք մը ունեցած ըւլլանք :

## ՄԵՍՆ Դ.

ՎԱՐՁՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՌԵՐՈՒ

ԿԱՐՃԱ. մետաղ. յատկութի.  
բահ. բրիչ. քերոց. մանգաղ .

դարբին . սալ . մուրճ . աղցան .  
 մամուլ . բեեռ . քարակոփ . քան .  
 դակագործ . տապար . ուրագ .  
 սղոց . գչիր . ջորի . սմբակ . լուս .  
 նաձե . ժայռ . պողպատ . սովորական .  
 ժամացոյց . զսպանակ .  
 վիրաբոյժ . մկրատ . զմելի . նըշ .  
 տրակ . մեքենայ . թնդանօթ .  
 շղթայ . կեռ . կամուրջ . աղեղ .  
 կաղապար . ձուլել . հզօր . օգ .  
 նական . պղինձ . ժանդ . գիւրամած .  
 անագ . ապակաբուռ . սափոր .  
 սան . ըմպանակ . ափսեա .  
 սկահ :

Աղուն . լողալ . սողոսկել .  
 բարեխառն . կլիմայ . սկունդ . աշտամն .  
 բբուկ . հաղորդել . թունաւոր . փամփուշտ . էգ . մաշ .  
 կափոխութիւն . միջատ . թըր .  
 թուր . ստամոքս . մանեակ . պարզամիտ .  
 գաղտնիք . գիւրահաւանութիւն .  
 գաղտնիք . վառարան . կիսամեռ .

խրճիթ . սուլել . աղաղակ . ապերախտ . հատուցում . տարապայման . շահասէր . վատ . կոպիտ . միանգամայն :

---

## ՀԱՐՑՄՈՒԿՆՔ

ՈՒԱՐԴՍ ի՞նչ միջացով կարող եղած է կարծր նիւթերը բանեցունելու : - Ի՞նչ է երկաթը և ուրկից կ'ելէլ : - Երկաթէն ի՞նչ կը շնուի : - Ի՞նչ է պողպատը և ի՞նչպէս կը շնուի : - Ինչու կը գործածեն պողպատը . - Ի՞նչ նիւթ է պղինձը և ի՞նչ բանի կը գործածուի : - Պղինձին ժանդոտելը ի՞նչ բանով կ'արդիլէն : - Այտաղներէն ուրիշ ի՞նչ նիւթ կը գործածէ մարդս իր անօթներուն համար :

Օձին քնաւորութիւնը կրնաս ինծի նկարագրել : - Քանի տեսակ օձ կ'ըլլայ : - Օձը ի՞նչպէս իր թոյնը կը հաղորդէ : - Օձերը երբ և ի՞նչպէս իրենց մաշկը կը փոխէն : - Օձերը երբ աւելի թունաւոր կ'ըլլան : - Օձերը ի՞նչ կերպով կը ծնին : - Հնդկաստանի օձերուն վրայ ի՞նչ կարդացիր : - Վայրենի կիները ի՞նչ կ'ընեն եղեր օձերը : - Օձերու վրայօք ուրիշը խարել ուղղներուն համար ի՞նչ կարդացիր :

Ի՞նչ առակ գիտես օձի վրայ : - Ասկէ ի՞նչ խելք սորվելու է : - Ի՞նչ կը նշանակեն կարծր , մետաղ , յատկութիւն և այլն բառերը :

---

505  
ՎԱՐԴՈՒԹԻՒՆ ԺԲ.

---

ՄԵՍՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ

ՎԱՐԴՈՒՄ առողջութիւնը  
երբեմն կը վնասի, ու անանկով  
այն հիւանդութիւները կը պատ-  
ճառին որ կուգան զինքը կը վըշ-  
տացունեն: Բայց մարդս այն հի-  
ւանդութիւններուն դէմը առ-  
նելու միջոցներն ալ ունեցաւ.  
շատ տեսակ գեղեր ունեցաւ որ  
իր ցաւերը կը թեթևունեն ու  
կը բժշկեն: Վարդուս առողջու-  
թիւնը խիստ պատուական բան  
մը ըլլալուն՝ անոր հոգ տանե-  
լու ալ մասնաւոր գիտուն մար-

գիկ սահմանուեցան, որոնց օղակար արուեստը բժիշութեան (հեքիմիք) կ'ըսուի, ու իրենք ալ բժիշիւ բժիշկները իրենց փորձերովը խել մը կանոններ հաստատած են, որոնց հնազանդելը մարդս շատ հիւանդութիւններէ կը պահէ : Այս կանոններուն մէկ քանին սա հետեւեալներն են\* :

Օր. - Օդը մեր կենացը առջի կերակուրը և սնունդն է . անոր համար պիտի նայինք, որ կեցած տեղերնուս օդը մաքուր ու բարեխառն ըլլայ, և որչափ կարելի է մեր խառնուածքին յարմար : Ուվորական բնակուիր պէտք է, ըլլայ չափաւորապէս

\* Այս և հետեւեալ վարժութեան առաջին մասերը Առողջութեան կանոններ անունով պետքական ժաղուած են :

բարձր և չոր տեղեր : Ուստի նա  
 յելու է որ մօտ տեղուանքը չի  
 գտնուին վնասակար արտաշնչու-  
 թիւններ, մեռած կամ հոտած  
 ջրեր, կենդանեաց դիեր և այլն.  
 Ինչպէս որ շատ հեղ փողոցնե-  
 րուն մէջ կը տեսնենք : Յէ՛ սաս  
 տիկտաքէն և թէ՛ սաստիկցուրտ  
 օդէն զգուշանալու է . մանա-  
 ւանդ մէկէն՝ ի մէկ տաքէն պաղ  
 կամ պաղէն տաք ամենենին պէտք  
 չէ անցնիլ : Ընակած խուցերուն  
 պատուհանները ատեն ատեն  
 բանալու է . մանաւանդ պառ-  
 կելու խուցերունը : Հատառող-  
 ջարար բան է՝ ամեն օր տնէն  
 գուրս ելլել ու գոնէ կէս ժամ  
 մը դրսի պարզ ու մաքուր օդը  
 վայելել : Երեգական ելլելէն  
 քիչ մը առաջ , և անմիջապէս  
 մտնալէն ետքի օդը՝ սովորաբար  
 թաց կ'ըլլայ և օդտակար չէ :

լ յու . - Օդին մաքրութիւն ու  
աղէկութիւն տուող բաներուն  
մէկն ալ լոյսն է . ուստի ան խու-  
ցերը որ լոյս չեն տեսնար , կամ  
խիստ քիչ կը տեսնան , առողջու-  
թեան վեաս է անոնց մէջ բնա-  
կիլը : | ոյսը թէ կենդանիներուն՝  
թէ բոյսերուն մէկ հատիկ կեանք  
տուող բանն է : | ոյսը միշտ աշ-  
խուժութիւն և ուրախութիւն  
մը կը բերէ մեզի : | ուսաւոր  
տեղ բնակող մարդը սովորաբար  
աւելի առողջ կ'ըլլայ , կերպա-  
րանքը և գոյնը աւելի զուարթ-  
և քաղցր . խակ որոնք որ մութ-  
ու խաւար տեղեր կը բնակին՝  
տխուրու մելամաղձոտեն , տրժ-  
գոյն կերպարանք ունին :

Հայ . - Ճուրտ ժամանակնե-  
րը նայելու է որ խուցին տաքու-  
թիւնը չափէ դուրս չըլլայ . չէ  
նէ զանազան հիւանդութիւն

ներու և ցաւերու պատճառ  
 կ'ըլլայ : Աեր երկիրները թոնիրի  
 սովորութիւն մը կայ որ շատ  
 վտանգաւոր ու վնասակար բան  
 է : Թոնիրի գործածութեն թէ  
 պէտ շատ տներ երեր մոխիր  
 դարձեր են, թէպէտ շատ մար  
 դիկ մուրալու աղքատ եղեր են,  
 բայց տակաւին այն գէշ ու թու  
 լացուցիչ սովորութիր ետ չենք  
 դներ : Ամեն կերպ վառարանէն  
 աղէկ է միսանքով վառարանը :  
 Աօպայի գործածութին ալ գէշ  
 չէ : Ածուխի կրակ բանեցընելը  
 տան մէջ՝ շատ վնասակար բան  
 է, մանաւանդ երբոր ածուխնե-  
 րը աղէկ մը կրակ չեն եղած :  
 Ասկէց շատ յանկարծական մա-  
 հեր պատահած կան : Ուստի  
 մասնաւոր կերպով ջանալու է  
 որ կրակարանի ( մանղալ ) մէջ  
 դրուած կրակը փայտի կրակ ըլ-

լայ. և ան ալ՝ թէ որ կարելի  
է կակուղ քան թէ կարծր փայ-  
տի, և կրակ դառնալէն ետքը՝  
մէջը կտոր մը Երկաթ ձգելը ա-  
ղէկ է :

Կերպիւր. — Վարդս թէ մսե-  
ղէն և թէ խոտեղէն կերակուր  
ներով կրնայ ասլրիլ. անոր հա-  
մար ամեն մարդ աւելի պէտք է  
որ իր խառնուածին յարմար ե-  
ղածը ուտէ : Վսեղէն կերակուր  
ները աւելի սնունդ և ուժ կու-  
տան. բայց խոտեղէնները աւելի  
դիւրամարս են : Երկու տեսա-  
կէն խառն ուտելը աւելի օգ-  
տակար է : Պարզ կերակուրները  
աւելի առողջարար են. համեմ  
ները (թէրպիյէ) և պահարե-  
ղէնները միշտ գժուարամարս են:  
Եւելի օգտակար է՝ քիչ մը տար,  
բեր կերակուր ուտել, քան թէ  
մէկ տեսակէ մը միայն շատ ու-

տել մի և նոյն սեղանի վրայ . միւ  
այն թէ տարբեր կերակուրները  
իրարու ներհակ չըլլան : Առանց  
ախորժակի պէտք չէ սեղան նըս-  
տել . նստելէն ետե ալ անանկ  
ուտելու է որ միշտ քիչ մը ա-  
խորժակ մնայ բան ուտելու : Ե-  
սանկով ստամոքսը չի ծանրանար  
ու սեղանէն ետքը մարդս կրնայ  
թէ մտքով և թէ մարմնով աշ-  
խատիլ : Կերակուրը՝ կլելէն ա-  
ռաջ աղէկ ծամելու է , չէ նէ  
դժուար կը մարսուին , ստամոքսը  
կը ծանրանայ :

Բնդելք . - Վարդուս բնական  
ըմպելիքը ջուրն է . անոր պէս  
անմեղ , առողջ և օգտակար ըմ-  
պելիք չի կայ : Եղէկ ջուրը պայ-  
ծառ , թեթև կ'ըլլայ . համ , հոտ  
չունենար : Բայց քիչ չափով գոր-  
ծածուած գինին , մանաւանդ եր  
բոր զուտ ու թեթև է , վնաս

չի տար, և շատ հեղ օգուտ կ'ընէ  
 փափուկութոյլ անձինքներուն.  
 Օղին (բաքը) և անոր նման բարկ  
 ու ոգելից ըմպելիքները մար  
 դուս կենացը թոյնն են։ Խահ  
 վէն թէ որ չափաւորութեամբ  
 գործածուի և սաստիկ տաք չըլ  
 լայ և անօթի փորանց չի խմուի,  
 վնաս չըներ. մանաւանդ թէ մար  
 սողութեան կ'օգնէ՝ թէ որ կե  
 րակուրէն քիչ մը ետքը խմուի։  
 Երիկուան կերակուրը որչափ քիչ  
 ու թեթև ըլլայ, այնչափ աւե  
 լի օգտակար կ'ըլլայ։ Ենօթի փո  
 րանց գինի խմելը կը վնասէ ջը  
 ղերուն. և թէ որ շատ խմուի  
 զղացաւութի և մոքի ցնդումն  
 կրնայ բերել։ Վարդուս սնուն  
 դը իր գործողութեանը ու աշ  
 խատութեցը համեմատ պէտք  
 է որ ըլլայ. ով որ բնութեամբ  
 թոյլ ու դատարկ է, կամ նստո

ղական կեանք ունի՝ պէտք է որ  
շատ զգուշութիւն ընէ կերա-  
ծին վրայ, որպէս զի դիւրամարս  
և քիչ ըլլան :

## ՄԵՍԻ Բ.

### ԲԱԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

#### ՈՉԻԱՐ

ՈՉԻԱՐ շատ ապուշ ու տկար կենդա-  
նի մըն է . քիչ կը ծնի , քիչ ալ կ'ապրի .  
և թէ որ մարդս զանիկայ շատցունելու  
ու պաշտպանելու հոգ ընէ , քիչ ժամա-  
նակի մէջ գառին սեռը աշխարհքէն կը  
վերնայ ուրիշ գիշատիչ կենդանիներուն  
ձեռքէն : Ոչխարը թէ որ ինքնիրեն մնա-  
լու ըլլայ , ոչ կրնայ ապրիլ և ոչ ալ ինք-  
զինքը պաշտպանել : Խոյին (արու ոչխար)  
ունեցած զէնքերն ալ խիստ տկար բաներ  
են . անոր ցուցրցած քաջութիւնն ալ ի-  
րեն անօդուտ և ուրիշի համար ալ ան-

Հանդիսաւ յանդգնութիւն մըն է : Ոչխար-  
ներուն բազմութեամբ մէկ տեղ կենալը  
իրենց վախկոտ ըլլալէն է . պղտիկ ձայն  
մը առնելու ըլլան , կը վազեն քովիէ քովի  
կուգան և այս վախն ալ խիստ մեծ ապ-  
շութեամբ միացած է . վասն զի ամենենին  
վտանգէն վախչիլ չեն գիտեր : Կ'երեայ  
թէ ոչխարները իրենց վիճակն ալ չեն հաս-  
կընար , եղած տեղերնին կը մնան , կ'ուղէ  
անձրեւ գայ՝ կ'ուղէ ձիւն , կը յամառին  
կը կենան . ու թէ որ մէկը ուղէ զանոնք  
տեղէ տեղ վոխելու կամ քալեցունելու ,  
պէտք է որ անոնց առաջնորդ մը կամ  
գլուխ մը ցըցունէ , որուն ամեն մէկ շարժ-  
մանը կը հետևին : Ի՞այց աս առաջնորդին  
քալել սորվեցունելու է . և թէ որ հո-  
վիւը չի վանէ կամ թէ հօտին (սիւրիւ)  
պահապան շունը չի գրգռէ , այն գլուխն  
ալ իր եղած տեղը կը մնայ :

Աւրեմն ոչխարը չորբոտանիներուն ա-  
մենէն ապուշն է . ասոնց բնական աղդե-  
ցութիւնը ու ճարը ամենէն քիչն է : Այ-  
ծերը որ շատ նկատմամբ ոչխարներուն կը  
նմանին , շատ աւելի զգացութիւն ունին .  
գիտեն ինչպէս երթալիքնին , վտանգներէ  
կը վախչին , նոր իրերու հետ շուտով կ'ըն-  
տանենան . բայց ոչխարը ոչ վախչիլ գի-

տէ ոչ մօտենալ . որչափ օգնութեան կ'ա-  
րօտի , այծին չափ ինքնակամ չի գար մար-  
դուն լինար . և այս կենդանիին երկչո-  
տութեանը կամ անզգացութեանը վերջի  
աստիճան ըլլալը ասկէ յայտնի է , որ եթէ  
մէկը գայ իր գառը յափշտակելու ըլլայ ,  
ոչ կը պաշտպանէ , ոչ կը բարկանայ , և ոչ  
ալ ցաւ մը կը ցըցունէ՝ իր սովորական  
մայելէն ուրիշ ձայն մը հանելով :

Դայց ինքնիրեն այսքան նուաստ երե-  
ցած կենդանիին մարդուն խիստ մեծ օ-  
գուտ ունի . ինք առանձին բաւական է  
մարդուն առաջին կարօտութիւնները լե-  
ցունելու : Մսովը ու կաթովը զանիկայ  
կը կերակրէ , բուրդովը կը հագուեցունէ ,  
ճարպովը կը լուսաւորէ , իր մորթը , աղի-  
քը , ոսկորը , աղը , մէկ խօսքով այս կեն-  
դանիին ամեն ունեցածը մարդուս պէտք  
է : Գառը , բոլոր հօտին մէջ իր մայրը կը  
ճանչնայ ու կաթը կ'ուտէ : Կ'ըսեն թէ  
ոչխարները նուագարանի ձայնէն խիստ  
կ'ախորժեն , անով հանդարտ կ'արածին ,  
աւելի գոհ կ'ըլլան ու կը գիրնան . բայց  
կարծեմ որ հօվիւներուն սրինդ (տիւտիւկ)  
չալելուն բուն պատճառը՝ իրենց պարա-  
պութե ձանձրութիր մեղմելու համար է ,  
և ոչ թէ ոչխարները գոհ ընելու համար :

մարտողութիւն . ջիղ . ջղացաւ-  
ութիւն . ցնդում . համեմատ .  
նստողական :

Աեռ . գիշատիչ . խոյ . յան-  
դրդնութիւն . յամառ . վանել .  
դրգուել . ազդեցութիւն . նկա-  
տում . զգացութիւն . ինքնա-  
կամ . երկչոսութիւն . ճարպ .  
նուագարան . սրինդ . շաղակրա-  
տել . դաժան . վրէժինդիր . անձ-  
նասէր . բարոյապէս :

### ՀԱՐՑՄԱՒՆՔ

ՄԱՐԴՍ հիւանդ եղած ժամանակը ի՞նչ կ'ընէ ը-  
ռաջնանալու . համար : - Ո՞վ է բժիշկը : - Ի՞նչ գիտես ո-  
չին վրայ : - Ի՞նչ գիտես լոյսին վրայ : - Ի՞նչ կարդա-  
ցիր հրայ գործածութեանը վրայ : - Մարդուս կերակուր-  
ները ի՞նչով ըլլալու են որ առողջարար ըլլան : - Ըմ-  
պելիքներու վրայ ի՞նչ կարդացիր :

Կընաս ինծի նկարագրել ոչխարին բնուառութիւնը :  
- Ոչխարը ի՞նչ բանի օգուտ ունի : - Ոչխարը բնուառու-  
թեան կողմէ ի՞նչ տարբերութիւն ունի այծէն ու նո-  
խազէն :

Ի՞նչ առակ գիտես ոչխարի վրայ : - Առկէ ի՞նչ խելք  
սորվելու է : - Ի՞նչ կը նշանակեն վշտացընել , բժշկու-  
թիւն , հետեւեալ , սնուանդ և այլն բառերը :

ԱՅԾԵԱԽԹԻԽՆԵ ՃԹ.

ՄԵՍՆ Շ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՆՔ

Եկանելուն ինամչը . - Վարսողութիւնը աղէկ ըլլալու համար , ամենքանէն առաջ կերակուրը աղէկ ծամելու է . աս բանը չկրնար մարդ ինչպէս պէտք է կատարել . թէ որ ակուաները աւողձ զօրաւոր և աղէկ պահուած չըլլան : Օգուշանալու է որ ակուաները մէկէն 'ի մէկ տաքէն պաղկամ պաղէն տաք բանի չի հանդիպին . անոր համար շատ աղէկ է որ մարդ սաստիկ պաղկամ սաստիկ տաք բան բերանը չառնէ :

Շատօգտակարունակ շատ հար-  
 կաւորքան է առաւօսները բե-  
 րանը միջակ պնդութեամբ վըր-  
 ձինով (ֆըրչայ) մը ու փոշիով մը  
 մաքրել : Այս բանին համար՝ պատ-  
 իւրա-վանակ ըսուած փոշին, ու մեյ  
 մ'ալ ածուխի փոշին ու ճանեղա-  
 պղան հաւասար չափով իրար  
 խառնած շատ աղէկ է : Թէ որ  
 մէկը բերանը փոտոած ակուա մը  
 ունի, նախ վարպետ մէկու մը  
 նայել տալու է թէ կրնայ մի կա-  
 պարով լեցուիլ, ինչպէս որ քա-  
 նի մը տարի է վարպետ ատամ  
 նաբուժերը կ'ընեն և շատ ալ  
 աղէկ կը յաջողի . թէ որ փոտա-  
 ծը շատ է՝ չի լեցուիր, մէկէնքա-  
 շել տալու է, վասն զի միւս  
 ներն ալ կը փոտեցունէ :

|սոհակերցի ամաններ . - |սոհակերո-  
 ցի ամաններուն վրայ մասնաւոր  
 հոգ տանելու է . վասն զի ան-

Հոգութք շատ մեծամեծ վնաս  
 ներ կրնան հասնիլ մարդուն : Հո  
 ղէ ամանները ու պտուկները եր-  
 կաթեղէն կամ պղնձեղէններէն  
 շատ ապահով ու անմեղ են : Ա-  
 րևելքցիք շատ երկթէ աման չեն  
 գործածեր : Բայց թէ որ ասոնք  
 աղէկ անագուած ըլլան՝ պղին-  
 ձեղեններէն աղէկ են : Պղնձէ  
 ամանները ստէպ ստէպ անագել  
 տալու է և ան ալ ամեն կողմեր-  
 նին միակերպ : Մեծ զգուշութի-  
 ւնելու է որ անագը զուտ ըլլայ,  
 այսինքն մէջը կապար խառնած  
 չըլլայ . վասն զի կապարին մէջ  
 մկնդեղ (սըշան օժու) կայ որ  
 թոյն մըն է . այս թոյնը պղինձին  
 ժանգին վրայ գալով շատ վնա-  
 սակար կ'ըլլայ մէջէն կերակուր  
 ուտողին :

Ըստում և հանգիստ . — Արդուս  
 առողջութիւնը պահելու հա-

մար շատ հարկաւոր է չափաւոր  
 շարժմունքը : Շարժմանց մեջ աւ-  
 ելի օդտակարներէն մեկն է  
 ժուռ գալը : Շարժումը օդտա-  
 կար ըլլալու համար անօթի փո-  
 րանց պիտի ըլլուի . կամ կերակ-  
 րէն ետքը վրան շատ ատեն ան-  
 ցած : Երբորշարժման ատեն մար-  
 դուն վրայ քրտինք կուգայ կամ  
 շունչը կ'սկսի ծանրանալ, և վրան  
 թուլութիւն մը գալ, պէտք է  
 հանգչիլ : Շարժումընելէն ետ-  
 քը պաղ առնելէն սաստիկ պէտք  
 է զգուշանալ : Պէտք չէ մեկէն  
 'ի մեկ տաք օդէն ցուրտը անց-  
 նիլ : Պէտք չէ պաղ ջուր խմել  
 երբոր քրտինքը չէ պաղած կամ  
 սառոյցք (տօնտուրմա) ուտել՝  
 որուն պատճառաւաւը ամեն տարի  
 մեռնողները պակաս չեն : Չա-  
 փազանց հանգիստը շատ վնասա-  
 կար է : Թէ որ մեկը առ հարկի

դատարկ ու անշարժ պիտի կե-  
նայ, պէտք է որ թեթև ու քիչ  
կերակուր ուտէ :

Քուն և արնո-թէն . — Քունը աշ-  
խատութեամբ ու հիւանդու-  
թեամբ մարդուն պակսած ուժը  
նորոգելու խիստ կ'օգնէ : Քունին  
չափը ամեն մարդուն իր աշխա-  
տանքը և սովորութիւննէ . բայց  
քսանը չորս ժամու մէջ՝ եօթը  
կամ ութը ժամ միակերպ քնա-  
նալը բաւական է : Չափաւոր  
քունը թէ՛ մարմինը և թէ՛ միտքը  
կը թեթև ցնէ . իսկ չափազանցը  
մարմինը կը ծանրացնէ, և բանի  
գործի հետ ըլլալ չի թողուր :  
Պառկելու խուցը որչափ որ կա-  
րելի է ընդարձակ պիտի ըլլայ,  
աղէկ պաշտպանուած, այսինքն  
բաց պատուհան կամ գուռ չու-  
նենայ և ցորեկն ալ լուսաւոր  
եղած պիտի ըլլայ, որ խոնաւ չի

մնայ : Պառկելու խուցին մէջ ա-  
մենս ին պէտք չէ ծաղիկ, պտուղ,  
կամ հոտաւէտ բաներ պահել,  
և ցորեկը պատուհանները բաց  
պէտք է թողուլ որ մէջի աւրած  
օդը փոխուի : Չափի գուրս ար-  
թուն կենալը շատ վեասակար  
է . մարդուս ուժը կը կտրէ , բար  
կութիւնը կը վառէ , մարսողու-  
թիւնը կ'արդիլէ , մարմինը վա-  
սուժ կը մնայ , երեսին գոյնը կը  
նետէ . վերջապէս մարդուս ա-  
ռողջութեանը շատ վեաս կ'ընէ :

Օ ԳԵԿ . - Արդուս հազած  
զգեստները իր հասակին , խառ-  
նուածքին եղանակին ու իր բնա-  
կած երկրին օդուն յարմար պիտի  
ըլլայ : Որ և իցէ զգեստ նայելու  
է որ բաւական լայն ու յարմար  
ըլլայ , և միշտ մաքուր . անանկ որ  
կուրծքը , փորը , թե երը և ոտ-  
ուըները համարձակ ու դիւրաւ

շարժին : Ան կապերը , գոտիները ,  
կոճակները , վզնոցները և այլն , ո-  
րոնք որ շատ կը սիմեն , շատ վը-  
նասներ կը բերեն առողջութեն .  
չեն թողուր որ կենսական և բնա-  
կան գործքերը համարձակ կա-  
տարուին , և պատճառ կ'ըլլան ան-  
թիւ հիւանդութիւններու :

Մաքրութիւն . — Վաքրութիր ա-  
ռողջութեան աղբիւրն է : Յորը  
(ույուղ ) և մորթի հիւանդու-  
թիւններուն մեծ մասը աղքա-  
տութենէ յառաջ կուգան . ա-  
նոր համար անոնց գլխաւոր դեղն  
ալ մաքրութիւնն է : Որչափ փո-  
խաղրական (մէկէն մէկալին անց-  
նող ) հիւանդութիք կան՝ գրե-  
թէ միշտ , աղտօտ և փակուած  
(քափանըք) տներու մէջ նստող-  
ներէ և աղտօտ զգեստներ հագ-  
նողներէ կ'սկսին : Ուստի որչափ  
հնարէնէ ճերմակեղէնները (ջա-

մաշըր ) ու անկողինի լաթերը  
 յաճախ պէտք է փոխել : Բաղ  
 նիքի սովորութիւնը օդտակար  
 բան է . բայց երթալէն ետև եր  
 կար ատեն կենալու չէ մէջը,  
 ինչպէս կ'ընեն մեր արևելցիք .  
 ու իբր թէ լուացուելու երթալ  
 նին մոռնալով զբօսանքի գացածի  
 պէս՝ մէկ քանի ժամ , երգելու՝  
 հաց ուտելու ու մուխ քաշելու  
 կ'անցունեն : Նմանապէս պէտք  
 չէ . քուրայի մէջ հալելու դրուած  
 մետաղի մը պէս , վրանիս հրա  
 տապեռացեալ ջրեր լեցունենք,  
 այլ չափաւոր ու աղտը հանելու  
 չափ միայն տաք ըլլայ , որ օգուտ  
 ընէ : Բաղնիքէն զատ ամեն օր  
 պէտք է լուանալ ձեռքը և ե-  
 րեսը , և ստէպ ստէպ ոտքն ու  
 ակռաները : Վերջապէս մաքրու-  
 թիւնը ամեն բանի մէջ պէտք  
 է . վասն զի՞ ինչպէս որ ըսի՝ այն

Ե առողջութեան աղբիւրը : Աս  
 կէց զատ, աղտոտ մարդը բուն  
 իսկ իր առողջութեանը վեասե-  
 լէն 'ի զատ, ուրիշի առջե իր  
 յարգն ու համարումն ալ կը<sup>1</sup>  
 կորսնցունէ . վասն զի աղտոտ  
 մարդը ոչ միայն ուրիշի առջին  
 դարշելի կամ ատելի կ'երևնայ,  
 այլ և իր անմաքրութեամբը՝ կո-  
 պիտ ու անկիրթ ըլլալուն ալ  
 ստոյդ ապացոյց մը տուած կ'ըլ-  
 լայ . կրթեալ մարդը հարկաւ  
 մաքրասէր ալ կ'ըլլայ : Աղտոտ  
 մարդը՝ չի կրնար որ և իցէ պատ-  
 ճառանքներով ինքղինքը արդա-  
 րացընել . վասն զի ինչպէս որ  
 առածը կ'ըսէ . աղքապութիւնը Աղոս-  
 է է, բայց անմատրութիւնը ճարտէն է : Ամեն  
 վիճակ իրեն յարմար կամ իրեն  
 տանելու աստիճանը մաքրութի-  
 ունի :

## Մ Ա Ս Ն Ե Բ .

Բ Ա Տ Ա Կ Ա Ն Պ Ա Տ Մ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Զ Ո Ր Ի

Յ Ո Ր Ի Ն ձիէն ու մատակ էշէն կը ծնի :  
 Ա յ օ վ ո ր ա բ ա ր գ ոյն թ թուխ կ'ըլլայ . ձիէն  
 դիմացկուն և ուժով է , ու անկէ շատ ա-  
 ւելի վտանդաւոր է . վասն զի 'ի բնէ ան-  
 զգամ է . կից արձակելու (թէքմէ նետե-  
 լու ) յօժար և բնաւ երբէք ձիուն աղնիւ-  
 յատկութիւնները ասոր վրայ չեն տես-  
 նուիր : Յ որին մինչև յիսուն տարի կրնայ  
 ապրիլ :

Պ լ ու տ ա ր ք ո ս հ ե ղ ի ն ա կ ը կը պ ա տ մ է թէ  
 չ ո ռ վ մ ք ա ղ ա ք ը ջ ո ր ի մ ը ե ր կ ա ր ա տ ե ն հ ա-  
 ս ա ր ա կ ա ց շ ե ն ո ւ ա ծ ք ն ե ր ո ւ ա շ խ ա տ ե լ է ն ե-  
 տ ե ՝ ի ր ծ ե ր ո ւ թ ե ա ն ը հ ա մ ա ր զ ի ն ք ը թ ո ղ  
 տ ո ւ ի ն , ո ր ա ր ձ ա կ հ ա մ ա ր ձ ա կ ո ւ զ ա ծ տ ե-  
 զ է ն ձ ա ր ա կ ի (խոտ ու տէ ) ո ւ ա պ ր ի : Ի ա յ ց  
 ա ս կ ե ն դ ա ն ի ն ի ր ա ն ա պ ի տ ա ն ո ւ թ ե ա ն ը վ ր ա յ  
 գ ր ե թ է վ տ ա ն ա լ ո վ՝ ի ն ք ն ի ր ե ն ա շ խ ա տ ե-  
 լ ո ւ կ'ե ր թ ա ր ո ւ կ ո ւ գ ա ր մ ի ւ ս գ ր ա ս տ ն ե-  
 ր ո ւ ն (բ ե ռ կ ր ո ղ կ ե ն դ ա ն ի ) գ լ ո ւ խ ը կ'ա ն ց-  
 ն է ր , ի բ բ թ է զ ա ն ո ն ք գ ր գ ո ւ ե լ ո ւ ք ա ջ ա-

Երեւ կ'ուղէք : Ճողովուրդը այնչափ հա-  
ճեցաւ այս կենդանիին ըրածին , որ հրո-  
վարտակ մը հանեց , որ անկէ ետև անի-  
կայ մինչև ՚ի մահ հասարակաց գանձէն  
պահուի :

## ՄԵՍՆ Գ.

## ԱՌԱԿ

## ԶՈՐԻ ԵՒ ԻՐ ՏԵ՛ԲԸ

Մ'կ գէր ու մսոտ ջորի մը միշտ կը պարծենար իր  
մանկութեան ատենը իր հօրը վրայ , թէ ձի է , ու ինք ալ  
ձիու զաւակ է . մանաւանդ իմ հայրս խիստ աղէկ վա-  
զող ձիերէն մէկն է կ'ըսէք : Բայց մեծնալէն ետև օր մը՝  
իր տէրը ստիպող գործք մը ունեցաւ , ուղեց օր ջորիին  
վրայ հեծնայ ու շուտով երթայ գործը տեսնէ . բայց  
մարդուն յոյսը պարապը ելաւ . վասն զի , նայեցաւ օր ջո-  
րին շի կրնար իր պարծենցած հօրը պէս վաղել . զարկաւ ,  
մորակեց , բայց բոլոր ջանքը պարապը ելաւ . այն ժամա-  
նակը նախատելով՝ « ուր է ըսաւ , այն պարծենցած ձիու  
ո արիւնդ՝ որ երակներուդ մէջ կայ կ'ըսէիր , քեզի առա-  
» ւել պէտք է քաւ մօրդ էլ ըլլալը շի մունալ՝ քան թէ  
ո հօրդ ձի ըլլալուն վրայ փառաւորիլ , որուն գործքովդ  
ո բնաւ նմանութիւն շունիս » :

## ԽՐԱՏ

ԿԱՏ ԽԱՐԴ կայ ո՞ր այս ջրին ըրածին պես  
իր նախնիքներուն իր վարդեպին կամ ցեղին վըս իը  
պարծենայ . Բայց ինչ գործառվ անոնց բոլորվեն  
անարժան իը գտնուի . ասանի Խարդոց առելք աղջի  
ի՛ւլլոր ո՞ր իրենց ցեղին կամ նախնեացը դառալ ծած-  
կեալ պահեն . վասն զի՞ ինչուն ո՞ր աղջերուն պար-  
ծանս շայ բանաստեղծ մը ըսեր ե \* .

“ Ա մէն Խարդուն իր անյնական վաստակը իրեն  
” իը մայ և “ Հ ի ու իւ ուրիշն իշպատածը . Դուն  
” ո՞ր պաշվել լըսուն բունիւ վըս ըս սաք մըն ես ,  
” ինչո՞ւ իը պարծենաս չու նախնիքներովը . նախ-  
” նեաց համբաւը իբր ջահ՝ ջանեներուն լիւրու-  
” լիւնը իը յայտնէ . լիւ ո՞ր նախնեացը դառալ

\* Ենձնիւր վաստակք են անկապուտ ,

Ոչ ո՞ր յայլոցն կողոպուտ .

Դու զի՞ պանծաս ՚ի քո նախնիդ ,

Ոստ չոր ՚ի բուն քո պտղախիտ :

Որպէս զջահ՝ նախնեաց համբաւ

Նշաւակէ զորդւոց պարսաւ .

Օմէ փառք նախնեացդ եին աղօտ ,

Նուազ յայտնէր քոյին ամօթ :

" այստեղ պայծառ չըլլային , չու ամօլու ալ այս  
" տան չեր ցայտուուեր " :

Սուն իւլուտան աւսեւ է որ " աւելի գե-  
ղեցիկ է ազնուական ըլլալ , քան ազնուա-  
կան ծնիլ " :

Ճշարիս ազնուականութիւնը ճարդուն իր ու-  
խրներուն կամ արեանը մշշը չէ , այլ իր բնաւո-  
րութեանը մշշն է , որ իր գործաւուվը իւլյու-  
նուի : Ճշարիս մժծ ճարդը պետք է որ իր սեպ-  
հական արդիւնչովը պարծէ , և " լ լ լ ու ու ու լ լ լ ը-  
րածովը . Հասն զի ու ու ի լ լ ժառանչովը պարծովը իւլ-  
նանք նմանեցունել անանի կարճահասակ մէկու իւլ-  
որ ինչպիսը բարձր ցըզունելու համար պատրաս-  
տանի վայ ի եւ լ է իւլյունի :

## ՈՒՍՏԻ Դ.

ԱՐԺՈՒԹԻՒՆ ԳՐԱԲԱՌ ԲԱՐԵՐՈՒ

ԱՐՄՈՒԹԻՒՆ . ՎՐԱՅԻՆ . ԽՈ-  
ՀԱԿԵՐՈԾ . ԱՂՆԱՏԵՂԵՆ . ԱՊԱՀՈՎ .  
ԱՆՁԵԼ . ՄԻԱԿԵՐԱԿ . ԱԿՆԴԵՂ .  
ՀԱՐԺՈՒՄ . ՀԱՅԱԼՈՐ . ՍԱՌՈՋՔ .

չափաղանց . նորոգել . ընդարձակ . հոտաւէտ . զգեստ . վըզնոց . կենսական . փոխադրական . փակուած . քուրայ . մետաղ . հրատապ . եռացեալ . մաքրասէր :  
 Պօրի . թուխ . անզգամ . կից . յատկութիւն . ճարակել . վշտանալ . գրգուել . քաջալերել . հրովարտակ . դանձ . գէր . ստիպող . մտրակել . փառաւորիլ . ցեղ . վաստակ . անկապուտ . կողոպուտ . պտղախիտ . ջահ . նախնիք . նշաւակել . պարսաւ . ազօտ . յայտնել . բնաւորութիւն . սեպհական . կարճահասակ . պատուանդան :

---

## ՀԱՐՑՄՈՒՆՔ

ՄԱՐԴՍ ինչո՞ւ համար պէտք է որ ակռաներուն վըայ հոգ տանի : - Ակռաները ինչո՞վ մաքրելու է :

- Հատ չի փոսսած ակռաները ի՞նչ կերպով դարմանելու է : - Խոհակերոցի անօթներուն վրայօք ի՞նչ կարդացիր : - Անագելու վրայ ի՞նչ զգուշութիւն ընելու է : - Շարժման և հանգստութեն վրայ ի՞նչ կարդացիր : - Արթնութեան և քնանալու վրայ ի՞նչ կարդացիր : - Պառկելու սենեալիները ի՞նչպէս պէտք է որ ըլլան : - Զգեստներուն որ տեսակը աղէկ է : - Անմաքրութեան մնասներն ու օգուտները որո՞նք են : - Բաղնիք ի՞նչ կերպով երթալու է : - Մաքրութեան վրայ առած մը կարդացիր : կրնաս ինծի միջել :

Չորին կրնաս ինծի նկարագրել : - Պլուտարքոս ջորիի վրայ ի՞նչ պատմեր է : - Ի՞նչ առակ զիտես ջորիի վրայ : - Ասկէ ի՞նչ խելք սորմելու է : - Ի՞նչ կը նշանակեն վրձին, խոհակերոց, պղնձեղէն, ապահով և այլ բառերը :

Առ վրձին սրբան շՄ ՁԴ ՈՒ

իմ ո յարնաց ո դուռ ։ Ճայի  
Ճիշտութ մ մզոց ։ Եյմքան  
իմ ո զավի զամմարմար ո դմմ  
որով, ո մմմ ճրական ամ ։ Եյմուն  
իմ ո դազոց ո մասաց ։ Քայալ  
Եյմի մեած ցոյմայական ո ով  
ան ուսց Ճիշտ մ վիճք ։ Դո՞ւ  
յարնահ իմ ո զմմզմիմին յաս  
ապահ ։ Եյմանայօք ո Եյմնորմա  
զառ իմ ո պազմած վիշտօն ո  
Եյմի ցոյմադմի ով մ Եյմա  
իմ ո պահ ո Նոնապրմ ըրա

աղմանդաշ խորդով շահ պղման ուժութեան ուժ ուաշ -  
ընդարդակ շահ պղման մասդմինյօմա դըռդմիածոյշ - և չ  
եղալ - և այսմբ մայթեաց ուզ շահ պղման այսմամը -  
առմինը - և ուղարդակ շահ պղման ուզ ուառաքաշ և ման  
այսմի աթեթ աղմանդաշ պղման ուզ ուառաքաշ և մատմի  
մասդմինյօմա դըռդմիածոյշ շահ պղման աղմանդաշ պղման  
իշմանդի մատմիաղման ուզ - և չ չեցա պղման ուզ աղման  
աղմանդաշ շահ պղման - և այս ուզ գղմանացք առ  
ուղարդակ ու օտառ լայն մատմիաղման - և այսմի

## ԵՍՈՒՍ ՈՒԾԻ

ա աղմանդաշ - և շահ պղման մատմի աղմանդաշ մատմի  
էտ էմ նախաւնաւութեան ուզ - և չ չեցա պղման ուզ աղման  
պղման կունապա - մշանմանը պղման ուզ աղմանդաշ

**ՈՒՐԵՄՆ մարդս երկրի վրայ  
վրւշ, բուրդ ու բամպակ ունի  
հագնելու : Ճորեն, խոտեղէն  
ներ ու կենդանեաց միսը ունի  
ուտելու : Պահարեղէններ, իւղ,  
կարագ, քացախ ու շաքար ունի  
իր կերակուրները համեմելու :  
Ճուր, գինի և ուրիշ շատ տե-  
սակ ըմպելիքներ ունի ծարաւը  
անցընելու ու զօրանալու : Փայտ,  
ու ածուխի հանքեր ունի տաք-  
նալու և իր կերակուրը եփելու :  
Իւղ, մեղրամոմ, ու ճարադ ունի**

մութ ատեն լուսաւորուելու :  
 Անթիւ գեղեր ունի իր խան  
 գարած առողջութիւն շտկելու :  
 Փայտ, քար և ուրիշ տեսակ տե-  
 սակ նիւթեր ունի իրեն տուն  
 ու իր հունձքերուն շտեմարան-  
 ներ շինելու : Երկրէն երկաթը  
 ու պղինձը կը հանէ իրեն անօթ-  
 ներ ու իր արհեստներուն գոր-  
 ծիքներ շինելու : Շերամը իրեն  
 համար խողակը կը մանէ, որմէ  
 հանած նիւթովը իր փառաւոր  
 հագուստները կը շինէ : Չին զա-  
 նիկայ իր ճանապարհորդութի-  
 ներուն մէջ ու իր պտըտել ու-  
 զած ժամանակը կը տանի, ու գիւ-  
 ղացիին գործքերուն մէջ կ'օդնէ :  
 Եզր իրեն համար երկիրը կը գոր-  
 ծէ . էշն ու ջորին ալ խիստ դժար  
 գործքերուն մէջ իրեն կ'օդնեն :  
 Խողը և հաւնոցին ուրիշ կենդա-  
 նիները մարդուն համար է որ

կը գիրնան : Ընոր համար է որ  
 աղաւնին իր բոյնը կը շնէ ու իր  
 ծագերը կը մեծցունե : Ընոր հա-  
 մար է որ ոչխարը բուրդ կ'զգե-  
 նու . անոր համար է որ մեղու-  
 ները մեղք ու մոմ կը շնեն . ա-  
 նոր համար է որ շունը անանկ  
 հաւատարիմ ու խելացի եղեր  
 է , որ իր տունը պահէ ու իրեն  
 համար որս ընէ : Եւ իբր թէ բո-  
 լոր այս բարիքը բաւական չեն,  
 մարդս երկրի վրայ ոսկի , ար-  
 ծաթ պատուական մարմարին-  
 ներ (մէռմէռ) ու գոհարներ կը  
 գտնէ , ու ծովուն տակէն ալ մար-  
 դարիտ , ու բուստ (մէրճան) կը  
 հանէ : Ուրեմն մարդս ինչ բա-  
 նով որ իր կեանքը գոհ ու զը-  
 ւարթ կրնար ընել նէ՝ բոլորն  
 ալ առատօրէն ունեցաւ երկրի  
 վրայ :

Բայց ով արդեօք ստեղծած

կըլլայ մարդուն պէս ասանկ զար  
 մանալի էակ մը, որ միւս կեն  
 դանիներէն այսբան վեր է իր  
 մարմնոյն կատարելու թիւններու  
 վը ու ևս առաւել աղնիւ է ա  
 նոնցմէ իր հոգւոյն կատարելու.  
 թիւններովը: Ո՞վ տուաւ անոր  
 այն խելքը ճանչնալու ու դա  
 տելու համար: Ո՞վ կրցաւ կարող  
 եղեր էր անոր պիտոյքը նախա  
 տեսելու ու զանոնք յագեցու.  
 Նելու համար պէտք եղածները  
 ստեղծելու, ու զանիկայ երջաւ  
 նիկ ընելու համար հարկաւոր  
 եղածներուն բոլորն ալ իր առ  
 ջին շարելու: Ո՞վ իրեն հնազան  
 դեցուց կորովի ցուլը, վէս ձին,  
 քաջասիրտ շունը, և ով իրեն  
 հպատակեցուց երկրի վրայ եղած  
 բոլոր միւս կենդանիները: Ո՞վ  
 կրնայ ընել բոլոր այս բաները  
 եթէ ոչ անանկ էակ մը՝ որ այն

չափիտութիւնունենայ՝ որով  
ոչ միայն կարող ըլլայ մարդը ու  
անոր պիտոյքը ճանչնալու, այլ  
և երկրի բերքերն ու անոնց որ  
պիտութիւնն ալ գիտնայ, անանկ  
էակ մը որ կարող ըլլայ և ուզէ  
թէ կենդանիներուն թէ բոյսե-  
րուն և թէ մետաղներուն ա-  
նանկ յատկութիւններ տալ՝ որ  
մարդուս պիտոյիցը պէտք են.

Ով որ մարդը, բոյսերը, նոյն  
խակ երկինքն ու երկիրը ստեղ-  
ծեց. այն միայն կարող է ասանկ  
զարմանալի կերպով մը մարդուն  
պէտք եղածները նախապատրաս-  
տել ու անոր ունեցած ազնիւ-  
կատարելութիւնները անոր տալ:  
Ենիկայ տիեզերաց արարին է,  
ամեն բան անով գոյացեր է. մար-  
դիկ անոր Եստուած կ'ըսեն: Ե-  
նիկայ մարդուն հայրն է, վասն զի,  
զանիկայ ստեղծեր է, անոր ապ-

բելու հնարքներ տուեր է, ու  
 երկրի վրայ միշտ անոր կ'օդնէ :  
 Տիեզերաց մէջ եղող ստեղծ-  
 ուածներուն բոլորն ալ անոր իշ-  
 խանութեանը տակն են . և ո-  
 րովհետեւ անոնց ամենն ալ ոչին-  
 չեն ստեղծեց, ասանկ ալ կրնայ  
 երբ ուզէ անոնց ամենն ալ կրկին  
 ոչինչ ընելու : Իր մէկ կամք ը-  
 նելով ամեն բան ստեղծուե-  
 ցան : Եշխարհքը թող ստեղծուի  
 ըստ, ու խակոյն աշխարհք իր  
 ձայնին հրամանին հնազանդե-  
 ցաւ : Եմեն բան անիկայ ստեղ-  
 ծեց . ուրեմն ինք մէկէ մը չի  
 ստեղծուեցաւ . անոր համար ա-  
 նիկայ ՚ի յափեկից կար : Որովհետեւ  
 զանիկայ մէկը չի ստեղծեց, ա-  
 սանկ ալ մէկը չի կրնար զանիկայ  
 ոչնչացընելու, անոր համար ա-  
 նիկայ յափեկենական է : Ենիկայ մէկէ  
 մը կախում չունի, անոր համար

անիկայ աշառ է : Ամեն բան իրմէ<sup>1</sup>  
 կախեալ է , անոր կարողութիւր  
 անսահման է , անոր համար ա-  
 նիկայ ամենահարող է : Ենիկայ ամեն  
 բան կը պարունակէու ամենուն  
 համար է . ուստի անուն է : Ենի-  
 կայ ամեն բան գիտէ , անոր հա-  
 մար անոր Գիրութիւնը անվախճան  
 է : Ենիկայ նոր գիտութիւններ  
 չի կրնար սորմիլ , հետեւաբար  
 ալ իր կարծիքը չի կրնար վոխել .  
 անոր համար անիկայ անդուժիւնը է :  
 Ենոր գիտութիւնը՝ չարն ու բա-  
 րին կը ճանչնայ . մեղքն ու վարձ-  
 քը կը դատէ : Իր արտարութեամբը չա-  
 րագործները կը պատժէ , ու բա-  
 րութեամբն ալ բարեգործները կը  
 վարձատիրէ :

Իր անհունութեամբը գի-  
 տութեամբը ու անսահման կա-  
 րողութեամբը անիկայ մէկու մը  
 կարօտ չէր . բայց անիկայ մարդը

ստեղծեց որ մի միայն իր փառացը մասնակից ու յաւիտեան երջանիկ ընէ :

Իր մեծութենէն անոր վրայ աչք մը նետեց ու զանիկայ բարութիւններով լեցուց :

Վշամենագէտու բարի Ած, ով ամենակարող ու արդար Ած, որչափ երախտագէտ պէտք է ըլլանք քեզի այս մեծամեծ բարիքներուդ համար, ու մեզ քու փառացդ ու յաւիտեան երջանիկ ընելու խորհրդով ստեղծելուդ համար :

Քու անչափ մեծվայելութեանդ առջին մենք ոչինչ ենք. այսու ամենայնիւ քու մեծութեանդ բարձրութիւն քու հայրական աչքդ մինչև մեր վրայ իշեցընելու արժան կը համարիս: Դուն մեզի՝ քեզ սիրել կը պատուիրես. բայց ինչպէս կը

Նայինք քեզ չի սիրել : Եւ որովհետև առանց քեզի չենք կրնար բարի բան մը ընել , ուրեմն լուսաւորէ մեր միտքը , որ բարին ճանչնայ . ու առաջնորդէ մեր սիրտը , որ բարւոյն ճամբէն դուրս չելէ :

Ղարբա ու բաղադրամնեա ինչ է զաշի աշխատուխաղը փաշը ապ ճմառնու պատ վրձգ զմացը ապ բժի ու զանա՞ բաղմազից աջում մասով ալ ու բըառափ մօրժաս խրդակայոյ ապանց թիմ ու պանա՞ բայ

ապմայիծ մի փաշնա ապի զմէն չմիշտ զմ մի միշտ ու քմառնի առն ապ ավախման առաջ պած ապ մէնի ապմազ քմառնի սայի զմի մշմի քզչու մայիսու անաշ զի մանեցա ապմազը մէնի պէտմբիս բժգ վրձի մարք ու սայի զոյ սմբագլի ըլույ սմբագլուուր

# ପତ୍ର ୧୮

ଅନେକବିନୋଦମହିମାମହିମା  
ତେବେଳିଶବ୍ଦିଶବ୍ଦି କର ଯାଏଥି ,

• ୩ ତାଙ୍କ କିମିକାରୀମ୍ବା  
ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟି କିମି  
ଦୁଇଟି - - - ଅନେକବିନୋଦମହିମାମହିମା  
ଦୁଇଟି ଏ ଦୁଇଟି - - - - - - - - - - - - - - - -

• ୪ ତାଙ୍କ କିମିକାରୀମ୍ବା  
ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟି କିମିକାରୀମ୍ବା  
ଦୁଇଟି - - - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟି ଏ ଦୁଇଟି - - - - - - - - - - - - - - - -

• ୫ ତାଙ୍କ କିମିକାରୀମ୍ବା  
ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟିରେ ଦୁଇଟିରେ  
ଦୁଇଟିରେ ଦୁଇଟିରେ

• ୬ ତାଙ୍କ କିମିକାରୀମ୍ବା  
ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟିରେ ଦୁଇଟିରେ

• ୭ ତାଙ୍କ କିମିକାରୀମ୍ବା  
ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟିରେ ଦୁଇଟିରେ  
ଦୁଇଟିରେ - - - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟି ଏ ଦୁଇଟି - - - - - - - - - - - - - - - -

• ୮ ତାଙ୍କ କିମିକାରୀମ୍ବା  
ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ ଅନ୍ତର୍ମାତ୍ରରେ - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟିରେ - - - କରିବାରିବା କରିବାରି  
ଦୁଇଟି ଏ ଦୁଇଟି - - - - - - - - - - - - - - - -

# ՑԱՆԿ

ԵՐԵՍ ա. ՑԱՆԿԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ .

" ին. ՑՈՐԴՈՐ ԱՌ ՈՒՍՈՒՑԻՉՎՆ .

" 1. ՎԱՐԺԱՌԹ Թ Տ Ե Ա .

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Մարդուն կազմութեալ  
և վրայ :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - ՄԵղք :

ԱՌԱԿ - - - - - ՄԵղք և ճշել :

" 12. ՎԱՐԺԱՌԹ Թ Տ Ե Բ .

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - ԶԳայաբանաց և պատ  
շումեան վրայ :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Կապուա :

ԱՌԱԿ - - - - - Կապուա և հառ :

" 21. ՎԱՐԺԱՌԹ Թ Տ Ե Գ .

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Երինք, արև, լուսին .  
շաբաթական օրերուն  
և ամառ անոնքները .  
դիմք :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Մարդ :

ԱՌԱԿ - - - - - Մարդ և ծիծառ :

" 29. ՎԱՐԺԱՌԹ Թ Տ Ե Դ .

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Տարայն էղանակները ,  
յման :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Ըստ :

ԱՌԱԿ - - - - - Եւ և շառ :

" 41. ՎԱՐԺԱՌԹ Թ Տ Ե Ե .

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Գարնան էղանակը :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Զի :

ԱՌԱԿ - - - - - Ասէմք և յի :

## „ 50. ՎԱՐԺՈՒԹՈՒՆ Զ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Ա Յանուառն Եղանակից :  
ԲՆԱԿՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - ՓԻՉ :  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - ՓԻՉ և ՃՈՒ :  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - ՃՈՒ :

## „ 75. ՎԱՐԺՈՒԹՈՒՆ Ե.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Ա Յանուառն Եղանակից :  
ԲՆԱԿՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - Ա Յանուառն :  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - Ա Յանուառն Եղանակից :

## „ 87. ՎԱՐԺՈՒԹՈՒՆ Ը.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Ա յարդուս ի մայականու -  
լի ենակը վրայ :  
ԲՆԱԿՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - Ա յը :  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - Ա յը և ճնողաբնորդ :

## „ 96. ՎԱՐԺՈՒԹՈՒՆ Թ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Ա յորդուս ճարդարու -  
լի ենակը վրայ :  
ԲՆԱԿՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - Գայյլ :  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - Գայյլ և սուլ :

## „ 107. ՎԱՐԺՈՒԹՈՒՆ Ժ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Ընդէւեն ի երանու -  
լի ենակը վրայ :  
ԲՆԱԿՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - Ջրառան :  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - - - Ջրառան և շուն :

## „ 122. ՎԱՐԺՈՒԹՈՒՆ ԺԱ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Ա յունէն ի երանու, հա -  
ման մանէրու և ըմունէ -  
լու վրայ :  
ԲՆԱԿՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Ա յանուառն և հաս :  
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Հաս և քաջուանդ :

## „ 134. ՎԱՐԺՈՒԹՈՒՆ ԺԲ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ : Կ լնուանէտը պահապան

անեսանի ծագէցոյլուն -  
ըսու և մարդիկան հա-  
գուստներու նիւթեւ-

ու վրայ:

Բնական ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Կառիկի:  
ԱՌԱԿ - - - ՎԵՐԱԿՐՈՒՅՈՒՆ - Կառիկի և լուսաւուն:

### ԵՐ. 144. ՎԱՐԺԱՊՈՒԹՈՒԹԵՆ ԺԴ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - ՍԵպտեմբերի որդը -  
նունի. զանազան պէ-  
անի ԲՐԵԿԵՆԵՆԵՐ -  
Յանձնումնի:

Բնական ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Մոռինի:  
ԱՌԱԿ - - - - - Մոռինի և առինչ:

### ” 158. ՎԱՐԺԱՊՈՒԹՈՒՆ ԺԴ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Հունը ամսանի:  
Բնական ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Եղի:  
ԱՌԱԿ - - - - - Եղի. աժաղակ և ա-  
րինչ:

### ” 166. ՎԱՐԺԱՊՈՒԹՈՒՆ ԺԵ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Լուսունունի պա-  
նական պէսան նիւ-  
թու վրայ. լուսունու-  
թունեան չափ:  
Բնական ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Մոդ:  
ԱՌԱԿ - - - - - Մոդ և պէրնի:

### ” 178. ՎԱՐԺԱՊՈՒԹՈՒՆ ԺԶ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - Ընկունեան վերաբե-  
րեալ նիւթու և գոր-  
ծասորներուն վրայօք:  
Բնական ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - Կրիս:  
ԱՌԱԿ - - - - - Կրիս և նորուսունի:

( 248 )

## ԵՐ. 192. ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԺԷ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - ԵՐԻԱԾ, ՊՐՊԱՊԻ, ԽԵ-  
ՇԻՆՅ, և առանց գոր-  
ծածութեանը վրայ:  
ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - OՅ:  
ԱՌԱԿ - - - - - OՅ և ՏԱՐԴ:

## ” 206. ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԺԷ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - ԱՎԱՐՉՈՒՆԵԱՆ ՀԱՅՈՒ-  
ՆԵՐ . ( ՕՐ, ՀՐԱ :  
ՀՈՒՐ, ԽԵՐԱՀՈՒՐ, ՀՅ-  
ՊԵԼԵՒ : )  
ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - ՈՒԼԻՄՐ:  
ԱՌԱԿ - - - - - ՈՒԼԻՄՐ և ԱԳՈՎՈՎ :

## ” 220. ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ԺԹ.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆՔ - ԱՎԱՐՉՈՒՆԵԱՆ ՀԱՅՈՒ-  
ՆԵՐ ( ականեբուլիւ-  
նայիլ . խոհանիւրուշ-  
ամաներ . շարժուած  
և հանդիսա . պահ-  
և արթիստիւն . ըս-  
դեսս . մաքրութիւն )  
ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ - - - ՋՐԻ :  
ԱՌԱԿ - - - - - ՋՐԻ և ՄԵՐԻ :

## ” 255. ՎԱՐԺՈՒԹԻՒՆ Ի .

ԱՍՈՒԱԾ ԵՒ ԻՐ ՆԱԽԱԽԱՄՈՒԹԻՒՆԸ :







4n.

2013

3618

